

5532

321.1

S-54

1911

2010

190  
- 54

1  
- 54

Մ. ՏԵՐՈՒՆԻ

(94)

# ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹԻՒՆ

ՕՍՏԱՆՑ Կ

ԲՈՎԱՆԴԱԿ ԱԶԳԵՐՈՒ

Համերաշխութիւնը բոլոր  
ազգերու կենսունակ ջիղն է.



Տպագրութիւն  
ԶԱՐԵՎ Ն. ՊԵՐՊԵՐԵԱՆ - ԳԱՅԻՐէ

1911

21.1

Ա-54

تقدیمه

نهمنان وطن نیازی و انور بکاره

دیلان ملت!

وطنمذک شمس منیر حریله ضیادار و شو صورته مهالک  
 عظیمه دن تخلیصله یادار اولی خصوصنده کو-تردیکنر قهرمانانقدر  
 دولای قلبمده بسلمکده اولندیغ حسیات مندارانه بی فعلاً اظهار و بو  
 وسیله ایله وطنداشتریمک اتفاق و اشلافی تحکیمه علی وسع الاستطاعه  
 اوافق ج بر خدمت ابرازیله وظیفه وطنیه مک بر جزوی ایهایه ابتدار  
 ایتش اولق مقصدیله شو نشریاتی نام نامیلرینه اتحافه اجتسار ایلدم.  
 سزه بر شرف انصمامی فکریه منحصر اولیان شو جسامتم حیتکری زخبار  
 ایدرسه ده شو لطیف قصورمک عفویله اترامات فائمه مک قبوانی رجا ایلم.

۸۰۶

## ՕՍՄԱՆԵԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՐԿԻԶ ՆԻԱԶԻ ԵՒ ԷՆՎԱԿՐ ՊԵՏԵՐՈՒՆ

Մեծ Հերոսներ,

Մեր անգին Հայրենիքի սիրոյն եւ յառաջդիմութեան նը-  
 ուիրուած սոյն հրատարակութիւնս որո՞ւ կրնայի արժանաւո-  
 րապէս ձօնել, եթէ ոչ Զեզ. Հայրենիքի փրկիչ զոյգ մը առիւ-  
 ծասիրս բազերուկ. ո՞չ թէ Զեզ փառք մ'աւելցնելու, յօրմէ միւս  
 կը հրաժարիք, այլ գիտակցուկն երախտազիտական դոյզն պարտ  
 մը կատարելու համար:

Ուշեմն ամենասիրելի ներսներ, հանեցէք ներել Ձ.ր հա-  
 մեսուրինը վիրաւորող սոյն եւ ջանիկ յանցանես, եւ՝ ընդու-  
 նիլ առ Զեզ ու նեցած մեծագոյն նիացումիս եւ խորին յարգա-  
 նացս հաւասիքը :

\* \* \*


2001

## ՅԱՌԱՋԱԲԱՆ

Օսմանցի՝ հայրենակիցներ, «Ո՞վ որ շատ բան կը հարցնէ, շատ բան կը սորվի» կ'ըսէ Պագմն ուրեմն, ո՞վ որ շատ կը կարգայ, աւելի շատ կը սորվի։ Ո՞վ որ շատ կը մտածէ, լա՛ կ'ընէ. բայց երբ շատ բանի վրայ միանգամայն մտածէ, իր մտածումը բնականաբար չի կարողանալ կեդրոնացնել միակ որոշ նիւթի վրայ՝ մտամիտումը կորուսած, չէ կարող ամէն գաղափարի ուղիղ եղբակացութեան յանգիւ, և ասոր հակառակ, երբ մտածման և խորհրդագաւթեան մէկ տարկայ միայն կ'ունենայ, իր մտքի ամբողջ կարողութիւնը և ոյժը գորեղապէս անոր յատկացնելով՝ կրնայ հասնիւ. եղբակացութեան մը, որ լաւագոյնը կ'ըլլոյ։

Առաջին խօսքափս կ'ուզեմ հասկցնել, թէ նախ քանիներկայ գրքուկիս հրատարակումը շատ առառապեցաց Հայրենիքի ցաւերով, որուն պատմութիւնը հսու պիտի չընեմ, և մեր նորատաց պատմութեան գեղեցիկ օրերուն մէջ շատ հայրենակիցներու հետ տեսնուեցայ, խօսեցաւ, լսեցի, անցեալին հետքերը քննելով՝ որք իսպառ անձանօթ չէին ինձ, բանակցեցայ և վերջապէս հարցնելով՝ նորանոր գաղափարներ ալ ոտացայ, մինչեւ խոկ բաւական նոր բան ալ սորվելով, բոլորն ալ Հայրենիքի կեանքին վերաբերեալ։ Ապա, այն օրէն ցայսօր շատ բան ալ կարգացի, գարձեալ Հայրենիքին կատմամբ, որովհետեւ իմ մտասեւեռումը և նպատակիս գտագոթնակէտը կամ սգին՝ ելեկտրականութիւնէ քաշուող մագնիսի նման՝ միշտ ձգուած է դէպի Հայրենիք, անոր լաւ և վատ, ուրախ ու տխուուր օրերուն մէջ. անոր թէ սգապատ, թէ արիւնաշաղախ և թէ գեղեցիկ կեանք աւելուող արեւու արշալուսին առաջին չողերն սուսացած վիճակին մէջ. սու սէր է թէ հիւնդութիւն, բնագգո՞ւմ թէ գիտակցական անուշ և սրտագրաւ յափշտակումն, չեմ գիտեր և չեմ ալ ուզեր գիտնալ վասն զի այս միհանգիւ կեանքիս՝ կամ այս զգացմանքն չատ սիրելի ին ինձ, որոնցմէ չեմ ուզեր բաժնուիւ, թէեւ բաւական կամ նոյն խոկ վիճակիս անհամեմտատ առաւելութիւններէ զրկած ըլլան իմ անձու։

Բարոյական ներքին հաճոյքը, զօր կուտաց ինձ Հայրենիքի Աէրը՝ չափաղանց մէծ, բարձր և թանկագին կը դըտնեմ քան այն բոյս հաւաքական կորուստները, որք նիւթապէս եղանակ չէ ինչ լուլու։ Ուստի չեմ ուզեր եւ չեմ ալ կրնար բաժնութիւննեմ. միայն անոր վրայ կը մտածեմ, կը խօսիմ բանակցում ու կը գրեմ։



Մ. ՏԵՐՈՒԵՔ  
ՀԱՅԱՍՏԱՆ

10032

67

## ՕՍՄԱՆԵԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹԻՒՆ

Տերութեան մը զօրութիւնը, յառաջդիմութիւնն ու յարատեւութիւնը՝ զայն բաղկացնող ազգերու եւ անհատներու համերաշխութիւնն է կախեալ են։

## ԳԼՈՒԽ Ա.

Ողղեալ Օսմանեան Միութեան եւ Յառաջդիմութեան մեծամուն Քօմիդէի հայրենասէր Անդամներուն։

Մեր սիրելի Հայրենիքի անձնուե՛ր զաւակներ։

Զեղ կ'ուզեմ իմ առաջին խօսքս, ո՞վ անկեղծ անդամներ Օսմ. Միութեան և Յառաջդիմութեան Քօմիթէի, ո՞չ Զեղ հաճոյք պատճառելու և ո՞չ ալ քաղաքավարական ձեւային հարկ մը վճարելու, այլ՝ միմիտյն ճշղելու, հոչակելու և հսութէիւ տկար կերպով, արձանագրելու համար այն մեծագոյն թէեւ ամբողջութիւնը կազմող այն գեղեցիկ և մեծ փաւնչ մեր Հայրենիքին, մեր զահին բարիքը, զոր դուք մատուցիք մեր Հայրենիքին, մեր զահին ամբողջութիւնը կազմող այն գեղեցիկ և մեծ փաւնչին, որոյ բաղկացուցիչ տարրերն են բազմազգի երփներան գլխին, որոյ բաղկացուցիչ տարրերն են բազմազգի, բազմակրծն և բազմաեղու ժաղիկները, որ այսօր զուարթ սրտերու փազմնգ մը կազմած, մէկ սիրտով և մէկ զգացումով Օսմանարութիւն մեծ ու փառաւոր անունով կը տարփողի՝ Օսմանցիւթիւն. եղբայրացում մը բազմազգի, բազմազգի, բազմակրծն և բազմաեղու ժաղիկներան գլխին Հայրենեաց ամէն հաւածանք ու վիշտ, միասնաբարար լացին Հայրենիքի ցաւն ու ողբը. և պէտք է որ անմիք այլացին միշտ միասնին ինդան և միասնին ծառացին Հայրենիքին ու միասնին վայելին զայն։

ԳԼՈՒԽ

Սիրելի՛ հայրենակիցներ, բոլոր անոնք՝ որ գիտեն Օսմանեան Հայրենիքի հին ու նոր պատմութիւնը և անոր նորագոյն վարչական բարեցրջումի նշանակութիւնը, որ ձեր ձեռքով, ձեր խելքով և ձեր անխնայ անձնութրութեամբ կատարուեցաւ, մեծ և անփոխարինելի կը գտնեն ձեր ծառայութիւնը, ծառայութիւն մը՝ խոհեմ՝ հեռատես և փրկարար, անօրինակ յաջողութեամբ պատիւած, լիովին արժանի քսաներորդ դարու լուսամիտ և անկաշկանդ ազատասիրութեան, որով ո՛չ միայն նութիրական պարտք մը վճարեցիք ընդհանուր մարդկային յառաջդիմութեան ի նպաստ, այլ և՝ մատնաւորապէս մեր կործանուած Հայրենիքին նոր չունչ, նոր սգի և նոր կեանք տուիք, ու գրաւեցիք ձեզ արժանի տեղ՝ տիեզերքի մեծ մարդոց շարքին մէջ, պատմութեան մէջ և վերջապէս բոլոր հայրենասէր Օսմանցիներու սրտերուն մէջ։ Ու եղաք Օսմանցիներու պաշտումին և օտարներու հիացումին առարկան. պանծաց ձեզմով ամբողջ Օսմանցիութիւնը, մինք հպարտ եղանք ձեզմով և գուք՝ երջանիկ մեզմով։

Հայրենիքի նշանակութիւնը, բարեկամնե՛ր, առաւել քան երբէք՝ այսօր մեծ է մեզ համար, և եթէ մեղմէ մէկը չճանչնար զայն, չըմբռներ և չի գնահատեր, խոճալի է նա, իսկ թշուառական մը՝ ճիւաղ մը, մէկը, ո՛վ որ ալ լինի այնպիսին, որ կը գաւէ, կը գտաւածանէ այն հանրալին մեծ բարիքը, պատիւն ու շահը ի հաջիւ իր ստորին նկատումներուն, որուն հետ և անտարբերը՝ չեն արժանի ո՛չ միայն բաժնեկցիլ հանրային բարիքին ու շահերուն, այլ և իրաւունք չունին տիրամնալու Ազատ քաղաքացիի անուան։ Անտարբեր և դաւաճան շատ ալ չեն տարբերիր իրարմէ, երկուքն ալ, թէեւ տարրեր տատիճանով, բայց իրաւաբանօրէն Հայրենիքի զաւակնիր չեն կարող կոչուիլ, ո՛չ ալ հեռուէն կամ մօտէն հոտոտել միակ տերեւն այն յաղթական զափնիին, որ մարտիրոսներու կարմիր արիւնովք ոռոգուեցաւ և կազմեց համայն Օսմանցիութեան մեծ փառքին անթարշամ պսակը։

Պէտք է ամէն անխելահաս անհատ լու համոզուի, թէ ունի առ իւր Հայրենիքն անխուսափելի և նութիրական պարտքեր, որոնց ո՛չ միայն զանցառումը՝ հապալապումն իսկ

ներելի չէ. և փոխադարձաբար ամէն անհատ, երբ կը կատարէ իր հայրենասիրական պարտքերը, իրաւունք ունի վայելելու Հայրենիքի բոլոր բարիքները։ Այս շատ բնական և արդար պարտքի և իրաւունքի մտուն կ'արժէ խօսիլ ամէն անոնց, որք կը ցանկան Հայրենիքի բարօրութիւնը։

Ո՛վ գուք, գործօն Անդամք Օոմ. Միութեան և Յառաջդիմութեան Քօմիթէի, հարազատ զաւակնիր մեր սիրելի Հայրենիքին, Դուք կատարեցիք անձնութրութեամբ Զեր առաջին և մեծագոյն պարտականութիւնը, քաջարար և խիզախօրէն գլուխնիդ թեւերնուգ տակ առած անվեհնով մարտնչելով ըստոյգ մահուան գէմ, տաք սրտով այլ զով գլխով և կատաղի ու կշռուած ընդվկումով գուպարեցաք, պայքարեցաք խաւարի բռնութեան գէմ, միշտ խելանի գործունէութեամբ դիմեցիք գէպի փրկարար Մեծ Խոէտլը և վերջապէս իրականացուցիք զայն. ու արդար իրաւամբ ստացաք յաղթութեան դափնին, որուն արժանի էիք և էք միշտ, գան զի գահավիժումի մօտ գտնուող մեր գժրաղդ Հայրենիքը կործանումէ և կորուստէ յետ խլելով՝ զրիք զայն փրկութեան, ազատութեան, լուսաւորութեան և յառաջդիմութեան պատուաբեր ճամբռուն վրայ։ Դուք էիք որ քաջարի բանակի մը հետ սղջմատօրէն սանահարելով հին, մոլեգին նախապաշտումներ՝ նոր լոյսով և յոյսով օժտեցիք համայն Օսմանցիութիւնը, ճիշտ ժամուն և վայրկենին՝ որուն անցեածգելօրէն աբտք ունէր հայրենիքը։

Բայց սա առաջին քայլն էր, որ գոհ ենք, յաջող անցաւ. ամէն ազատասէր Օսմանցիներու բաղձալի քայլը, որուն գեռ ունինք առնել յաջորդական, աննահաննիդի և ամենաանհրաժեշտ քայլերը, որոնք նուազ հեռատեսութիւն և զգօնութիւն չեն պահանջեր, քան սկզբնական քայլերը, որոնք արդէն առնուած են յաջողութեամբ։

Արդ, սիրելի՛ հայրենակիցներ, թող ես ալ գամ իրեւ Զեր հետեւակը՝ ի սպաս գնելու մեր հոգեպարար ազատ Հայրենիքին համար իմ տկար՝ բայց սրտագին և անկեղծ քիչշատ փորձ ամէն կարողութիւնս, հոգ չէ՛ թէ առ այժմ խօսքով միայն։

Շատ պարզ ու յայտնի է, թէ բազմազան ու բազմադիմի են հայրենիքի մը պէտքերը, որուն կարելի է ծառայել նոյն-պէս բազմազան ու բազմագիմի կերպով՝ դրամով, զէնքով, անձով, գրչով, խօսքով ևն. մէկ խօսքով՝ ովլ ինչպէ՞ս եւ ինչո՞վ կարող կ'ըլլայ ծառայել, բնականաբար տալով իւրաքանչիւր անհատ իր ունեցածն ու կրցածը, և այս մասին չափի կամ քանակութեան խօսք կարող չէ լինել, երբ հայրենիքին տրուածը կը տրուի սրտանց, կամովին. և չափաւոր ըստ իւրաքանչիւր նույիբարերոգի կարողութեան: Բայց ստիպողական կամ բռնազբօսիկ ամէն տուրք ու ծառայութիւն, որ արդիւնք չեն հայրենասէր սրտի աղնիւ զգացմանց, խոտելի են, եթէ հարկ խկ լինին անոնք: Ահա սոյն ազս տեսակէտով, այն է, չնչին՝ այլ սրտագին ծառայութիւն մը մատուցանելու, բայց երբէք Մենառ մը գառնալու յաւակնութեամբ նպատակ ընտրեցի գրել այն գրքուկո, ուղղելով իմ խօսքերս բոլոր անոնց, որոնք կը սիրեն որ և իցէ կերպով ծառայել մեր Հայրենիքին:

Եւ կը հաւատամ, թէ ես ալ իմ կարգիս առ հայրենիքս ունեցած պարտուցս գոնէ մէկ փոքր մատը կատարած կ'ըլլամ, և գործիս թերի կողմերով ալ տեղի տուած կամ պատճառ մը ստեղծած կը լինիմ շատ կարող գրագէտ հայրենակիցներուն հրապարակ նետուելուն, որք իրենց հանճարի և գրչի ուժով ի հանդէս կագան լուսաբանելու կարգ մը փաստեր ու մտքեր, որոնք երեմն ուշադրութիւնէ վրիպած՝ կրնան թագուն մնացած ըլլալ, հողի տակ ծածկուած գոնձերու նման, սպասելով բրիչի թեթեւ հարուածներու, լոյս աշխարհ գալով իրենց բնական բարիքներով աշխատաւոր ձևոքերը գործատրելու համար:

Գիտանաք հայրենակիցներ, թէ լոյս մը ո՛րչափ փոքր լինի, կրնայ իրմէ բիւրապատիկ մեծ տարածութեան միջոց մը լուսաւորել, հետեւաբար ո՛չ մէկ լոյս՝ որչափ ալ փոքրասահման լինի, ներելի չէ անարգել, ինչպէս կարելի չէ բաց ուշքով չի տեսնել այդ լոյմը: Փոքրավ է որ զոյութիւն կ'ունենան մեծերը, ինչպէս կ'ըսէ ֆունդքլին գրատի մասին. թէ դու պահէ՛ փոքր գրամները, մեծերը ինքզինքնին կը պահեն:

Փոքրին հուատարիմ չեղողը մեծին ալ հաւատարիմ չի կրնար ըլլալ, Այս անհերքելի ճշմարտութիւնները թող համոզմանքը վնին այն ամէն օսմանցիներուն, որք հին օրերէն յուսահատութեան մատնուած կամ իրենց անձը համարելով անհշտն ու տկար, յառաջ չեն նետուիր գործելու և ծառայելու Հայրենիքին, կրկնելով սովորական տխուր և այսպանելի ինչո՞ւս պէտք է յանկերգը, և կամ ես ի՞նչ կրնամ բնել ինքնաստորնացոցիչ խօսքը, սրտն աւճն ու արժէքը, մանաւանդ ժամանակն ա՛լ անցած է, վասն զի սահմանագրական մեր այս փառաւոր օրերուն մէջ՝ ամենքու ալ ամէն բան կրնանք ընել և ամէն բան ամենուս համար է և ամենուս պէտք. ահա մեր պարտուց հանգանակը:

## Ճ Լ Ո Ւ Ս Ք,

Աշխարհի մէջ ամէն կենդանի արարած չի գիտնալով կը ծնի, բայց գիտնալով կ'ապրի, և մարդը՝ բոլոր արտրածոց իշխողը, գերազոյնն ու տէրը՝ գիտնալուն հետ ունի և գիտակցութիւն՝ խղճմտանք և ընկերական տեսակ տեսակ պայմաններ, որոնք պիտի յարգուին ամէն պարտաճանաչ անհատներէ, վասն զի առանց այդ ընկերական պայմաններու կատարման՝ մարգ չունենար իր բարձր վիճակին համապատասխան կետնք, այլ լոկ կենդանական ստորին ու հասարակ կենցաղալարութիւն մը, որպիսին ունին ամէն տեսակ կենդանի անասուններ, և այսպիսի կետնքով ապրող մարդը գրեթէ աւելորդութիւն մ'է աշխարհի մէջ, անօգուտ տուարկայ մը երկրի տարածութեան մէջ, ուտիճ մը, սպառող մը և բեռ մը մարգկարին ընկերութեան ուսին, չար օրինակ մը՝ բարենպատակ ձգտումներու և գործերու դէմ, խկ արժէքի տեսակէտով խոտ մը, շիւդ մը, որ իր անէացուաէն հտք ո՛չ անուն և ո՛չ լիշտակ մը կը թողու իր ետեւէն: Այսպիսիներու համար լսուած է, թէ մարդիկ փակ աշքով ծնելէ յետոյ փակ աչքով ալ կ'ապրին ու փակ աչքով կը մեռնին. թեղճ, ողորմուկ և տխուր կետնք:

իսկ Հայրենիքի ներկայ և ապագայ փառքին ու բարգաւաճումին յոյսովն առլցեալ պարտաճանաչ անհատը, հարազատ և արժանաւոր զաւակն է իր Հայրենիքին, որուն յառաջացման, շահուն ու փառքին համար կուտայ, ինչ որ կարող է. և այդ կամաւոր տուրքը կը գնահատուի հանրութենէն, առանց անոր որակն ու քանակը նայուելու, ընդունուելով սիրով և յարգութեամբ. և այդ կարգի տուրքերու հետ ուրիշ ամէն տեսակ բարի ջանքերովն անհատներու ըլլան անոնք բուռն կամ միջակ, շատ կամ քիչ, Հայրենիքը կոմիտուն ու փառաւոր կը մնայ, որուն վրայ մտածել պէտք է մեղ ամենուու:

Զարհամարհնք երբեք տկար ուժերու նշանակութիւնը ես ի՞նչ կրնամ թնիկ կամ ինձմէ ի՞նչ կ'ոլլայ անմիտ յորջորջումներու յետադիմական գաղափարներով, վասն զի շատ տկար ուժերու միտութիւնն է, որ ահեղ ոյժը կը գոյացնէ. անհուն ու անսահման ծովերը, ովկիանոսները՝ ջրի փոքրիկ կաթիլներու հաւաքմանէն ծնունդ են առած : Ի՞նչ է մէկ հատիկ ոսկին միլիոնին քով, բայց միլիոն անգամ մէյմէկ ոսկի պակսեցուր այդ վիթխարի գումարէն, անդին բան մը չի մնար : Այսպէս ուրեմն, մեր խւրաքանչիւրիս անհատական փոքրիկ ծառայութիւնները միանալով՝ կը կազմին մեծագոյն բարիքը Հայրենիքին, որուէ օգտուողները դարձեալ մենք պիտի ըլլանք :

Ինչպէս Հայրենիքի համար եղած նիւթական և բարոյական գոնոզութիւնները, նոյնպէս և առաւել ես Հայրենիքի պարտաճանաչ զաւակներուն, ըլլան աղքատ կամ հարուստ, կեանքն անոնց հաւասարապէս յարգելի, օգտակար և թանկագին են Հայրենիքի համար, որոնց զրաւումէն ետքն իսկ անոնց անունն ու լիշտատակը իրենց գործերուն համեմատ կ'ապրին ողջ որտերու և պատմութեան գեղեցիկ էջերուն մէջ, եւ ազնիւ ու պարտաճանաչ զաւակներ ունեցող Հայրենիք մը՝ գժբաղդ չի լինիր երբեքք : Մեր հայրենասիրական պարտքերը թո՛ղ երբէք մեծ կամ շատ չերեւին մեզ, վասն զի իրապէս շատ չեն անոնք՝ բաղդատմամբ մեր շատ սորութեան. բաւ է տանք մենք Հայրենիքին ինչ որ կը մնանք

տալ առանց նեղուելու, առանց զրկուելու, մեր կարողութեան համեմատ . կամ ուրիշ խօսքով՝ տրամադրելի ընել հայրենիքի պէտքերուն համեմտական համեստ բաժին մը մեր այլ և այլ կարողութիւններէն, և կատարելով այս չափը միայն՝ վատահ կրնանք ըլլալ, թէ մեր հայրենիքը միշտ անկարօտ պահած ըլլալու հաճոյքն ու երջանկութիւնը պիտի վայելինք : Ահա ճշմարիտ Օսմանցու պատկերը :

Հայրենակիցնե՛ր, որ և իցէ գործի առաջին քայլը յայտնի է, սկզբնաւորութեան քայլն է, երկրորդը՝ վարժութեան եւ երրորդը միայն կարելի է յաջողութեան քայլ կոչել, և ասոր համար է կարծեմ, որ ստէպ երեք թիւը խորհրդաւոր լրութեան կամ ամբողջութեան թիւ է ընդունուած : Առաջին գեղեցիկ ու պատուաբեր մեր քայլերէն յետոյ գեռ ունինք առնելիք քայլեր, բաւական տաժանելի և ծանր քայլեր, անյետածգելի, հարկագրիչ և յուսալից քայլեր, որոնք շատ հեռատեսութիւն կը պահանջին, ուշիմ և խմաստուն խորհուրդներու կարօտ քայլեր, որոնք բնական կամ արուեստական պատահելի խոչ ու խութերու առջեւ՝ ո՛չ միայն գագրելու չեն, հապա զանոնք կախոտելով՝ անցնիլ կարենալու պէտք եղած ուժով զօրացած ըլլալ պարտին . անոնք աննահանչելի կերպով շարունակ յառաջդիմելու սահմանուած հզօր և շրջահայեաց պէտք է լինին մինչեւ ժամանումն ի կէտ նըպատակի : Եւ այս բոլորին համար միջոցներ են հարկաւոր, նպատակայարմար միջոցներ :

Հաստատ առաջադրութիւնը և խորագէտ շրջահայեացութիւնը միացած ազնիւ նպատակի և արդարասիրութեան հետ՝ մեղ հարկաւոր անվրիպելի միջոցը կը լինին յաջողութեամբ իրագործելու Հայրենիքին նկատմամբ մեր սնուցած ամէն բարի յոյն ու նպատակը : Եւ ասոր հակառակ՝ առանց նախապէս մանրամասնորէն սերտած և խմաստափրած լինելու մեր ի կիր արկանելու միջոցներուն ընդհանուր բնութիւնը, և առանց անոնց ոգին ըմբռնելու և զանոնք հաշտեցնելու մեղ շրջապատող ներքին և արտաքին պայմաններու, ո՛չ թէ միայն որոշ նպատակի հասնիլ անհնար կը լինի մեզ, այլ և հակառակ հետեւանքի կը հասնինք անկառակած :

Մեր լնդհանուր հայրենասիրական ձեռնարկներուն մէջ պարտինք հանապազ գգուշաւոր ըլլար, վասն զի ո՛չ մէկ յուխուռն ու յանդուզն արարք չէ կարող մօտեցնել մեզ մեր բաղձացեալ նպատակին, լինի նայն խոկ այդ յանդգնութիւնը մեծագոյն կոչտ ուժով զինուած . ոյժ և խոհականութիւն պարտին համընթաց ըլլար. Որ և իցէ անխօրհուրդ գործառնութիւն միշտ թողած է իր ետեւ էն մարմսքիչ ապաշաւ և սարսափելի աւելը : Պատմական տիս կարգի տիրութիւններ օրինակ բերել կամ կրկնել թո՛ղ մեզ չի պատկանի : Միայն քաջ գիտանանք, թէ մեր իւրաքանչիւր նոր քայլը՝ զոր կ'առնենք մեր յառաջդիմութեան ճամբան մէջ, արգոսական աչքերով կը գիտութիւն ու կը զննուին . որչափ մեր այդ քայլերուն յաջողութիւնը՝ նոյնչափ և անոնց գայթումը տեսնել փափաքսղներ կան մեր շուրջը. մեր ամէն քայլերու փութկոտ անհամեմատութիւնը մեր ֆիզիքական նոր կազմին հետ չափող ու կը ողներ անպակաս են. անոնց նպատակը պարզել աւելորդ է, վասն զի թափանցիկ է այն և շատ հասկընալի. մենք միայն կանխենք մեզ դիտողները. հեռատեսութիւն, կորովամտութիւն և մաքուր խոհեր կուտան մեզ գիւրութիւն՝ հետեւանքներ գուշակելու, արթուն, զգոյշ և անպարտելի մնալու, և մեր ծնկերու կթուտիլն ու ստքերնուս սաշիլլ չպիտի տեսնեն անոնք, որ այդպէս կը փափաքին :

Որ և իցէ բարի գործ կամ երջանիկ մարդ նախանձէ զերծ չէ, և պէտք էր որ այդպէս ալ ըլլար, վասն զի այդ կերպով միայն բարւոյն արժէքը և երջանկութեան վլճակը իրենց բարձրագոյն աստիճանին կը հասնին, տեղի կուտան ջանասիրութեան, արթուր թեան և մրցումի եռանդին, և ասով է որ բարոյական կեանքը գադար չառներ և յառաջդիմութեան յարատեւութիւնը ճամբայ կը գտնէ աստիճանաբար յառաջ ընթանալու:

Հսէ՛ք, խնդրեմ, ի՞նչ կ'արժէր վարդը եթէ փուշ չունեար. միթէ այդ վառ գոյնով, փափուկ գեղեցիկ և քաղցրասփիւռ ծաղիկը՝ նախ քան գեղանի կուսի մը կուրծքը զարդարելու կամ նախքան իր անսւշիկ բոյրով մարդու մը անգուստ գգուելու, ճարակ չպիտի ըլլար, ո՛վ զիտէ ի՞նչ-

պիսի անջնորհ կենդանիի մը երախին, եւ կորսուէր անօգուտ: Ի՞նչպէս ամէն վարդ իր փուշն ունի, այնպէս ալ ամէն բարի գործ՝ նախանձով է շրջապատուած. բայց իրաց այս վիճակը չէ կարող գործօն և հաստատամիտ մարդուն յուսահատութիւն կամ լքանք պատճառել, ոյլ ընդհակառակը խթան, արթնութիւն և յարատեւութիւն կը պատճառէ, այն:

Եւ որպէսետեւ Աստուած այնպէս է կամեցեր, որ աշխարհի մէջ ըլլան մարդիկ բազմացել և բազմալեզու, ինչպէս որ կը տեսնենք, և ինչպէս որ կը հաւատանք թէ Աստուած է բոլորին արարիչը, ուրախ պէտք է ըլլանք, որ մեր հայրենիքն ալ զուրկ չէ այս բազմագիմի բարիքէն, ցեղերու և լեզուներու միահամուռ հաւաքումէն իր ծոցին մէջ, ուր ամէն մէկ ազդ ու ցեղ իր բազմաթիւ զաւակներու ֆիզիքական, նիւթական ու բարոյական կարսղութիւններով մշտապատրաստ կը գտնուի հոգալու հայրենիքին պէտքը, երբ զգալի է այն, և պաշտպանելու զայն՝ երբ ի վտանգի է: Բայց այն նպատակին հասնելու համար, մանաւանդ հիմա, երբ կանոնաւորապէս կազմակերպուելու պէտք ունինք, պարտինք մեր հայրենիքի ամէն ցեղի զաւակներուն հուժկութէ տկար ձեռներն իշար բերել, նախ մեր ձեռքն երկնցնելով անոնց. վասն զի այս կերպավ միայն կարելի պիտի լինի մեզ հայրենիքի պանծալի գրօշը բարձր ու հաստատ, վեր ու փառաւոր և մանաւանդ թշնամուն անհպելի և անձեռնմխելի բռնել ու պահել: Ահա առաջին ամենամեծ պարտականութիւնը բոլոր Օսմանցիներուն, չի մոռնաք զայս:



Ցարդ ըսածներէս դժուար չէ հետեւցնել, թէ մենք Օսմանցիներս այսօր առաւել քան երեք պէտք ունինք գաղափարի միութեան և մեր մէջ գտնուած բոլոր ազգերու համերաշխութեան, որպէսետեւ համերաշխութիւնն է, որ ազ-

գերու կենսական ջիղը կը զօրացնէ, և պարտինք ուրախ ըլլալ, որ Օսմանեան Միութեան և Յառաջդիմութեան Քօմիթէն լու իմաստասիրած, ըմբռնած, ու համոզուած ըլլալով այս ճշմարտութիւնը, զայն իրեն նպատակակէտ ընտրած է, ու կ'աշխատի անոր իրականացմանն ու ընդհանրացմանը, որ կը հաւատամ չիպիտի ուշանայ իւր արդիւնքը տալ, եթէ օր առաջ մենք ալ աջակցինք անոր այս շինարար ու փրկարար ձեռնարկին:

Սակայն ներելի ըլլայ ինձ յառաջ բերել հոս չի հասկըցուած ճշմարտութիւն մը մեր երեխն հայրենակիցներու կողմէ, որոնք դժբաղդաբար Զուլումի քաղաքականութիւն մը կը կարծեն տեսնել Օսմ. Միութեան և Յառաջդիմութեան Քօմիթէի նպատակին մէջ. Զուլում բառը կը հանեն Միութեան նպատակէն, կարծելով զայն միութիւն ազգայնական կամ կը բօնական, փոխանակ անոր խափական առումին. որ է գաղափարային միութիւն միայն: Ու այսպէս անհասկացողութեամբ իրենց ազգային ու կրօնական կացութիւնն ի վտանգի կարծելով՝ ընդհանրական գաղափարի մը ստեղծումին մասնակցելէ և օժանդակելէ հեռի և ձեռնպահ կը մնան առժամաբար ինչ որ նուազ ցաւալի չէ ամէն հայրենասէրի համար: Եւ այս այսպէս ըլլալով՝ պէտք է գիտնալ, թէ մէջտեղը բնաւ յանցաւոր չկայ, յանցաւորը չբացատրուած առաջադրութիւնն է, անհասկացողութիւնը, պարզապէս լաւ չքարոզուած ճշմարտութիւնը: Մութի մէջ մնացած արդարութիւն մը չի կրնար ճանչցուիլ բնականաբար և արդիւնաւորուիլ, պէտք է լուսաւորուի այն:

Ու այս լուսաւորումը, այն է միութեան գաղափարի պարզաբանումը, մենք կ'սպասինք Օսմ. Մ. և Յ. Քօմիթէէն, և այն ի՛ հարկէ, ո՛չ մեր անձին համար, այլ մեր այն հայրենակիցներուն համար, որ Միութեան գաղափարը կամ Գաղափարային Միութիւնը Զուլումի քաղաքականութիւն կարծելու ակամայ ձախողանքին ենթարկուած են. Պէտք է փրկել զանոնք ձրի մտատանջութենէ, պէտք է հոչակել և քարոզել ամէն լեզուով գաղափարային միութեան անհերքելի ջգտակարութիւնը, այո՛ քարոզել ամէն տեղ, հայրենիքի կեդրո-

նէն սկսեալ մինչեւ հեռաւոր քաղաքներու և գիւղերու յետին անկիւններուն մէջ, քարոզել ամէն օր ու ամենուն անխտիր:

67  
100  
400

Միութեան նպատակը սխալ հասկցուած է այօր, և այդ սխալ լսմբռնումն ունի իր վասաները. յապազումն է նա մեր յառաջդիմութեան, պէտք է ճշուի այն, պարզուի ժողովրդականացնելու և ուսմկացնելու խակատիճան, որպէս զի անկէ ակնկալուած բարիքը ձեռք ձգենք օր առաջ, ժամառաջ, որպէս զի ազնիւ գաղափարականութիւնը՝ խզմի ազատութեան, բնական զգացումներու և ամենազգի նուրիական խմացականութեան գէմ անխմաստ պայքար մը, ձուլումի քաղաքականութիւն մը կարծողներ հիասթափուին իրենց կանխակալ և վրէպէնկալ կարծիքէն, որպէողի համոզուին անոնք. թէ ո՛վ որ հաւատաք, խիզմ և կրօնք ունի, ինչպէս է Օսմ. Մ. և Յ. Քօմիթէն, հեռի կ'ըլլայ զանոնք ուրիշներուն խնայելէ: Հետեւաբար շատ արտառոց և շարաչար սխալ է միութեան նշանաբանէն ձուլումի անխսրհուրդ միաք մը արտահանել. բան մը որ վաստակար է, ջլատիչ և երկպառակող: Ու չեմ կարծեր մինչեւ խակ՝ թէ ո՛ր և իցէ հայրենասէր օսմանցու մտքէն անցած ըլլայ այդպիտի ցնորական խորհուրդ մը, թէեւ կարծիքներն աղստ են կարծիք ըլլալու սակայն ո՛չ միշտ յարմար ու պատշաճ իրականալու:

Խնդրոյն կարեւորութիւնը կ'սափէ ինձ կրկնութեան մէջ մտնել և փափաքանօք խնդրել Օսմ. Մ. և Յ. Քօմիթէէն որ հաճի իր «Միութիւն» նշանաբանին ամելայն առումն ու նշանակութիւնը, միտքը և գործադրութեան եղանակն ու միջոցները են, պարզել և լուսատրանել պաշտօնապէս գրաւոր և մինչեւ խակ, եթէ հնարաւոր է ամէն լեզուով, ամէն անոնց համար՝ որոնց մտասեւեռումը նպատակէն գուրս՝ բոլորովին տարբեր կէտի ուղղուած է. և այդ սխալ ուղղութեամբ պատի պատ և անտրամաբան հետեւանքներու են յանգած կարգ մը մտքեր, որոնք կրնային օգտակար ըլլալ ուղիղ և խսկական նպատակին, այն է գաղափարական միութեան, յորում տեղի չունին ո՛չ կրօնափախութիւն և ո՛չ ազգուրացութիւն,

և 'ո՛չ ալ ուղղակի կամ անուղղակի ճնշում ազատ կարծեաց վրայ ։ Բարոյական և անհրաժեշտօրէն սպառելի գոհացում մէջ այս ի բուժումն անխորհրդօրէն գալթակդեալ տկար միտքերուն սեր կարգ մը կասկածոտ հայրենակիցներուն, որոնք հակառակ իրենց բարի և հայրենասէր կամքին՝ անտարեր կը ման ցարդ հայրենիքի յաւաշջգիմութեան ընդհանուր շարժումին միջամաելու ։ Սակայն երբ տրուի անսնց խնդրական պարզ և որոշ ծանօթութիւնը «Միութեան» նշանակութեան, ես կը հաւատամ թէ հրաշալի և գեղեցիկ նորագոյն շարժում մը, զօրութեան կարեւոր յաւելում մը շուտով ի հանդէս պիտի գայ յօդուտ օսմանցիութեան զարգացման։ Հայրենիքի յառաջիմութեան համար աշխատող և ցարդ գոյութիւն ունեցող հայրենասէրներու մեծ բանակը՝ նորու կարեւոր ուժով մը պիտի զօրանայ, օսմանցիներու հանրային գործունէութիւնը նորանոր օժանդակ ձեռքերով պիտի օժտուի, և մինչեւ լոկ Օսմ. Մ. և Յ. Քօմիթէն իր շինարար ջանքերուն միացող բազմաթիւ նիւթական ու բարոյական շահեր պիտի վայելէ անկառակած,

Ուրեմն, շատ պատշաճ և յարմար է, որ շուտով պարզնք, բացատրենք և հասկցնենք սխալ ըմբռնուած միտքը «Միութիւն» բաւին, թէ՝ այն երբէ՛ք ձուլումի նպատակ եւ քաղաքականութիւն չի պարփակեր. չի պարունակեր իր մէջ, թէ՝ ձուլումի հնարքը չարամիտներու յերիւրանքն է եւս. Ու երբ այդ սպասուած բացատրութիւնը կը տրուի, իսկոյն պիտի երեւի, որ սխահամուռ ճիգերով անկեղծ եղբայրակցութիւն մը ստեղծելու պիտի ջանան Օսմանցի կոչուած ընդհանուր ազգեր, ու պիտի յաջողին այդ ստեղծագործման մէջ, որուն պէտք ունինք։

Պէտք է զիտնալ, թէ օսմանցիներու ներքին յարաբերութեան մէջ ո՛չ մէկ կրօնական վիճարանելի խնդիր կայ, և մինչեւ իսկ այսուհետեւ կրօնքի անունով վէճի կամ սուբպումի մէկ խօսք ներելի չէ՛, վասն զի երբ սուհմանալրական ախրազ օրէնքը բարձրածայն կը հոչակէ երկրին մէջ խղճի ազատութիւն, որ կրօնքի ազատութիւն ըսկէ է; ամէն մարդ կարող է իր հաւանած և համոզուած կրօնքը դաւանիլ

և պաշտել, հետեւաբար ո՛չ մէկ կուսակցութիւն՝ լինի այն խլամական, քրիստոնէական կամ մովսիսական՝ տռանց օրէնքը ոտնակոխ լնելու չէ կարող և պէտք ալ չունի կարծեմ, կրօնական անվերջանալի և մինչեւ անզամ փոթոշկայտոյց խնդիրներով զրադելու. այսպէս հասկնալու է և ազգայնականութեան համար։

Շատ մեծ սխալ կ'ըլլայ, կարծեմ, այս յայտնուած համառօտ ծանօթութիւններէ յետոյ գեռ անյեղլի մնալ ոմանց՝ իրենց սխալ ըմբռնուումին կամ կարծիքին մէջ, բայց աւելի օգտակար և տպահովիչ կը լինի, եթէ Օսմ. Մ. և Յ. միծաւնուն Քօմիթէն, լնչպէս լսի, կը կրկնեմ, եթէ հաճի այս մասին գեղեցիկ պարզաբանութիւն մը չի զլանալ իր հայրենակիցներուն. և սիրելի է մեզ յուսուլ, թէ շուտով լսու կը տհանէ այն։



Գարձեալ Զուլումի մասին պիտի խօսիմ վասնզի շատ գէշ աղդամ է այն՝ մեր բազմտթիւ հայրենակիցներու ուղեղին վրայ, և անոնց այդ ի զուր կրած ազգեցութիւնն ալ իմ վրայ գէշ աղդամ է, վաս և անմոռնանալի և մինչեւ իսկ անմարսելի՝ ուղեղիս համար, որ վարանք կը պատճառէ ինձ, եւ չի համոզուելով՝ թէ ցորդ զրածներու համառօտ պարունակութեամբ կարող եղայ ցրաւել անոնց մտքէն սխալ ըմբռնուած տպաւորութիւնը, պարտաւորեալ կրկին կը գառնամ նոյն նիւթին, տւելի համոզիեր կերպով յայտնելու ճշմարտութիւնը։

Նոր գաղտփարներու յանկարծական և այլեւայլ կերպով յայտնուելու միջոցին՝ բնական է, թէ մտային վարանք եւ տարակուսանք տեղի կ'ունենան, երբ մանաւանդ այդ յայտնութեանց կերպերն ու եղանակները մէկին, որոշ ու պարզ ըլլան. համոզումներ ու կարծիքներ զիրար կը բադիսին, և կարծիքներու այս թոհուրոհին մէջ, լնչպէս ամէն տեղ՝ նոյն պէս եւ մեր մէջ կրնան գտնուիլ սխալ համազմունքէ տար-

ուողներ, սխալ կարծիքներու ենթարկուողներ, որոնք այդ սխալ կարծիքներն իրողութիւն կամ ապագուին իրականաւնալի գործեր համարելով՝ կը վարանին, կը չուարին և կը սահմակին աննպաստ անակնկալի մը դէմ՝ գտնելուն ինքը զինքնին, և իրաւունք ունին. սակայն երեւութական իրաւունք մը, որ հեռի է իրական ճշմարտութենէ:

Մեզ կը մնայ պարզել ճշմարտութիւնը՝ այդ մոլորեալ մաքերուն, տրամաբանութեամբ, փաստով և օրինակներով, որպէսզի բարի սերմերը անպառուղ չմնան՝ ապառաժներուն վրայ իշնալով:

Սրդ, անցնինք նիւթին, որ կարծեցեալ ջուրումն է: Ո՞ր և իցէ ձուլում կ'ենթագրէ իր մէջ ոյժ, ստիպում, ճնշում և վերջապէս բռնի միջոց. այսայէս է մետաղին համար, քարին ու փայտին համար. բանական մարդուն համար ալ գրեթէ միջոցները նոյն են, բայց նուազ յաջողելի և ստէզ տարակուսելի, վասնզի երկար ու տրամաբանորէն մտածելով՝ կու գանք այն եղբակացութեան, թէ մարդու համար որ և իցէ ստիպուական կամ բռնի միջոց չէ կարող ամենափոքրիկ նըպատակ մը լսկ գործնականացնել, երբ խնդիրը համոզման վրայ է, թող թէ նուիրական զգացումներու, եւ լնդհակառակը՝ ամէն բռնի միջոց բացարձակապէս հակառակ արդիւնք կուտայ մանաւանդ այսպիսի պարագաներու մէջ:

Պատմական օրինակներ պակաս չեն, մօտաւորներէն առնենք թուականը, որ ջուրումի քաղաքականութիւնը վաղուց ընդգրկած էր, եւ երկար տաեն յայտնի ստիպում, ճնշում կամ ոյժ ի գործ չէր գներ իր որդեգրած նպատակին գործադրութեան համար. բայց անզգակի և անուղղակի մեղմութեամբ անոր ճամրան կը հարթէր ու կը լայնցնէր, գեղեցիկ և հանգստաւէտ ընծայելով զայն, ուր անզգալապէս կը մանէին ուուժիաբնակ ո՛չ ուուժ շատ ազգեր: Ջուրումի լոիկ, խաղաղիկ եւ ինքնին կը կատարուէր, թէեւ յամրօրէն ու գանդաղ բայց գործը կարգի մտած էր վերջապէս: Շահէ, հաճոյքէ եւ փառքէ առաջնորդուած ո՛չ ուուժ ժողովուրգը ինքնատարութեամբ մտած էր թակարդ. ճամրուն մէջ. և այս լնթացքը սատկած ձուկի նման հոսանքն ի վար վազող, սկսած էր ի-

րուկանացնել ուուսական ձուլումի նպատակը: Սակայն այդ լնթացքը մինչեւ վերջ իր ճամբուն մէջ չի մնաց. պաշտօնաւկոմութեան խամամիտ փութկոտ անհոմրերութիւնը, կամ լու եւ ինքինքնին գործունեաց ցոյց տրուու մարմաջէն բոնուած անհետատես աստիճանուորներ ցանկացոն անրնաւկանօրէն յառաջ վարել գործ մը՝ որ դեռ անժամանակ էր, որուն համար ճնշում, ստիպում, բռնի ոլժ և ամէն կասկածելի միջոց զործածեցին, եւ այս բոլորին հետեւանքը ոչ միշտն բացասական եղու, այլև՝ բոլորովին հակառակ արդիւնք տուաւ, վասն զի ամբողջ կովկասի ո՛չ. Բուս ազգաբնակութիւնը խոր քնէ մը արթնցածի նման՝ պարտաւորեցան աչքերնին չփել, բանալ և չորս կողմերնին դիտել՝ հասկնալ գոյութիւն ունենցող և զիրենք մեղմիկ օրօրող կեանքի իրականութիւնը, անոր թագուն կողմերը՝ բացուած փայլուն վարագուրի թափանցիկ եղերքէն, և ազգայնակրօնապէս իսպառ քնանալու սահմանուած կարծեցեալ՝ ինքնամուռաց ազգերը կովկասուեան (Հայ և Վրացի) յանկարծ և ստիպուաքար հիսութափուելով՝ ինքնագիտակցութեան զարթնում մ'ունեցան. տեսան, և քաջ տեսան իրենց ազգային ինքնուունութեան սպառնացող վերահաս վտանգը, և անյուսալի, անսպասելի կերպով ընդվիզեցան, բմբոստացան և ծառացան ի հանգէս եկած վտանգին գէմ, առանց ի կշիռ գնելու իրենց տկար՝ և հոկառակորդին անհամեմտոտ մեծ զօրութիւնը, լիշշելով՝ թէ յաղթութիւնը միշտ բազմաթիւ եղողին չէ: Եւ թագուն դաւին դէմ՝ ձուլման գաղաքարին դէմ մղուած պայքարն ինքնապաշտպանութեան՝ տարաւ յաղթանակը, վասն զի այն ժամանակէն սկսեալ կովկասի մոյրաքարքին մէջ հիմը գրուեցաւ Հայ և Վրացի ազգերուն՝ վաղուց մոսցուած ինքնաճնահաչութեան և ինքնապաշտպանութեան, ազգայնականութեան տեսակէտով. եւ խորհուեցան ու վճռուեցան միջոցներ՝ ի հարկին աւելի զօրտոր թափով պաշտպանութեամբ, մանաւանդ Հայը՝ որ սուութիսու էին, սկսան խօսիլ իրենց մայրենի լեզուն միայն, սիրել զայն ու փարիլ անոր, ետեւէ եղան ժամանակապահանջ պէտքերու:

Մտածեցին գարձեալ, որոճացին ու յիշեցին իրենց իշխուանց կորուսաները՝ խլուած ու յափշտակուած կոշտ ու բիրտ ու ժով անհեռատես կառավարութեան կողմանէ գոյրոցներու փակում, բարեգործական ընկերութիւններու լուծումն ու հրատարակչականներու արդելք ևլն. ևլն. ու զերջապէս եկեղեցական կալուածներու ա՛լ... գրաւում։ Անիւրաւութեան չափն ու ահմանն ա՛լ անցած էր, որ տեղի տըւաւ ժողովրդական արդար զայրոյթին և միահամուռ կատաղի ընդգումին, որ ընդ ոտն կսխոսելով ամէն աշխարացին համակերպութիւն, զոր ցայն վայր կրած ու տարած էր գլխահակ և լոիկ համակերպութեամբ։ Ու ժողովրդը տարաւ յաղթանակը։ Այդ ժամանակ լաւ եւս հասկցուեցաւ «Ուր հալածում, հո՞ն տարածում» հնօրեայ տուածին իմաստը։

Կալիցինեան փոխարքայութեան տխուր մէկ գրուագն էր այս, որ ո՛չ միայն նպաստակի չի ծառայեց, ո՛չ միայն զոնէ իրաց նախսկին վիճակն անփոփոխ պահելու տկարացաւ, այլ և՝ մինչեւ այն օրը մեծ ճիգերով ձեռք բերուած մասնակի յաջութիւնն ալ կորսնցուց, ոչնչացուց։ Եւ արդէն ինքնարերաբար տարիներէ ի վեր մինչեւ մէկ աստիճան հաւանականութեան ճամբառն մէջ մոտած ձուլումի յոյլ և թոյլ ընթացքն ալ կասեցաւց։ Եւ զրաւ գործն այնպիսի վիճակի մը մէջ, որով առ նուազն մէկ երկու հարիւր տարուան մէջ ձուլումի նոյնժամանակիալ վիճակի վերատցումն ա՛լ անցւուալի ըրաւ։ Զենք հաշուեր ուսւական կառավարութեան բարոյական վարկի աղարտումն յաջս օսարաց, որ ի հարկէ շատ աղու նայուածքով չի զիտեցին եղածը։ Եւ վերջապէս կոյր բարդի բերմամբ՝ Կովկասի Փոխարքայ գարձած կուրամիտ կալիցին պարտաւորեցաւ տեղի տալ իր հպատակներու կամքին, չարաչար քաւելով իր մեղապարտ ոճիրը։

Արդ, հայրենակիցներ, պատմական այս անցքերը շատ լա՛ւ գիտէ Օսմ. Մ. և Յ. Քօմիթէն, և մեզէ շատերէն ալ շա՞տ շատ իմաստափրած է զանոնք՝ իրենց ամէն անյարմարութիւններով։ Ուրիմն, ինչպէս կարելի է ենթագրել, թէ նա զիջանի իր բարձր նպատակին միացնել կոսկոծելի, անյաջողելի և մինչեւ անգամ փորձուն ու ապարդիւն դժնուած

անամէջ բռնի ձուլումի մտքեր. ո՛չ և ո՛չ, բարեկամներ. քիչ ալ լուատեսութիւն, Յաջորդ դլխին մէջ ևս ձեզի գարձեալ կը խօսիմ այս մասին։

## Գ Լ Ո Ւ Ե Ս Ե.

Եւ գարձեալ, որպէսողի մեր կարգ մը վարանստ հայրենակիցները համոզուին, թէ Մ. և Յ. Քօմիթէն որ զգոն համարերութեամբ, խորհրդաւոր հեռատեսութեամբ և իմաստուն գործունէութեամբ ամբողչ Օսմանեան կայսրութիւնը մեծագոյն և ծանրակշիռ անկումէ մը փրկելով՝ գիտցաւ զնել զայն կինսունակ և յառաջդիմական ճամբուն մէջ, որուն աշխարհ զարմացաւ, չէ կարելի որ անդիտանայ այդպիսի սին փորձի մը հետեւանքները, որուն անպատեհութիւնը կրնայ ամէն միոք կանխաւ ըմբռնել. Օսմ. Քօմիթէն չէ կարող իր աննըման անձնութերութեամբ ձեռք բերուած անշուք փառքը նսեմացնող և ստուերացնող եւ ստուեկալազատ գտառողութեան և խղճի գէմ եղաղ խնդիրներով զրադիլ ու ժամանակավաճառ կարեւոր, կինսունակոն ու անհրաժեշտօրէն անյետաձգելի բաղդաթիւ գործեր ունի կտտարելիք։

Ուրիմն, բռնի ձուլումին կասկածը՝ ուրկէ ալ ծագի, միշտ անհիմն է, անտեղի և անիրականալի, հետեւարար այդպիսի կասկած մը կամ վերագրում մ'ունենալ Օսմ. Քօմիթէին նըկատմամբ, զայն չի ճանշնալ ըսել է, և զայն չի ճանշնալ, ներուի ինձ ըսել, շատ ներկալի չէ՝, քանի որ երկար տարին ներ նա էր, որ մեզի հետ լոցաւ եւ ողբաց Հայրենիքի ցաւը, նա էր որ մեզի հետ չարչարուեցաւ եւ արիւն թափեց, հաւածնուեցաւ, տարտգրեցաւ եւ թափառեցաւ, ինչպէս մենք, նա էր որ հայրենիքի ընտիր զաւակներուն վտակի նման թափուած կարմիր ու ջերմին արիւններու հոսանքին առջեն առաւ. լուսաւորեց զգայուն բանակը, որով եւ վերջապէս փրկեց մեր հայրենիքը, այսինքն Օսմանեան գայն ու ամբողջ այսօրուան Օսմանցի կոչուած ժողովաւորդէ, զիս եւ զքեզ, մեր

Ներկան և ապագան, եւ մեր յետնսրդ սերունդն ու ժառանգը։ Սրդ, այսպիսի իմաստուն, հայրենասէր, ճարտար և յառաջդիմական մարմնէ մը՝ որպիսին է Միութեան և յառաջդիմութեան Քօմիթէն, յուսալի չէ սիաք մը, նպատակ մը՝ որ այլացեղ, բազմալեզու, սակայն ոչ նուազ բազմաթիւ և միւնյն հայրենիքի զաւակները վշտացնելու բնութիւնն ունենայ. անոնց ներքին, փափուկ եւ նուիրական զգացումները վիրաւորէ, եւ ցանկացեալ ու հազիւ ձեռք բերել սկսուած ընդհանուր հայրենակցական եղբայրացումի առաջին նորարայս բողբոջները թառամեցնելու, խլելու անխորհուրդ ձեռնարկի մը մէջ նետուի։ Ո՛չ, ո՛չ և ո՛չ. որսովհետեւ ո՛չ յուսալի և ո՛չ կարելի է այն։ Աւելորդ չէ իրը համոզիչ փաստ մէջ բերել հոս պատմական աւանդութիւն մը կամ աւանդական պատմութիւն մը հաստատելու համար՝ թէ սրչափ զուր ջանքեր հն այդպիսի անրնտկան ու անժամանակ ձեռնարկներ, զորս կատարել կամ գործադրել փորձողներ եթէ եղած իսկ են, փորձած՝ բայց չուտ համոզուած են թէ այդ կերպով ջուրը ծեծելու կը նկրտին, և ափսոսանքով յետ նահանջած են իրենց այդ մտքի եւ խզմի պայքարէն, ձեռնթափ ըլլալով նախապէս իրենց ունեցած եւ վայելած համակրանքէն, որուն տեղը բաց մնացած է ընդ միշտ։

Ահաւասիկ աւանդուպատումը. Թուս կառավարութեան ձուռումի քաղաքականութեան ձգտած միջոցին՝ երբ նորընտիր Հայ կաթողիկոս մը էջմիածնայ կրօնական Գահը բարձրանար, սովորաբար կը ներկայանալ Թուսոց վեհ։ Զարին, ինչպէս եւ հիմայ. եւ յետ պաշտօնական սովորական ձեւաբանութեան կատարման, սուս կամեր կողմանէ փափկութեամբ կ'առաջարկուէր Հայոց կաթողիկոսին « երկու քրիստոնեայ եկեղեցիներու միացումը » (Հայոց և Թուսաց)։ Կաթողիկոսն ալ ժամանակի և իր խառնուածքի պահանջման և յարմարութեան համեմատ կը պատասխանէր. եւ այդ պատասխանները միշտ մերժողական կ'ըլլային եւ առաջարկութիւնը կը մնար ապարդիւն։

Ահա՝ այդ պատմական եղելութենէն երկու ցայտուն օւրինակներ։

Հայոց ներքէս է. Աշտարակեցի կաթողիկոսը ներշնչուած կրօնական, ազգային եւ ազատասիրական մաքուր ներշնչում-ներով՝ ընդհանուր Հայոց Հայրապետ ընտրուելուն առթիւ երբ ընկալեալ սովորութեան համեմատ երես առ երես ուռւսաց վեհ։ Զարին հետ կը տեսնուի, այդ վերջինը կ'ըսէ հայոց կաթողիկոսին. « Վեհափառ, ի՞նչ է Զեր կարծիքը, արդեօք լու չի լինիր երկու քրիստոնեայ քոյր Եկեղեցիներու միացումը »։ իսկ փոքրահասակ՝ այլ մեծսիրա կաթողիկոսն Հայոց ներքէս Աշտարակեցի՝ կայսեր առաջարկ. հարցման կը պատասխանէ խատօրէն ըսկեզվ. « Միացնի՞լ, ո՞րը որին, ի՞նը նորին թէ նո՞րը հինին »։ Եւ ուսւ վեհապետը կը լուէ։

Միեւնոյն պարագային եւ ի Տէր հանգուցեալ Մկրտիչ Բ. Խրիմեան կաթողիկոսին տուած պատասխանն ալ ուշագրաւէ. « Վեհափառ կայսր, կ'ըսէ Խրիմեան՝ ժպտուն դէմքով, Քրիստոնէական եկեղեցին բազմերանդ ծաղիկներէ կազմուալ մի գեղեցիկ փունջ է, և փունջ մը միշտ աւելի սիրուն կը լինի երբ գունագեղ ծաղկունք գոյութիւն ունին անոր մէջ »։

Ինչպէս կ'երեւի սոյն երկու գաւանական առաջարկութեանց կրկին պատասխաններն մերժումներ են, անոնց իւրաքանչիւրն տրուած՝ իրենց ժամանակին յարմար եղանակներով, մէկը խառութեամբ՝ իսկ միւրը փազաքուշ հեղութեամբ. սակայն միշտ մնանքուննելի։

Յայտնի է թէ այս բոլոր անցքերը, ինչպէս և կալիցինեան յախուռն գործառնութիւնք, թէ եւ կայսերական, թէ եւ փոխարքայական, մնացին անկատար, եւ եթէ հետեւանք ունեցան, եղան միշտ մնասակար երկու կողման ալ. վասնզի այդ կարգի մեծ փոփոխութիւններ՝ մարդը չէ որ պիտի կարենայ ընել, ո՛չ ալ կայսրը կամ փոխարքան, այլ միայն ժամակը, և ո՛ր եւ իցէ անժամանակ գործ, պէտք է անդայման գիտնալ, թէ միշտ մնասակար է։

Իմաստունէն մինչեւ ռամիկը եւ գաճառականէն ու հարուստէն մինչեւ գործառնը ու անգործ մուրացիկը գիտին, թէ աշխարհի ամէն կողմը զրկանք եւ անիրաւութիւն շատ եղած են ժողովուրդ կոչուած հէգ զանգուածին գլխուն, որ դարերով անմռունջ տոկացած է անոնց ամենածանր տեսակին, ոչխարային համակերպութեամբ գոհացում տուած է

անհուն ամիրաւ պահանջութիւններու . յաճախ խառնած է նա իր արիւնը քրտինքին ու իր չոր հացը արիւնով թրջած՝ կերած է շատ անգամ : Բայց որովհետեւ ամէն բան չափ, սահման և վերջ ունենալու է, եկած է վերջապէս ժամանակը վերջ տալ իրաւանց զրկումին եւ ժողովրդի թշուառութեան, ու ստէպ պատժած է չարաշար՝ անոր կեղեքիչ տարրը՝ գրեթէ թագակիր գլուխներ : Պատմութիւնը շատ ունի մեղ աւանդած պայմանի դէպեհը, որոնց կարգին կարելի է գասել շուրջ եւ բնուն տարուան մեր անցած կնանքը, մեր աչքով տիսած, մեր իսկ մորթին վրայ կրած և մեր հոգիներուն մէջ զգացած հալածանքի, չարչարանքի եւ վիշտերու տառապալի ժրջանը, որոնք վերջապէս իրենց գագաթնակէտին հասան եւ տեղի տուին ըմբատութեան, ընդգումի եւ ապստամբութեան, ու անոնց արդիւնքն ու հետեւանքն եղող Ազատութեան : Եւ պարտիմ կրկնել թէ այդ Ազատութիւնն իրենց արիւնով ոռոգող եւ ուռճացնող անձինք՝ այսօր չեն մտարեր բռնի ծուլումի գործ մը՝ որ ես դառնալ կը նշանակէ, ետ՝ դէպի մոլութիւն, դէպի քայլայոմ եւ դէպի կորուսուես չեմ կարծեր երբէք թէ այդպիսի լիմարական յետագարձ մ'ընելու մտքեր գտնութիւն, որոնք գոյութիւն ունենան մարդկային գանկի մէջ, առանց անոնց բնական առողջ կազմը խախտած ըլլալու :

Ուրեմն վարանք ու երկրութիւն փարատին ամէն միտքերէ, որոնք պաշարուած են բռնի ծուլումի երեւակական մառախութիւն, թո՛ղ պայծառանան անոնք, ու գան միտնան օսմանեան գաղափարային քաղաքական միութեան, մտածելով մէկ բռն միայն, ընդէ . Օսմանցու Հայրենիքին փառքը :

## ԳԼՈՒԽ Զ:

Յարկելի՛ հայրենակիցներ, Գաղափարային Միութիւնը, որ գործնականութեան ալ միութիւն կամ ընդհանուր և միաշամուռ դուժակցութիւն կ'ինթաղլէ, անխորակելի ոյժ մ'է

զայն ունեցողներուն համար . իսկ ընդհանրականը՝ ուր չկայ գաղափարի միութիւն, տիրող ընդհանրական կարծիք, որ համերաշխութիւն ըսել է, հոն ամէն ինչ խառնակ ու անկանոն, ուղղութիւնէ զուրկ, հետեւարար անկերպարան կացութեան մը ալիրապեսութեան տակ՝ ո՛չ ուժի և ո՛չ յառաջդիմութիւն նշոյլ կամ յոյ կրնայ գործութիւն ունենալ, հոն փոխանակ հանրային իղձն ու գործը, ոյժն ու կորովը բաղմապատկուելու, իրականալու և հայրենիքին օգուած մ'արտադրելու, արգէն եղածն ալ կը տարրալուծուի և ինքն իր մէջ կ'ոչնչանայ: Ուր գաղափարի և գործառնութեան միութիւն չկայ, հոն ամէն անհատական փոքրիկ կարսութիւն առանձնական կամ արտակեղբանական ձեւի մէջ չունենալով իր որոշ տեղին, ամէն հակառակ հստանքի յարմարուելով կը տարրութերուի, կը տարբաղադրուի եւ կը կորուսի անօգուտ և անցիշատակ: Այսպէս կը կորուսին ամէն ոյժ, խելք, միտք և գործք՝ որոնք զղթայի օղակներու նման իրարու չեն զօդուելու, չեն շաղկապուելու միութեամբ . այն ինչ երբ անոնք ամբողջութիւն կազմող կիւլիներու պէս՝ անրաժանելի կերպով միախառնուելին, կ'ստեղծին ուժին գոյացութիւն մը, մարմին մը՝ դիմակըրելու կարող ամէն բնական կամ պատահական ընդհարումի: Անհատներու ուրոյն ուրոյն նիւթեկան ու բարցական ողջ կարողութիւն՝ պարտաճանաչօրէն սահմանուած հստարակաց հայրենիքի օգտին՝ պէտք չէ ցիրուցան, կղզիացեալ և չեզոքացած թողուլ անօգուտ . տապիսի անտարբեր և մինչեւ իսկ գատապարտելի վիճակ մը բնականաբար ո՛չ ցանկալի է մեր և ո՛չ շահաւոր, մանաւանդ հոյրենիքի ներկայ կացութեան բոլորովին անհամապատասխան քանի որ նոր ու կանոնաւոր կազմակերպութեան պէտք ունի: Հսել է, թէ գաղափարական միութեան պէտքն անհրաժեշտ է, անխուսափելի և անշետագելի, եւ այս ո՛ր և իցէ տարակուսական եւ վարանեալ կարծիք ո՛չ միայն քննադատելի՝ այլ եւ չուրամիտ իսկ է և արհամարհելի, մինչեւ իսկ կասկածելի, Այս խօսքերով մինք երբէք չենք ուղեր կործեաց աղաւառութիւնը կաշկանդել, բնա՛, բայց այնպիսի ճրշմարտութիւններու հանդէպ, ուղղիսին է գաղափարաց մրու-

թեան օգտակարութիւնը, յօդուտ հայրենիքի մտառւցանելի ծառայութիւնը, միեւնոյն հայրենիքի աղլացեղ կամ այլակրօն զաւկաց համերաշխութիւնը, հաւասարութիւնն և արդարութեան ընդհանրական գործադրութիւնը, եւ այլ այս կարգի պարզ եւ բացորոշ հասկացողութեան մասին երկմտիլ, տատանիլ, վարժնիլ կամ անտարբեր մնալ, չըսեմ հակառակ, իսպառ աններելի է, անտեղիտալի, սրտմնեցուցիչ, գայթական և վրէժինդրական իսկ:

Կարծիքներու տարբերութիւնն ազտատ է՝ այնպիսի պարագաներու մէջ, երբ բազմագիմի, մթին և դեռ չիմաստասիրուած խնդիրներ կը ծանրանան անոնց վրայ. վիճում, քննադատութիւն, կշռում, բաղդատութիւն եւ վերջապէս ամէն տեսակ իմաստափրութիւն հարկուոր է սխալ եզրակցութեան մը չի յանգելու համար. հոգ՝ այդ պարագային մէջ՝ կարծիք բնականարար կը տարբերին, եւ պէտք է տարբերին, վիճաբանութեան դռներ բանան, ընդհարին իրարու մինչեւ ճշմարիտ եղբակացութեան կացը ցոլացնեն, տարրաւուծուին, բաղդատուին, չափուին ու կշռուին մինչեւ որ ալ անվիճելի դառնան անոնք և վերջապէս ստեղծուի գաղափարային փնտուուած լոյսը՝ լու ուղղութիւնը, լաւագոյն եւ ողջամիտ կարծիքը, միացեալ գաղափարը կոմ գաղափարական միտութիւնը՝ որուն ամբողջս ալ կը ցանկանք սրտանց: Ահա՛ Օսմ. Քօմիթէին Միութեան բուն միտքը:

Ուրիմ, լոէ՛ք, Պ. Պ. կասկածոտ օսմանցի հայրենակիցներ, ո՞ւր եւ ի՞նչպէս կը տեսնէք այս բացատրութեան մէջ ձուլումի նշաններ կամ հետքեր, բռնութեան անհասանելի քաղաքականութիւն, լիովին անհարկի եւ հակառակ ազտաքաղաքան ամբութիւնը իրաւանց. գործ մը՝ անդորր մտքի դէմ, ուղիղ համոզման դէմ եւ մինչեւ իսկ խղճի դէմ, որն որ նշանակէ ազտառութեան մահացումը. մտային գործնական հալածանք:

Ես չեմ հաւատար, եւ ինձ հետ դուք ալ մի՛ հաւատաք թէ Օսմ. Մ, եւ Յ. Քօմիթէն՝ բաղկացեալ այնչափ հմուտ, բանառէր, իմաստափրող եւ քաղաքագէտ անձնաւորութիւններէ, չի կարենայ ճանչնալ, կշռել եւ նախատեսել այնպիսի:

մտքի մը սկզբնական ու վերջնական բերմունքը, եւ « Ուրհալածում, հոն տարածում » իմաստուն առածն արհամարհելով՝ ելլէ նպատակ լնտրէ մեզմէ շատ յառաջ փորձուած ու ձախողուած գործ մը. բոնի ձույում, որուն դէմ ինքն իսկ մաքառած է երկար տարիներ, հարուածած զայն, կործանած եւ ոչնչացուցած: Արդ, ի՞նչպէս կարելի է երեւակայել որ մէկը կարենայ իւր իսկ կեանքի գնավ ձեռք բերած մեծագոյն բարիքը յանկարծ ստնակոխ լնէ. եւ այդ բանն ընողը չըլլայ անհատ մը, այլ անագին կուսակցութիւն մը՝ հայրենիքի սիրովը տոգորուած, անոր կրակովը տապկուած և անոր փառքին ու յատաշղդիմութեանը համար ամէն զոհողութեան մշտապատրաստ: Ա՛չ, ո՛չ, բարեկամներ, սա հաւատալու մտածում մը չէ՛. բացի այն պարագայէն, յօրում կամ մտածողը և կամ հաւատացողը իր մտքի եւ խելքի հաւատարկուութիւնը լըլլայ: Եւ մտածել թէ մարդ մը կրնայ իր մտքի կամ խելքի հաւատարակցուութիւնը կորսնցնել՝ նոր կամ անսպիոր չէ. սակայն՝ բազմաթիւ բիւրաւորներէ բաղկացեալ կուսակցութեան մը այդ վիճակին մէջ գտնուիլն երեւակայել, մանաւանդ հաւատաշ՝, առաւել քան անհեթ եթ է եւ ծրծաղելի:

Օրինակով մը լու եւս կը բացատրուի գաղափարի ձընշումին ու հալածանքին հետեւանքը. դուք կը յիշէք անշուշտ թէ երբ մտածումի ու գաղափարի հալածում կամ ձընշում չկար մեր երկրի՝ մասնաւորապէս մայրաքաղաքին մէջ, հին հայ թագաւորներու պատկերներ կ'արժէին 20 փրց. ուրոնք շատ սակաւաթիւ կը ծախուէին ու կը գնուէին, և հայերէն երգարաններ 5 զրշ. միայն գին ունէին, ասոնց ալ սպառումը մեծ թիւ մը չէր ներկայացներ. ամբողջ թաղի մը մէջ 1—2 հատ՝ իսկ շատ քաղաքներու մէջ ալ բնաւ չկային կամ 2—3 հատ կը գտնուէին: իսկ երբ գաղափարի հալածանքն սկսաւ, որով այդ կարգի թուղթերն ալ հետապընդումի առարկայ եղան, 20 փարանոց պատկերներն սկսան ծախուէիլ 2, 3 և 5 զրշ. իւ 5 զրշ.նոց երգարաններն արժեցին մինչեւ 20 զրշ. ու սպառումն ալ կրկնապատկուեցաւ թէեւ աեղ տեղ այրուեցան ալ անոնք: Այսպէս եղան կարծեմ

յունական և պուլկարական տպագրութեանց ալ վիճակը, ուրոց հետեւանքը ցանկալի արդիւնք մը չի տուին բնաւ, Այս պարզ եւ կարծ փաստը՝ յոյանի է՝ շատ բան կը խօսի բանիմաց մտքերու:

## ԳԼՈՒԽ

Հայրենիք մը՝ գեռ նոր ծնած իր աճիւններէն, որպիսին է մերը, եթէ կ'ուզուի բարձր, փառաւոր և սիրելի ընծայել իր անտարրեր զաւակներուն՝ վայելուչ եւ գեղեցիկ միջոցներ ու եղանակներ շատ կան, ագերու կամ կրօններու երեւակայական ծուլումի ցանկութիւնը՝ միջոցներու առաջինն ու յաջողագոյնը չէ, այդ բանը կրնայ ըլլալ եւ չըլլալ. բայց այդ ցանկութիւն ունեցողներ՝ եթէ կամ այդ նպատակի իրագործման համար ի՞նչ կանխահոդ պատրաստութիւն տեսան կամ ի գործ դրին ցարդ, անոր համար ի՞նչ յարմար հող կամ գետին պատրաստեցին, ի՞նչ նախապատրաստական յանկուցիչ եւ զրաւիչ փատակերով մտքեր մշակեցին, ի՞նչ սրտագրաւ կամ հոգեհմայ ապացոյցներով ձգողական կեցրոն մը ցոյց տուին եւ ի՞րբ : Այսպիսի փորձերու գոյութիւնը կարծեմ ոչ կարող է հաստատել, ու բեմն եւ չկա՛ այդպիսի միտք :

Եւ ի՞նչպէս կարող էր ըլլալ այդպիսի մի բան, երբ արդէն ցոյց տուի՝ թէ այդ գործին յարմար գետինն իսկ պատրաստուած չէ, ուր պիտի կառացուի չենք, ի՞նչ, միթէ Տօն Քիշօթներու ուղեղ կը կարծէք տեսնել հայրենանուէր անձանց գլուխներուն մէջ, ո՛չ, ո՛չ, շատ կը սիսալիք բարեկամները : Պէտք է դիտել թէ հաստրակ գիւղացին իսկ գիտէ թէ ո՛ր եւ իցէ սերմ արդիւնք տալու համար՝ արգաւանդերկիր կ'ուզէ, բայց երբ այդ երկիրը չկայ և մանաւանդ այդ սերմանունն ալ տեղի ունեցած չէ ։ ։ ։ Անտարամաբան պահանջ մը՝ անբնական միջոցով մը զրօ միայն կ'արտագրէ, այսինքն ոչինչ յոշնչէ, հեռի ամէն իրականութիւնէ, Ուրիմն, մեր բոլոր մտատանջ հայրենակիցներ, հաւատացող

սպանիական դղեակներու իրականութեան, մշտամոլոր, թիւր սխալ եւ անհաւատալի կարծիքներով, մերկանալով իրենց երեւակայական կարծիքներէն՝ սթափին եւ իրեւ տէր ու ծառայ Օսմաննեան Հայրենիքին, ազնիւ զգացումներու վերածնումով իրենց անհրաժեշտ ճիգերը չի խնային միախառնելու այն ոյժին՝ որ կը կազմուի ի զահարերութիւն Օսմ. հայրենիքին : Որովհետեւ աններելի է սոսկ անհիմն կարծիքներու յինլով անգործութեան գատապարտութիւն, վասն զի ով չաշխատիր՝ պիտի չուտէ, հակառակ գործողը գո՞զ է և աւազակի : Տրամադրելի ըրէք հայրենիքին ձեր ուժերը, զօրաւոր կամ տկար, ձեր նիւթականը՝ շատ կամ քիչ, ձեր միտքը, ձեր տաղանդը, ձեր խօսքը, ձեր գրիչը եւ ձեր ամէն կարողութիւնը, ըլլան անոնք փայլուն կամ աղօտ, պերճ կամ համեստ . որակի կամ քանակի խնդիր չկայ, եւ ոչ ու կը նայուի՝ թէ ո՞վ է այն եւ ի՞նչ ու ո՞չափ կը բերէ : Ահմէտ կամ Տիգրան, վասիլ կամ Մօլու, Բէնչօ կամ Հասօ եւն . եւն . բոլորն հայրենիքի համահաւատար զաւակներն են եւ բոլորին ալ պէտք ունի հայրենիքը :

Եթէ վեր՝ երկինք նայինք, աստղելու բոլլին մէջ կան մեծեր, միջակներ և փոքրեր, լուսաւոր, աղօտ, փայլուն ու նուազածներ, որոնք իրենց բազմապիսի տարբերութեամբ հաւաքարար կը կազմեն միակ համաստեղութիւնը երկնալին, հիանալի եւ չքնազ մեծագոյն տեսարանը տիեզերքին :

Եթէ նայինք վար՝ ծավերու մէջ կը տեսնենք անթիւ և անհամար վժառը ձկներու, առաւել կամ նուազ գեղեցկայտմարութեամբ ոտեղծագործուած, օժտուած զանազանաչափ կարողութիւններով, գազանակերպ վիթխարի, մեծ ու փոքր չափերով, ծավալ ալեկոծելու չափ ամենի և ուժեղ, հազիւ նշմորելի ըլլալու աստիճան փոքր ու թոյլ, կարծրապատեան ու թուլամորթ, խեցեպատ և մերկ, թեփոտ ու լերկ, արագաշարժ ու զանգազ, ծովէ ծավ արշաւողներ ու տեղէն հազիւ շարժողներ (ելեկտրական ձուկը) ելն : Հասի տեսակէտով՝ համեղն ու խոսելին, մարսականն ու անմարսկին ելն . ելն . որոնք իրենց անհամար տեսակէտով և անսահման քանակութեամբ ծովային գեղեցիկ և հայիչ կեանքը

Կը յաւերժացնեն։ Այսպէս է և ցամաքային կենդանական աշխարհը, այսպէս և բուսական կենսունակութիւնը։

Եւ եթէ այսպիսի քննական ո՛չ խորին՝ այլ պարզուկ տկնարկ մը ձգենք մարդկութեան վրայ, յաւէտ քննելի՝ այլ երբէք անհասանելի, խուռներամ և անհամար պատկերներու մէջ պիտի զմորինք, բայց այդ պատկերներէն ամենապարզն առնենք, յարմար մեր ներկայ նիւթին։ Հալով կը ծնինք եւ կը ծնանինք, և լալով մահը կ'ընդգրկենք ակամայ. մարդկութեան անխուսափելի ճակատագիր, և ստէպ լալով ալ կ'ապրինք, և այս լացը նախարդ լացերուն նման՝ ծննդի եւ մահու լացերուն պէս բնական կամ անխուսափելի չէ, այս լացը մեր գործերուն արդիւնքն է, մենք կ'ստեղծենք զայն, չենք սիրեր, բայց միշտ կը դարբնինք անոր շղթայարումը, մէկ կողուէն մեր կեսանքով կը մաշեցնենք զայն, մեր մաշելով հանդերձ, միւս կողմանէ նորանոր օղակներ կ'աւելցնենք անոր շարանին վրայ, գարձեալ մեր մտշելովը. մարդկացին անմիտ կատակերգութիւն. սակայն կը շարունակենք գարձեալ ու գարձեալ։

Մեր այն համակերպող և սորկական հին կեանքը՝ զորքաց տուինք շարատաննջօրին՝ քան թէ ապրեցանք՝ անտանելի էր, յուսահատ. ինքնասալունութիւննիս էր պակաս, բայց չի զիշտնք այդ վատութեան, և եկաւ ժամանակ մը երբ ա՛լ լիցուեցաւ համբերութեան ամէն չափ ու սահման, պարզեցինք լնդվզումի գրօշը, հայրենասէր ջանքերու եւ հզօր բանակի մը միջոցաւ ձեռք բերինք մեր կորուսեալ ազատութիւնը, ու գագրեցաւ մեր երկարատեւ լացը։ Բայց այժմ ինդտով ապմելու ժամանակնիս հասած չէ՞ գեռ, եւ եթէ չէ, ինդրելի է իմանալ թէ՝ ինչո՞ւ չէ։ Մանր է պատասխանը եւ ո՛չ հաճելի, բայց ամէն պարագայի մէջ պատասխանը հա՛րկ է եւ անխուսափելի. ճշմարտութիւնը միշտ ճշմարտութիւն է, ու շամ կամուխ, ո՛ւր և ե՛րբ ալ յայտնուի այն, միշտ նոյն բանն է, անոր յապազումը միայն վեառակար կը լինի, ուստի փութեանք պատասխանել, թէ այս, մեր խնդարով և ցնծութեամբ ապրելու ժամանակը հասած է, սակայն մենք գեռ չի կատարեցինք բոլոր մեր պարտականութիւնները, այնպէս՝ ինչպէս կը վայելէ անկեղծ հայրե-

նասիրին, թէ անձնական լուրջ գաղափարներէ զուրկ ենք մեծ մասամբ, և թէ մեզ առաջնորդողներուն չենք ընծայեր կատարեալ վստահութիւն։

Հանրային ու անձնական գործեր ու շահեր ստէպ կը շփոթենք իրարու հետ, և քաղաքային գաղափարական միւթեան սահմանին մէջ շեղումներով կը խարխափենք։ Այս բոլորը միմիայն լլջութեան սլակատութեան և անհեռատեսութեան արգիւնք են, որոնք երբեմն սակաւագէպ և միւմատօրէն՝ երբեմն ալ յաճախակի և անհասկանալի կերպով կ'երեւին տեղ աեղ, որոնք որչափ կարելի է պէտք է փութով գարմանուին, զի անոնք մեր ամենուս պարտքն ու շահնեն հաւասարապէս։

## Ճ Լ Ո Ւ Խ Ը

Հայրենակիցնե՛ր, կեանքը պատերազմ մ'է, լսուած է վազուց, զոր կ'արտայայտենք մենք կենաց պայքար կամ հացի խնդիր կոչելով այդ պարտաւորիչ գործունէութիւնը, և ամէն տեղ ու ամէն ժամանակ մեր աշն և ուրուցը գրաւող գլխաւոր և անհրաժեշտ խնդիրն է, յորմէ խոյս տալ ո՛չ կարելի է և ո՛չ ներելի. ահա՛՝ միակ անխուսափելին ամէն անհատի համար, ստկայն այդ գործունէութեան՝ կենաց պայքարի արգիւնքը՝ հաւասար չէ ամենուն համար, թէեւ ամենն ըլլան հաւասար ուժով ռազմիկներ, վասնզի մեր լնկերային կեանքը պարագանց պայմաններ յուսի հանգամանքներով շըդթայուած են և շարայարուած. անոնք նուազ արգելք չեն յարուցաներ անհատին՝ մանաւանդ տկար դասակարգին, հանրային գործերով պարագելու բարի բաղձանքին դէմ, որով շատեր ո՛չ միայն չեն դաշնակցիր և օգներ մէկմէկու, ո՛չ միայն չեն համերաշխիր իրարու, հապա՛ շատ անգամ ի վեառ լնկերին կը միտին այնպիսի գործերու, որոնք նախանձելի ըլլալէ շատ հետի են, և այս շարաչար կիրարկուած կեանքի

պայքարը նախ անհատին և ապա անով ընդհանուր ընկերականութեան և վերջապէս հայրենիքի շահն ու վարկը կը վրանգէ և մոլեգին կրքեր կ'ստեղծէ ընկերականութեան սրտին մէջ :

Քիչ անգամ չէ պատահած որ ներքին յոռի պայմաններէ պարտաւորեալ քաջառողջ և ողջանդամ մէկը մուրայ ի խընդիր հացի, ուրիշ մը՝ միեւնպն հարկէ և պայմաններէ հարկագրուած գողնայ երբեմն կամ շարունակ, հազոււադէպ չէ տեսնել որբեւայրիներու և որբերու իրաւանց մագսանինդումը, զրկումն ու յափշտակումը, այնպիսի ձեռքերէ, որնք ի պաշտօնէ բարեգործութեան սահմանուած եղած են, եւ այսպիսի աստիճանական յառաջընթացութեամբ շատ անգամ ընչեղն ու զօրաւորը կրցած են ընդունել տկարին արդար երաւունքը. Նիւթական կամ ֆիզիքական առաւելութեամբ՝ զոր կատարելապէս ձեռք բերած են կեղեքիչներ՝ դարձեալ ընկերային կամ յոռի օրինակատարութեան քանդիչ պայմաններու գոյութեան երեսէն։ Հնութեան գրօշմ կրող և նախ անհատին և ապա հայրենիքին շահուն թշնամի այս իրողութիւններն արմատաքի ջնջել, անհետացնել և անոնց յիշատակն իսկ մտքերէ ի բաց վանել՝ մեր ամենուս աւագ պարտականութիւնն է, զոր կրնանք կէտ առ կէտ զործադրել՝ երբ զիրար հասկնանք, և այս մէկզմէկ հասկնան ալ ուրիշ կերպով չէ կարելի, բայց միայն լուսաւոր գաղափարներու միութեամբ։

Գաղափարներու միութեան չգոյութեան մնասակար հետեւանքները միայն վերսգրեալները չեն. շատ և շատ են անոնք, զօրս մի առ մի նկարագրել և պատկերացնել հոսերկար գործ է, և ինչ հարկ արդէն մանրամասնել զանսնք, քանի որ մեր գործերն են անոնք, քաջ յայտնի մեզի՝ իրենց բոլոր կողմերով, իրենց չափազանց ծանր լուծով, որ ցնցըւելով վերջապէս հեղ ու խոնարհ պարանոցներէ, յած նետուեցաւ, սակայն ո՛չ խապառ անհետացած կամ ոչնչացած երկար տարիներ մեր միջեւ երեւցած հակառակութիւններ՝ երբեմն կրօնքի, երբեմն տումի և երբեմն հայրենիքի անուններով, ի՞նչ բանի արդիւնք էին և ի՞նչ ծառայութիւն մա-

տուցին մեղի, — հացի խնդիր էր, — ըսէք կամ կարծէք գուցէ, սակայն ո՛չ, կը խարսուիք, Այդ չարաղէտ քանդումի պէս պէս միջոցները՝ զօր մեզ ներկայացուցին թունալից՝ այլ ոսկեզօծ, մինք անխելահաս մանուկներու նման զրկելով զանոնք ուղղուեցանք ուր որ ահարկու և կործանարար հոսանքը տարաւ մեղ, ու ինկանք նիւթապէս, ինկանք մտաւորապէս, Փիզիքապէս և բարոյապէս, ա՛լ ոչ բարոյական և ո՛չ գոնէ հաստրակ մարդկային զգացում մնաց մեր մէջ, յառաջդիմութեան կամ ինքնաճանաչութեան ամենատարրական նշոյն իսկ չի մնաց մեր սրտին մէջ, մեր հոգին սրբութենէ, մեր սիրուը բարի կամեցութենէ և մեր քսակները նիւթական շատ քիչ կարողութենէ բոլորովին դատարկուեցան, անտեսանելի և արասափելի պայքարէ մը պարտուած՝ թէեւ անգիտակցաբար շարունակեցինք մեր ընթացքը, նոյն իսկ մեր անմիտ վագքը գէպի կատարեալ կորուսու։ Բայց անզին այս ամէն անցքին իրազեկ աղնիւ զաւակներու մէկ փոքրիկ մասը մեր հայրենիքին արիւնարցունք հոսող սրտով ու աչքով՝ հասաւ մեր տիսուը վիճակին՝ երկարժամանակեայ տաժանագին այլ իմաստուն միջոցներով գոտեպնդեալ ազատեց մեր ողբալի կացութիւնը վերջնական կարօտէ, ճիշտ այն ժամանակին ու ժաման՝ երբ օսմանցիական սոսկալի կորստեան մազ մէր մնացած միայն, ու փրկուեցանք։

Այս ահեղ անցքերու արուեստական արտառոց հեղեղը՝ որուն մէջէն անցանք տաժանակիր, և ոտքերնիս հաստատ կրուանի մը (Սահմանագրութեան) վրայ գնելու բազդին արժանացանք, ժամ' է մեզ այժմ մտածելու, թէ մեր անցեալ ախուը կացութիւնը՝ կարծուածին պէս արդիւնք չէր ո՛չ մեր ժողովրդեան ցեղային այլազանութեան, ո՛չ հացի կոիւի եւ ո՛չ կրօնական տարբերութեան, ալ՝ լոկ չարամիտ սագրանքներու, անհեռատես թելազգրութեան, կրթութեան պակասութեան, սիրոյ բացակայութեան և վերջապէս ու գլխաւորապէս մեր անհամերաշխութեան։

Այս՝ հայրենակեցիներ, ժամ' է մտածելու և անվիճելի օրէն համոզուելու, թէ տուանց կանոնաւոր կրթութեան եւ առանց արդարամտութեան շենք կարող ունենալ ընդհ. հա-

մերաշխութիւն, և առանց համերաշխութեան բոլոր Օսմանցի ազգերու՝ որ և իցէ կողմանկի ջանք անօգուտ է մեր հայրենիքին։ Համերաշխութիւնը՝ որ համոզուած գաղափարներու միութիւնը ըսել է, ամէն ազգի կենսունակ ջլոդն է, առանց անոր ո՛ր և իցէ մասնակի ոյժ կամ ջանք՝ խկոյն կը ցնդի արեւու տակ ինկած կաթիւլ մը չուրի նման։ Զի յափշտակունք նախնական առժամանակեայ փայլուն յաջողութենէ, որ կը նայ դեռ արմատ չի բռնած ըլլալ, չի խարուինք գեղեցկայրմար ձեւականութենէ, քանի դեռ գործնականացած չէ այն, լսենք մեր խզի ձայնը և վնասունք արդարութեան արահեան ու քալենք անոր մէջ։ Ով որ հաւատարիմ է իւր խզին, իւր ազգին, իւր հայրենիքին՝ հաւատարիմ է և իւր Աստուծուն, արդարութեան վճիռն է այս և բացառութիւն չունի։

Արդ ի նկատի ունենալով այս ամէնը, մեր ողբալի անցեալը, միխթարական ներկան և յուսալից տպագան, ի սէր մեր նոր վերակենգանացած հայրենիքի՝ աննախապաշար մըտօք, լուրջ խորհուրդով և իմաստուն շրջահայեցութեամբ, առանց կրօնի և ցեղի խտրութեան, որպէս ազատ Օսմանիայի ազատ քաղաքացիներ՝ ձեռք ձեռքի տուած, համոզուած գաղափարակցութեամբ և միահամուռ ուժով գործենք ի՞նչ որ արժան է, վայելուչ և պատուարելի մեզ, և ի՞նչ որ կը պահանջէ մեզմէ մեր սիրելի հայրենիք։ անոր ու մեր շահը և անոր ու մեր փառաւորումը։

Զանարգենք ո՛ր և իցէ Օսմանցի, ինչ առանձնայատուկ կոչում ու վիճակ ունենայ այն, ինչ սեռի և վիճակի տէր ալ լինի, ու մանաւանդ ջանանք մեր «սագերն խոկ չի վշտացնել», որոնք կը նեղ օր մը, շատ նեղ օր մը նոր կապիտոլ մը ազատել։ Աշխարհի մէջ անարժէք ոչինչ կայ, ամէն բան արժէք մը կամ արդիւնք մը ունի, պարտինք գնահատել ամէն ինչ։ Թուաբանութիւնը գեղեցիկ օրինակ մը կուտայ ի պարզաբնութիւն այս մտքին։

Զրօ (0) թուանշանը բան մը չարժեր թէեւ երբ առանձին է, բայց միանալով ո՛ր և իցէ թուայ հետ՝ կը տասնապատկէ զայն, ուստի չարհամարհենք և չի կորսնցնենք մեր զրօնելն իսկ։

Մեր ամենուս միակ և ուսւրը նպատակը թո՛ղ լինի ճշշմարիտ հայրենասիրութիւն, անոր միջոցը՝ հաւատարութիւն, խոլ մեր անպարտելի գէնքը՝ Արդարութիւն։ Այս թող ըլլայ և պէտք է ըլլայ ամէն օսմանցու տառչին և վիրշին նշանաբանը, նստատակը և անոր գագաթնակէտը; զոր պարզօրէն և ճակատարաց կերպով կարելի է հոչտկել միշտ և ամէն տեղ մինչեւ աշխարհի չորս ծագերը, առանց հիւլէաչտփ վախունալու ո՛ր և իցէ արգար քննադատութիւնէ, նոյն խոկ երկինքէն։

Ո՛չ խալումի Ղուրանը, ո՛չ քրիստոնէի Եւ ետարանը և ո՛չ հրէտկան թալմուտը հակառակ պատգամ չեն տար հայրենասիրութեան, հաւատարութեան և արդարութեան, և մենք՝ Օսմանցիներու այս երեք յախանի Սուլրը Գրոց մեր վրայ գրած պարտականութիւնները կատարելով՝ ըստ յայտնի պարմանի, կատարած կ'ըլլանք մեր պարտականութիւնը առ Աստուծ և առ հայրենիքն մեր։

Ուրեմն, հայրենիքի ծառայելու պարտականութեան հետ կցորդ է և Աստուծոյ ծառայելու մեր պարտականութիւնը, և ծառայելով հայրենիքին՝ ծառայած կ'ըլլանք և Աստուծոյ, ու փխացարձ։

Ընդունելուից այս անվիճելի ճշմարտութիւնը, մարդկացին հաւատարութեան վճռականութիւնը և գործադրութիւնը, նոյնական և արդարութեան առտուծայնութիւնը, ինքզինքնիս կը գնինք ճշմարիտ ուղղութեան ասպարէզին մէջ, ուր միակամ ու միամիտ, գաղափարաց միացեալ համոզումով ա՛լ կրնանք անսութաք յառաջ ընթանալ։

Ու կը համարձակինք յաւելուլ, թէ ո՛վ որ հայրենասիրութիւն, հաւատարութիւն և արդարութիւն ունի իր սրտին մէջ, այնպիսին Աստուծ ալ ունի, որն որ բացարձակ իրաւունք կ'ունենայ վայելու ամէն բարիք և կը վայել։

## Գ Լ Ո Ւ Կ Ա

Հայրենիքին հաւաքական բարիքն է անոր ընդհանուր զաւակաց սիջեւ գտնուելիք կամ գտնուած իրական համե-

րաշուրիւնը, որ պէտք է սիրաբաշխ տիրապետութիւնը սփռէ այլացեղ և այլազին սղջ հայրենակիցներու սրտերուն մէջ և այսու ի միութիւն բերէ համայն Օսմանցիները, աշխարհի մէկ ծայրէն մինչեւ միւսը, ուր օսմանցիներ գտնըւուին. վասն զի համերաշխութիւնն է ազգերու զօրաւորագոյն ջիղը, կենսատու և զովարար օդն ու զեփիւսը, կեանքի բուտն ու գարմանը, արեւն ու արտադրիչ զօրութիւնը, սիրոյ և միութեան անոպառելի աղբիւրը, եղբայրացման ոգին ու կեդրոնը, մարմինն ու արիւնը և կեանքը վերջապէս հայրենիքին, գահին ու թագին ամէն կարգի ժողովրդեան:

Պէտք է նկատի առնենք այս խիստ պիտանի և անհրաժեշտ պարագան, սկզբունքն ու վերջաւորութիւնը երջանկութեան, պարտինք համապնդել զայն անոր հասնելու համար, ուր արդէն գոյութիւն ունի այն, խակ ուր գեռ մուտ չէ գտած այդ երջանկութեան սերմը, պէտք է մեզ հոն վազել, սերմանել զայն, ոռոգել, ուսաճացնել, բուսցնել և հասցնել, և անով մնուցանել, մակարդել բոլոր հայրենակիցներու սիրտն ու հոգին, ըմբռնումն ու միտքը, մէկ խօսքով խսորել համերաշխութեամբ համայն օսմանցիութիւնը: Ուր որ չկայ համերաշխութեան ոգին, հոն կրնան բոյն դնել տամէն չարիք, խեռ, ատելութիւն, թշնամանք, յետագիմութիւն, իրարահալած քաղաքականութիւն, մտային սարսափելի խաւար, տնտեսական անտանելի նուտպումներ, անհանգութելի հանրային վարք ու բարք և՝ կեանք, և վերջապէս կագ ու կոիւ միմեանց գէմ, որք կը նպաստեն միայն կորուտեան ու կործանման գահերու և ազգերու:

Յարգելի ընթերցող, եթէ միայն ժամանցի համար չես զոհեր այս տողերու ընթերցման բոպէներդ, և եթէ իրօք հայրենիքի սիրոյն նուիրուած և յաճախ անոր համար բարխող սիրոտ մը ունիս, պիտի խնդրեմ քեզմէ, որ ամէն ժամանակէ աւելի ուշագրութեամբ կարդաս այս տողերը, ուր պիտի գրեմ ու արձանագրեմ և գու պիտի տեսնես այն մեծ ազգակը՝ Համերաշխութիւնը, որ բարոյական մեծ խարիսխն է ազգերու փրկութեան, այո՛, մեծ և զօրաւոր, աւելի զօրաւոր՝ քան ամէն տեսակ միութիւն: Վասն զի միութենէ

շատ աւելի օգտակար բարեմասնութիւններ կը պարունակէ իր մէջ, աւելի համայնահաւաք, պարառու և պարփակիչ քան ո՛ր և իցէ տեսակը օգտակար կարծեցեալ ձուլումներու որովհետեւ պարզ ձուլումէ ա՛լ աւելի ձուլիչ և ձգողական մեծ ոյժ ու հմայիչ զօրութիւն կայ անոր մէջ:

Արդարութիւնն է, հարցնէք գուցէ: — արդարութիւնն ա՛լ աւելի մեծ, կ'ըսեմ Ձեզ, վասն զի անոր մէջ արդարութիւն գտնուելէ զատ՝ ԱԷ՛ր ալ կայ. շատ հզօր է այն, չինիչ, ներգործող, մեծ, ազգու, ներամփոփ, փրկարար, աննախանձ, արգար, յառաջդիմական են:

Ազգերու Համերաշխութիւնն է միայն, որուն քով կը նըսեմանան առանձինն ե՛ւ միութիւն, և՛ սէր, և՛ արդարութիւն և՛ ամէն բան առանձնապէս, որովհետեւ այս բոլոր բարի յատկութեանց ի մի հաւաքումն է Համերաշխութիւնը, և զրեթէ ա՛լ աւելին:

Մինք որչափ ալ խուզարկեցինք մարդկապին ամէն կարողութիւն և յատկութիւն՝ չենք կարող գանել մի այնպիսի օժտում մարդուն մէջ, որ ո՛չ թէ գերազանցէ, այլ գոնէ մեծաւ մասամբ հաւասարի համերաշխութեամբ: Թուարանսական օրինակով՝ իթէ մարդկապին այլ և այլ բարի յատկութիւնք գումարելի թիւերու նմանցնենք, Համերաշխութիւնը այդ բազմաթիւ գումարելիներու գումարն է, բոլորին հաւասար:

Ուստի, կ'արդէ որ լու՛ր ըմբռնենք Համերաշխութիւն բառի հրաշալի և որտագրաւ նշանակութիւնը, ճանչնանք և ճանչցնենք զայն ո՛չ թէ լոկ բառական առմամբը այլ անոր ոգւոյն ամենակատարեալ խմաստով, անոր գործադրութեան բազմագիմի բարիքներովն հանդերձ: Թղթի վրաց զրուած Համերաշխութիւն բառին նշանակութիւնն ամէն մարդ գիտէ, բայց անոր սքանչելի ոգին գեռ քիչեր կան ըմբռնող մեր մէջ, մանաւանդ աւելի քիչեր՝ ոգի և բռին զայն գործադրուց ու ընդհանրացնել ջանացողներ, որ ցաւալի իրողութիւն մ'է մեզ համար, սակայն յուսահատութեան բնաւտեղի չկայ. ֆափաք մը՝ զործի միացնող միջոցը շատ երկար չէ հաստատ կամքի համար. բարի և զօրաւոր կամք եթէ չի պակսին մեղ, շատ հեշտ է այսօրուան փափաքը վաղը գործ

և իրականութիւն տեսնել, աշխատութիւն՝ ամէն բանի կը լողթէ, կամք ունենանք միտին, և պարտինք ունենալ, վասն զի այս կարգի կամքեր հաւասար են մեր ամենօրեայ հացին, արգասաւորելու համար, ինչպէս և մանկիկը մօր կաթին՝ զարգանալու և անսոււաղ չի մեռնելու համար. այնպէս ալ մենք պէտք ունինք Համերաշխութ եան, թէ՛ ոնանելու, թէ՛ զարգանալու, թէ՛ յառաջդիմելու և թէ՛ կատարելապէս փըրկուելու համար, ու վերջապէս վայելելու, ըմբոշնելու համար այն ամէն բարիքը՝ դոր ունեցողները կը կոչուին երջանիկ . ո՞վ է այն կամ ո՞վ մէկը մեղմէ՝ որ չուզէ երջանիկ ապրիլ:

Համերաշխութիւն այսօր մեր մէջ գրեթէ չկայ դեռ, բայց մի կարծէք թէ երբէք ունեցած չենք զայն, ունեցած ենք վաղուց, բայց գժրադդաբար մի որոշ ժամանակ՝ ճընշմամբ հարկադրեալ՝ մոռցուցած են զայն մեղ, առանց սակայն արմատաքի խլելով զայն մեր սրտէն հսնել կարենալու ուր անոր անհամար արմատաթելերն մեղ ժառանգ մնացած են մեր պապերէն, որ այսօր կրկին կը բողրոջին ու կը ծլին:

Համերաշխութեան հիմը գարաւոր է մեր սրտին մէջ, բայց բռւսարգել հողով ու քարով ծածկուած, և հազիւ անոր ճիւղերն գուն ուրեք արձակած կը թարշամին անպտուղ եւ ապարգիւն, ու խիստ քիչ ձեռքեր կան, որ կը ջանան անոր ընձիւզաւորման արգելքները բառնալ. սակայն այդ բարիջան ձեռքերու անհամեմատ նուազութիւնը՝ մեր պէտքերուն բազգատմամբ խիստ անբաւական է և անհամապատասխան մեր հայրենիքի տախողական պահանջմանց. վասն զի երիտասարդ մեր հայրենիքը հոկայաքայլ յառաջդիմութեան կը կարօտի, ինչպէս բնական և վայելուչ է երիտասարգութեան. Եւ կան դեռ մեր մէջ հայրենակիցներ, որոնք կը վարանին ազգերու փրկիչ համերաշխութեան գիրկը նետուելու, վախնալով խեղճերը՝ թէ բան մը վրայ տուած կը ըլլան:

Այդպիսի երկչու՝ թէկ ոչ չարամիտ անհամաներ, որք լէզուններ կը կազմին, որ տռաջ, ժամ առաջ պէտք է առաջնորդուին ուզզամիտ, հեղինակաւոր և հայրենասէր առաջնորդողներէ. ո՞ւր են այդ առաջնորդող հոգիներ, որոնք

գիտեմ՝ կան թէկ, բայց այնչափ նուազ թուով, ցանցուռ և անբաւական, որ շատ պիտի ուշանան կամ գուցէ բնաւ ալ չի հասնին ամէն տեղ: Իսկ ուրիշներ, միեւնոյն միտքը տանեաց տակ քարոզողներ ինչնու կ'ուշանան հրապարակ զալու և միանալու իրենց գաղափարակիցներուն. չե՞ն մտածեր արդեօք թէ ամէն մէկ բողէի յապազումն իր վնասն ունի, մանաւանդ այսպիսի կենաւական խնդիրներու մէջ. ո՞ւշ կամ ժամանակն անցած կը կարծեն արդեօք. բայց այդ կարծիքը ճիշտ չէ. «Երբէք ուշ չէ» վճռած է Պիգմարգ, որ շատ բանի մէջ յաջողութիւն գտած է իր այս հաւատոյ հանգանակովը, որ որչափ սեղմ ու հակիրճ նոյնչափ անկշռելի խորհրդով ամփոփ սիծագոյն կամք, ոյժ և կարի յաջողութիւն կը պարունակէ իր մէջ:

## Գ Լ Ո Խ Ը

Յոռեաւու մի՛ կարծէք զիս, հայրենակիցներ, եթէ երբեմն մեր թերութիւնները մտանանչեմ, տռանց բառերու հետ խաղալու, առանց ձեւական պատտոխան ու պատճառնք ստեղծելու ինքնախարութիւնը գործելու, հրապարակ նետուինք անվիճեր, պահանջնենք, ստեղծենք ի՞նչ որ չունինք, որոնք անհամատեշտօրէն կը հարկաւորեն մեղ, պարզապէս յայտարարենք այն բարիքները՝ սրոնց կը կարօտինք, չի պահանք իրարմէ և ո՞չ ալ հրապարակէն՝ մեր ցաւերը, վասնզի պահուած և քօղարկուած ցաւերն են, որ անբաւելի կը մնան և փտախտ յառաջ կը բերեն, Քաջ զիտնալուն է, թէ մեր պէտքերուն և կարօտութեան հրապարակումին մէջ ո՞չ մի ամօթոյ առիթ կայ, այսօրուան ամէն լուսուորեալ ազգեր անցած են այն ձանապարհէն, յորմէ մենք ալ անցնելու վրայ ենք. և կարելի է ըսել մինչեւ իսկ՝ թէ մինք մեր այս նոր ընթացքը շատ ազգերէ լաւագոյն կերպով կատարեցինք ցարդ. ջանանք և այսուհետեւ նոյն գովելի շարունակութիւնն ունենալ:

Մեր բազմաթիւ հայրենասիրական և հայրենակցական թերութիւնները, զորս չենք կարողացած բոլորովին թոթուել և նշտել մեր վրայէն, լաւ նշմարելու՝ հետեւաբար եւ դարմանելու համար՝ մեր համերաշխութեան պահանջման բարձրագոյն աստիճաններէն քիչ մը վար իջնենք, աւելի դիւրամատչելի ընելու համար անոր պայմանները, ու հարցնենք մենք մեղի, թէ եղբայրակցութեան և համերաշխութեան անունը հրապարակ նետելնէս ի վեր, քանի՞ գործնական ապացոյցներով կարող եղանք հաստատել 0ոմ. Սահմանադրութեան մեզ չնորհած հաւասարութեան՝ մեր ձեռքով արդիւնաւորումը իրական փաստերով։ Գիտենք և կը յիշենք թէ բարի տրամադրութիւններ շատ յայտնեցինք խօսքով կամ թղթի վրայ, բայց այդ բոլորը ձեւականութիւններ են, ուր են նիւթական փաստեր. ըսէ՞ք խնդրեմ. քանի՞ հարուստ քրիստոնեայ քանի՞ ճամփի շինեց խլամարնակ աղքատիկ վայրերու մէջ. ո՞ր փարթամ խլամը քրիստոնէական կամ հրէական աղօթարան մը կառուցանել տոււաւ, որոնց ամենուն մէջ ալ միեւնոյն Աստուածը «Բապ իւլ ալէմին» կը պաշտուի. կամ ո՞ր ընչեղ հրէան աղքափիսի բարեսիրական գործնական ապացոյց նիւթապէս ի հանդէս բերաւ ի ոէր իր այլացեղ հայրենակիցներուն։

Դարձեալ ո՞ր խլամը հայ որը մը, հրէա որբեւարի մը, պուլկար հիւտնդ մը կամ յոյն բանտարկեալ մը որդեգրեց, պարենաւորեց, բժշկեց կամ այցելեց. նոյնպէս՝ ո՞ր հայը, յոյնը, հրէան կամ պուլկարը բարեմտութիւնն ունեցաւ իր ծանօթ կամ գրացի որբուկ խլամ տղեկ մը կրթել, դաստիարակել իր ծախքով՝ յանուն հայրենակցութեան, յանուն բարեգործութեան կամ համերաշխորէն յանուն ազնիւ օսմանցիւթեան։

Հաճեցէ՞ք յայտնել ինձ այդպիսի իրողութեանց նուռազգոյն չափով ցանցառ մէկ ցուցակն արձանագրուած, մանւանդ վերջին՝ շտա զգայուն տարւոյն մէջ, սահմանագրութեան հաստատումէն ասդին, երբ ճառեր ու երգեր՝ կոկորդ ու ականջ տանջեցին, աննախլնթաց ողջագուրումներ, տաք ու պաղ համբոյներ, զերկընդիմանումներ հայուն ու թուր-

քին, յոյնին և հրէային, պուլկարին և ոռւմէնին զիրարգ գերազանցեցին, ուր է անոնց արդիւնքը, ո՞ւր են իմամին ու տէրտէրին, խախամին ու փափաղին եղբայրացման խոստմունքը, որոնք այնչափ ուրախութեամբ լեցուցին մեր սիրտերը և բերկրութեան արտասուքով մեր բաց աչքերը, անոնց ետեւէն անհամար թափորներ մեր ծաղկատի երկսեռ մանուկներուն. ո՞ւր են անոնք.

Բնականաբար պիտի պատասխանէք թէ, լինչ, միթէ յաւիտեան տեւէին այդ թափորները, համբոյնները, ճառերն ու երգերը. — Ճիշտ է, համամիտ եմ ձեղի, անոնք անցողական էին և անցան, բայց անոնց յիշատակը՝, անոնց արգիւնքը՝, որոնց ապացոյցները պիտի ըլլային վերեւ նշանակուած կարգ մը բարեսիրական իրողութիւններ, որք սակայն չիրականացան. այսու հանդերձ չեմ ըսկը թէ անոնց հետ՝ անոնց յիշատակներն ալ հանդիսական օգային հրթիռներու նման՝ օդը ձեղեցելով անդարձ թռան, անհետացան յոշնչութիւն. արագ՝ ապարդիւն և մոսցուած չեմ կարծեր բոլորովին, գոնէ, անոնց յիշատակութեան հետքերը կան մեր սրտերուն և մեր յիշողութեանց մէջ, նոյն խոկ արձանագրութիւնն անոնց, որք կարդացուելով, կրկնուելով, յեղյեղուելով և քարոզուելով՝ օր մը գործի պիտի փոխուին անպատճառ, փութացնենք այդ օրուան երեւումն ու գալուստը. այդ օրն է որ մեր վճռական փրկութեան դարագոււխը պիտի կազմէ Փրկութեան անփրկակի միակ միջոցն եղող ազգերու համերաշխութիւնը՝ երջանմկութիւն ստեղծող միծ ոյժն է, որ ծնունդ կ'առնէ լուրջ գաղափարներու, արդար սկզբունքներու և հաւասարութեան իրուանց միախանճումէն, որոնք կը գործադրուին այսօր արեւմտեան ամէն ազգերու մէջ. կը պահուին, կը պաշտպանուին պաշտուելու աստիճան, և որոնցմէ չեն կարող զատուիլ, վասնզի այդպիտի անշատում մը պարզապէս մահ է։ Համերաշխութենէ զորկ ազգեր՝ զուրկ են և բարոյական ամէն ազնիւ յատկութիւններէ. ազգերու բարոյական պատկերն ու փորձաքարն է այն, և ազգերը կազմող հիւտուած քին զօրտուրագոյն ջիղը, զիրենք բարձրացնող, ուժ և կորով ներշնչող և կեանք ու պատիւ պարգետապ միակ ազգակը, որն որ պէտք է լինի ողջ օսմանցիւթեան առողջ նպատակի գագաթնակէտը. չի մոռնանք զայս:

Փրկութեան անփրկակի միակ ազգակը յատկութիւններէ. ազգերու բարոյական պատկերն ու փորձաքարն է այն, և ազգերը կազմող հիւտուած քին զօրտուրագոյն ջիղը, զիրենք բարձրացնող, ուժ և կորով ներշնչող և կեանք ու պատիւ պարգետապ միակ ազգակը, որն որ պէտք է լինի ողջ օսմանցիւթեան առողջ նպատակի գագաթնակէտը. չի մոռնանք զայս:

# Գ Լ Ո Ւ Խ Ճ Ա Ա

Համերաշխառթեան գործնական արդիւնքը ցայտուն կերպով ներկայացնելու համար՝ եւս և անոր վազուց մեր մէջ գոյւթիւն ունեցած ըլլալուն յապացոց՝ երկու օրինակ մեղ կը քերեմ հոս, երկուքն ալ իրականապէս կատարուած անցքեր, օրինակելի ըլլալու օրինակներ, որ գուցէ աւելի զօրեղապէս աղդեն տրամադրելի և ընդունակ որտերու,

Հայրենիքիս մէջ՝ ծննդափայրս ըսել կ'ուզեմ, ուր կը բընակէինք, մեր թաղը խառն էր հայ և թուրք բնակչօք, մեր մանուկ հասակին մէջ տեսած էինք մեր հանրային գոյւթիւնը կազմուած թուրքով և հոյով, ինչպէս մեր գրացի Սարգիսը՝ նոյնպէս և միւս կողման Մահմուտը մեր ամրողջութիւնը կազմող տարրերն էին. մեր մօրաքոյրն ու՝ քովի ֆաթմա հանըմը միեւնոյն մոյրագորպ բարի կիներն էին սեղ համար: Եթէ օր մը (ինչպէս պատահած է ինձ շատ անգամ) մանկական անմիտ բարկութեամբ հեռունացինք, այս ինքնաքսոր վիճակնուու մէջ՝ մեր կայտնը պիտի ըլլար կամ մէկ քովի հայու՝ կամ միւս քովի թուրքի տունը. երկուքն ալ հաւասարապէս բաց էին մեղ համար, երկուքն ալ կ'ասպընջականէին մեզ: Եթէ պատահէր որ մօրաքրօջս տունն երթայի, խոժոռած գէմքէս նէ կռահելով եղածը՝ կ'ըսէր. «Տղայ նորէն չարացեր ես. մայրդ բարկացուցիր արդեօք, թէ կոիւ ընկելով տղոց հէտ՝ ծհծ կերար կամ մէկը ծհծեցիր ու փախար, եկո՛ւր, եկո՛ւր, նստէ՛ ելն: իսկ ֆաթմա հանըմին՝ այսպիսի պարագաներու մէջ ըստաները յար և նման էին մօրաքրոջս ըստաներուն. ահա՛ և այդ թրքունոյն խօսքերը. «Նէ՞ օ կինէ, արսը՛զ օդան, անմանա՞մ մը քիւստին, հօգսա մը գովկա իթտին. կէ՛լ, իշէրի կէլ կետպուրուն օղլու: գարնըն ա՞ն մը» ելն. և եթէ անօթի ըլլայի, մօր նման կը կերտկրէր աւ: Եւ գիտէ՛ք այդ բարեմիտ թուրք կ'նոշ կեալուր բառն ո՞րչափ փաղաքուշ կը հնչէր ականչիս, որուն նշանակութիւնը զոր հիմայ կը հասկամ, ո՛չ ինքը գիտէր և ո՛չ ես կը հաս-

կնայի. և ճիշտ մօր մը իր զաւկին տուած սովորական անէծքին կը նմանէր, որ սրտանց ըլլար երթէք, որ ո՛չ ոյժ և աղդեցութիւն կ'ունենայ, այլ պարզ բանաձեւ մը կնոջական թոյլ բերնին մէջ ծամծմուած: Սակայն տարիներ յետոյ՝ երբ ուրիշ տեղեր ալ լաեցի այդ կեալուր բառը, որտիս գպաւ, որտիս գպաւ, որտիս նշանակութիւնը, և այդ ըստզը կը հասկանար անոր նշանակութիւնը, և այդ անգամ ես ալ կը հասկանայի. ուրեմն նպատակին էր աղդողը՝ քան թէ բառը: Եւ գեռ այս միջոցներուս ալ երբեմն կը լսեմ այդ հին բառը, որ ո՛չ նախակին բարեմիտ շունչնունի իր մէջ և ո՛չ ալ վերջին նախատական միտքը, ուստի, ցասում ու սրտամութիւն ալ չի պատճառեր ինձ, վասնզի բոլորվին նոր ու տարբեր բան մը կը մտածեմ անոր նկատմամբ, ու կը խնդամ, կը յաւելում մտովի՝ այս մեր հայրենակիցը դեռ չի արթնած խօսքը. այսչափ միայն: Բայց անցնինք մեր պատմութեան շարունակութեանը. վերոյիշեալ երկու տուներէն զատ՝ թաղային ուրիշ հայ ու թուրք տուներու մէջ ալ ես ազատ մուտք ունէի, նստիլ, խաղալ և ուտելիք պահանջել, երբեմն ալ բարկանալ՝ եթէ պահանջումներս վկովին և հաճոյակատարօրէն գոհացում չստանային. այս՝ այս ամէն իրաւունքներն ունէի և կը վայելէի, բայց չէի զիտեր թէ ինչու կամ ինչպէս տիրացած էի այս իրաւունքներուն, այս մասին չէի ալ մտածեր, միայն այս այսպէս էր: Մեր գրացի և ինձ հասակակից Մահմուտն ալ նոյնն էր գրացի հայ և թուրք աներուն համար, նա շատ անգամ մեր առնը կը ճաշէր, այսպէս և Պէքիր ու Սարգիս (ուրիշ գրացի արքա), և երբեմն ալ ճաշի ժամանակ մեր աները կը փսխաղոք), և երբեմն ալ ճաշի ժամանակ մեր ախորժակին ու քիմքին հետ: Այս ընկերասիրութիւնը մեր ախորժակին ու քիմքին հետ: Այս ընկերասիրութիւնը մեր թաղին երկու կամ երեք տղոց միջև չէր սահմանափակուեր, ո՛չ, մատաւոր բոլոր երկսեռ փոքրիկներս միեւնոյն ընտանիկան ուղղութեան մէջ էինք միշտ:

Քիչ անգամ չէ պատահած՝ որ հայ տան մը մէջ ընտանիկան անհանոյ գէպք մը պատահած ժամանակ՝ մեր թուրք գրացիներ՝ այր կամ կին, լստ հարկին անկեղծ հոգածութեան մէջ էինք միշտ:

Նոյնը կատարած ըլլան փոխադարձաբար, որովհետեւ մեր մէջ ընտանեկան գաղանիք ալ չկար գրեթէ: Մէկ մէկու ամուսնական գործերու մէջ իսկ ձեւնտու էին զգալի պէտքի կամ կարօտութեան համեմատ: Ահա այս մասին օրինակ մ'ալ:

Օր մը՝ երբ տակաւին ամուսնութիւն ըստւած բանէն ոչ չինչ կը հասկնացի, և կամ առ առաւելին խնճոյք, կերուխում, նուագածութիւն և աղջկան մը տեղէ մը ուրիշ տեղ փոխագրելը միայն կ'ըմբռնէի, լսեցի թէ մեր թուրք գրացիներէն մէկուն աղջիկը՝ Զէլհան նշանուերէ և հարսնիքն ալ շուտով պիտի կատարուի եղեր, բայց « փեսացուն խման է եղեր» այս վերջին յայտարարութիւնը շատ գէշ աղդեց ինձի: Կրակ կորած իսկոյն գիմեցի Զէլհայի մօրը՝ թէ ինչո՞ւ Զէլհան կուտան մարդու մը որ հարբած է եղեր: Բարի թրքուհին տեսնելով իմ մանկական տապետութիւնս ի պաշտպանութիւն իսր աղջկան, ժապուն կերպով պատասխանեց. «Օղլում, տահա նիքեան էթմէտիք, Էօյլէ պիր շէյ վար ըստ վէրմէյիդ» ելն: . Եւ ես վեհ գործ մը կատարած ըլլալու ինքնագութեամբ և յաղթական՝ դարձայ տուն:

Արդ, լսէ՛ք ինձ, թէ՛ ասկէ աւելի եղբայրական միութիւն ո՞վ կարող է երեւակայել երկու տարբեր աղդերու միջեւ, և կամ տոկէ աւելին պահանջելի ու կարելի՞ է միթէ. — Զեմ կարծեր: Եւ այն բարի ժամանակը՝ յորսում կ'ապրէինք համերաշխութիւն կամ միութիւն կայ եղեր մեր մէջ. միտին անոր անուն չէինք գիտեր, վասնզի մեր հայրելու ձեւականութեան և բառի ու խօսքի մարդ չըլլալով՝ իրականութիւնը սարվեցուցած էին մեզի և մենք կը հետեւէինք մեր տեսած օրինակներուն, գործնականացնելով զանոնք եւ կրկնապատկելով իսկ, մեր հասակի զարգացման համեմատ: Յիշատակելի՞ օրեր:

Այսպէս ահա մեր հայրենաւանդ համերաշխութիւնը՝ մնացած մեր մէջ բաւական հին անցեալէ մը, կ'ըմբռշմնէինք իր ամէն բարեբար հետեւանքներով, մինչեւ այն ժամանակ զոր չեմ ուզեր յիշատակել, ցանուեցաւ խոլամի և ոչ խոլամի միջն տաելութեան տնտքանդ սերմը... որ փառք Աստուծոյ՝ արմատախիլ եղած է այսօր, բայց միայն պարապ է դեռ անոր

տեղը, ուր պէտք է ցանուի սիրոյ սերմը՝ ազգերու համերաշխութիւնը, և այս սիրոյ մշակման գործը, այս սուրբ պարտականութիւնը կատարել կը պարափի անխտիր ամէն օսմանցի, որ կը սիրէ իւր հայրենիքն ու անոր գահը, պատիւն ու ամէն բարփքը: Ուրեմն, Պ. Ընթերցող, ի՞նչ կուսակցութեան ու գաղափարի ալ ծառայես, ի՞նչ կրօն ու գոյն ալ ունենաս, ի՞նչ լեզուով ալ խօսիս, ի՞նչ տարագով ալ այրիս հայրենի հողին վրայ, եթէ ձշմարիտ օսմանցի մ'հս, անխուսափելիօրէն պարտական ես աշխատիլ անոր բարեոյն ու յառաջդիմութեան համար, սկսելով սիրոյ և համերաշխութեան փրկարար գործառնութենէն, որոյ իրագործումին՝ վատահեղի՛ր պիտի յաջորդէ կատարեալ երջանկութիւն:

Հայրենակիցնե՛ր, ինգրե՛մ, լսէ՛ք թէ վարա՞ծ էք արդեօք վերոգրեալ բարի գրացիտական հմայչէ կեանքը, եթէ այս, գիտէք ուրեմն զայն և կը հաստատէք ըսածներուս ծշմարտութիւնը, իսկ եթէ չէք համտեսած զայն, գոնէ չէք հաւանիր անոր, և ո՞վ կը համարձակի ո՛չ ըսել առանց պայծառ ծշմարտութիւնը սեւ ցնելու, սոսկալի և անիծապարտ ո՞չ մը՝ առանց գաւաճան մը ըլլալու մեր հայրենիքին. Բայց գիտեմ վատահարար, թէ մէկ հատիկ օսմանցի իսկ չպիտի գտնուի այդ սարսափելի ոչ բառն արտասանող, հետեւաբար ամենքն ալ յարողներ պիտի ըլլան համերաշխութեան աղնիւ գաղափարին ու պիտի խոստովանին ինձ հետ թէ պարտական ենք վճարելու մեր պարտքը հայրենիքին, միացնելով մեր չանքերը, վերանորոգելով մեր կորուսեալ եղբայրակցութիւնը և տեղի տալով համերաշխութեան տիրապետութիւն:

Համերաշխութեան բացիքներն անհուն են և անսահման, զորս գասականորէն կարելի չէ մանրամասնել համառօտ գլըռուածքներով ու խօսքերով. Բայց լոկ անոր անունը տալով անցնիւն ալ նպատակայարմար չէ ամենեւին. ուստի զայն ըստ բաւականին պարզելու և ընդհանրացնելու համար՝ գոնէ որոշ չափով, ես չեմ ուզեր իսնայել ո՛չ խօսք և ո՛չ ունկնդրութեան ձեր վայրկեանները, որոնք կորուսած չեն կրնար համարուիլ երբէք: Ուստի, պատշաճ կը գտնեմ մեր հին համերաշխ կեանքէն կատարուած իրականութիւն մը եւ նկա-

բագրել հսու, իրեւ համոզկեր օրինակ ամէն առննց՝ որ համերաշխութեան վրայ գեռ կատարեալ ծանօթութիւն չունին:

Դարձեա՛լ իմ ծննդալայրո եղող քաղաքի մէկ հեռաւոր թաղի մէջ՝ ուր հայ եկեղեցի չկար, մէկ քանի հայ տղաք կիրակի օրերը տան մը մէջ ժամասացութիւն կ'ընէին, ունենալով իրենց մէջին քահանայ, սարկաւագ, գպիր (բոլորն ալ 12—15 տարեկան) և աւետարան, խաչ ու բուրվառ ևն. ուրոնց այսպէս ձեւացուցած եկեղեցին կ'ունինար ստէպ ունենակիր ժողովուրդ ալ, մանաւանդ թաղի կիներէն, աղջիկներէն, տղաքներէն և երբեմն այրելէն ալ. և եթէ պատահէր օր մը որ այդ եկեղեցւն ծուխը պակսէր, փոքրիկ եկեղեցականներն իսկոյն դուրս կը վազէին ծուխ ժողովուրդ ճարելու, կը մանէին պատահած տնէն ներս և գտածնին աղօթարան կը հրաւիրէին անխտիր, երբեմն ալ ողոքանօք կամ բռնի եկեղեցի քաշքչելով թաղեցին: Սա տղայական և բարեմիտ և զովելի գործ մ'է, պիտի ըսէք. այս, և համամիտ եմ ձեզի. բայց գործին զարմանալի և անուշիկ կողմն այն է, որ այդ պատանիները հայուն հետ թուրքն ալ իրենց եկեղեցին կը հրաւիրէին, ու այս վերջիններն ալ՝ այր կամ կին շատ անգամ չի մերժելով հայ տղոց սրտարուխ հրաւերը՝ երբեմն ինքնարերարար՝ երբեմն ալ մանուկներաւ ստիպման տակ կ'ողցելէին այդ մանկական եկեղեցին, կ'ունկնդրէին անց արարողութեան և զանիլ փարասը ալ վճարելով դուրս կ'ելնէին: Այսուել կը ներկայացնեմ ձեզ այդ տղոց ժողովուրդ չունեցած մէկ օրուան հրաւիրական գործունէութեան լիշտակելի պատկերը:

Կիրակի առաւօտ է. արեւը մօտիկ բլուրի գագաթէն պայծառ, կը փայլի. տմէն մարդ իր կիրակնօրեայ գործին կամ պարտականութեան սկաելու վրայ է. փոքրիկ եկեղեցականներն ալ անգործ չեն, կարգաւ այցելելով իրենց պաշտոնակիրու աները՝ զիրար հաւաքած և որոշեալ տան մէկ սենեկին մէջ պատրաստած են խորանը. մոմերը կը գասին և խունիլ կը ծխայ. աղօթքն սկսած է, բայց ունկնդիր ժողովուրդ չկայ. տմէն վայրկեան ակնապիշ կը դիտեն մանուկները. ո՛չ ոք, ո՛չ մէկ պառաւ իսկ կ'երեւի այդ օրը:

Հատած համբերութեամբ անոնցմէ մէկը կ'ըսէ. «Աղբա՛ր, աս ինչ է, այսօր մարդ չեկաւ: — Երթանք մարդ ժաղվենք» կը յաւելու միւսը. «Այս՝ այս՛» և մանուկները թռած են արդէն թաղի ացլ և այլ կաղմերը: Թաղին մէջտեղը, ճամբու վրայ տղայ մը բռնած է մէկը, կ'ստիպէ որ ժամ գայ և կը խօսին — Բարի լոյս կարապետ աղա, ո՞ւր կ'երթաս, ժամ չե՞ս գար: — Գործ ունիմ տղաս, չուկայ պիտի երթամ:

— Կիրակի օր չուկան ի՞նչ է, ժամ եկուր, աղօթքդ ըրէ՛, յետոյ նորէն գնա՞:

Երկուքն ալ իրենց մտադրութեան վրայ կը պնդեն, մարդը կը զիշանի և քայլերը կ'ուղղէ գէպ ի ժամ. տղան մէկ քովէն, մարդուն թեւը կամ քղանցը բռնած կ'ընկերանայ անոր. ժամ կը հասնին:

Փողոցի մէկ անկիւնը պառաւի մը հետ կը վիճաբանի ուրիշ եկեղեցական մը.

— Ո՞ւր է ը մամիկ, ի՞նչո՞ւ ժամ չէք գար, քալէ՛ շուտ, կէս օր կ'ըլլայ կոր, շուտ, շուտ:

— Զաւա՛կ, տկար եմ, ուժ չունիմ գալաւ, այսօր չեմ կարող գալ:

— Չեմ կարողը ի՞նչ է, տկար ես նէ ժամ եկուր աղօթէ որ Աստուած ուժ տայ: Եւ պառաւին թեւէն կը կախուի, նէ ալ կամայ ակտանայ կ'ընկերանայ հրաւիրակին:

Ճամբուն միւս կողմը՝ ուրիշ եկեղեցական մ'ալ հանգիւ պած է թաղեցի թուրքի մը և,

— Ահմէտ աղա, կ'ըսէ, ժամ պաշտամածագ, պույուր ժամա կէլ:

— Աղլում, շիմանի իշխմ վար կէլմէմ, սիզ կիտին ժամընը եափըն — Ճանըմ, ի՞շ նէ տիր շիմանի, էվէլ ժամա կէլ տէ՝ սօնլա իշին նէ իսէ եափարան: Եյի, սէնին իշին վար, օ՛պիրի կէլմէզ, պիզ ժամը քիմէն իշին լախօրսւկ պիլմէմ:

— Պէ օլլա՞ն, ա՛ւ շու գանտիլ բարանը, վազ կէչ պէնտէն. ոսնրա պէլքի կէլմիմ:

— Էյի ասմա սօնրա կէլմիրան, կէճ գալմա հա՛:

Տան մը մէջ ալ դարձեալ ուրիշ պատկեր. թրքու հի մը հայ կը թխէր հայ աղեկ մ'ալ քովը կանգնած՝

— Այլիշ հանըմ, ժամա կէլմէնէ, շիմանի պատարագ պաշտա:

— Կի՛թ օլան, կի՛թ. կէ՞օլմէյօրաւան, աթէշին իշինտէ իմ, էքմէք փիշիրկում:

— Նէն նէ՞ հափայըմ, եարըն փիշիւյտին. պու կիւն կիրակի տիր, հայտէ ժամա կէլ:

— Օլան կի՞թ իշխնէ, ալ սանա պիր թազէ լաւաչ (չօթ) տէ կիթ: — իստէմէմ, ժամա կէլէճէքսին, լաւաշը նէ՞ եափայըմ:

— Օլան իշթէ մաս հափարալնըդ: — Եւ քովի սենեակէն պառաւ տանտիկինը գուրու ելնելով՝

— Նէ՞ ալիր կինէ, Գիրգօր, նէ՞ իսթիյօրսուն:

— Նէ՞ օլաճագ, ժամա կէլունէ, ժամտա հիչ ատամ եօք. օ' կէլմէզ, սէն կէլմէզսին, վալլահա պիլմէմ: Եւ բարեսիրտ թրքունին տեսնելով մանկան սրտաբեկումը կ'ընկերանաց անոր գէպ ի ժամ, ուր արգէն քանի մը հայ ու թուրք, այր և կին և մանչ ու աղջիկ հաւաքոււծ են. ժամերգութիւնը կը կատարուի, կ'աւարտի և թրքունուն տուած չօթը մաս կը բաժնուի և ամէն ոք ուրախ տներնին կը վերադառնան:

Պէտք է յիշել և այն՝ թէ շատ ժամանակ մեր թուրք հայրենակիցներն առանց մանուկեկեղեցականներու հրաւէրին ինքնակամ ներս ժամած են այդ եկեղեցին, ինչպէս կարելի է մակարերել պատմութեանս ընդհանուր գծերէն, և զանթի փարասը ալ տալով՝ քաջալերած են փոքրիկներն իրենց բարեմիտ գործին մէջ:

Այս բոլորը մինչեւ այսօր սրտի խորունկ գոհունակութեամբ կը պատմէ այն ժամանակուան եկեղեցականներէն մէկը որ այսօր իրօք եկեղեցական մըն է, վարդապետ մը յերուաղէմ: Ո՛չ ոք թող չի փորձէ առարկել, թէ տղայական արարք են անոնք՝ նշանակութիւնէ զուրկ՝ երբէք ազնիւ դրացնութեան, բարի զգացման, անխարական կրթութեան և համերաշխութեան արդիւնք են եղած այն պարզ գէպերը, որոնք կրնացին տեղի չունենալ՝ երբ այդ փոքրիկներն իրենց տան մէջ կամ այլուր իրենց ծնողքէն կամ վարժապետէն ներշնչուած ըլլային հակաթուրք գաղափարով, անած ըլլային այլամերժ ժամանակութեամբ. և այդ պարագային թէ անոնք չափած համարձակէին թուրք մը ժամ հրաւիրել. և եթէ այդ լիներ իսկ՝ եղած հրաւէրը մերժման պիտի բաղսէր, մինչդեռ գէտքերը ցոյց կուտան՝ թէ վերջին խորհրդածութիւնք կամ կարծիք միշտ չին, և եթէ երբեմն կայ եղեր հայ

թուրք ազգերու մէջ համերաշխութեան ոգին ու գործնականութիւնը, զոր աւազ, գժրազդ գէպերու ասկ կորուսեր ենք և հիմայ նորածագ սահմանադրութեան լոյսով աչքերնիս բացուած՝ կը տեսնենք անհետացած մեր համերաշխութեան պարապ ձգած տեղը, այս' պարապ տեղ մը մեր սրաերուն մէջ, որ պէտք է լեցուի համերաշխութեան առաքինութեամբ: Ահա օսմանցի ցեղերուն միակ և գլխաւոր ու անմիջական պէտքը, զոր պարտինք քարոզել ձամիէն, եկեղեցիէն, սինտկոկէն և տմէն բհմերէ, թատրոնէն ալ, գլուցէն ալ, և անոր ձայնը պէտքը, օգուտոն ու սյժն աւետարաննել անդադար, մինչեւ որ կատարեալ և հաստատուն արմատով բուն գնէ այն՝ մեր և մեր որդւաց սրաերուն մէջ:

Ո՛րեիցէ օսմանցի հայրենակից՝ երբ յայտարարէ թէ ինքն անկեղծ հայրենատէր մ'է, չենք կընար հաւատաւ, մինչեւ որ համերաշխութեան խօսքն ու գործը միացած չի տեսնենք իր վրոյ. խօսքը գործ չէ, և ո՛չ ձեւն՝ իրականութիւն, խօսքով հայրենատէրութեան ժամանակին անցած է անդարձ:

Լուսաւորեալ աշխարհի ամբողջ ուշագրութիւնը մեր վրայ է այսօր, իսկ մեր ձեռքն է մեր բազգին վճիռը, ձակատաւ կիրը. չի սեւցնենք զայն, մեր հին պատմութիւնը բաւական սեւ էջեր ունի, հերիք հն անսնք:

Այսօրուան մեր հախանձելի վիճակին տիրանալու համար ցարդ մէլլինաւոր ընտիր կեանքեր զոհեցինք, արեամբ ուսուգելով ձաղկազարգեցինք ազատութեան դրախտը, ալ ժամանակ է որ խազաղութեամբ, սիրով՝ մանաւանդ համերաշխութեամբ ըմբուխնենք անոր վայելքը, որմեր արիւն քըրտինքին արդիւնքն է: Ազատուսիրութեան մեր ընդունակութիւնն ի հանդէս բերենք գործով, ցոյց տանք քաղաքական և քաղաքակիրթ աշխարհին մեր յառաջդիմութ և զարգանալու յարմարութիւնն ու պատրաստականութիւնը. մաքուր և ազնիւ գաղափարներ ընդգրկելու մեր յօժար մտադրութիւնն ու զործունէութիւնը, գտղափարականէն ու երեւութեականէն խկոյն անցնինք գործնականին, յորմէ միայն կընանք օգուտիւլ. թղթի վրայ նկարուած տիենագեղեցիկ ծաղիկ մը ի՞նչ գոյներ ալ ունենաց, բոյր չունի. ա-

52

մէն յաջողութիւն գործնականութինէ միայն կախեալ է, այո՛, շուտով անցնինք անոր, անցնինք հաւաքական և միահամուռ ուժով, զոր պիտի ստանանք միմիայն մեր համերաշխութենէն: Առանց համերաշխութեան յիմար մարտիրոսները կը լինինք ոչնչութեան: Իսկ համերաշխութիւնն է որ մեզ զօրաւոր պիտի ընէ թշնամուն դէմ, պատուաւոր՝ բարեկամաց հետ, և՝ երջանիկ՝ մեր հայրենիքի ծոցին մէջ իրարու հետ: Աշխատինք օր առաջ, ժամ առաջ համերաշխութեան փրկարար շունչն սգին չնշել, սփոռել ամէն տեղ և ամէն օսմանցի սրտերու սէջ:

## ՊԼՈՒՍ ԺԲ.

Օսմանեան մեծանուն Քօմիթէի երկրորդ նշանաբանն է Յառաջիմութիւն, և կը հաւատամ, բոլոր օսմանցիներուս ալ պարտականութիւնը, ո՛չ նուազ օգտակար քան գաղափարաց սիսւթիւնը, որուն վրայ համառօտ խօսեցանք:

Յառաջիմութիւն. մատորականութեան գրեթէ ամենագեղեցիկ մէկ բառը, որ ո՛չ ազգ ունի և ո՛չ հայրենիք, հանրաշխարհայինն է այն և սիրով ընդունուած ամէն տեղ, որ կ'ենթագրէ մտքի և կեանքի զարգացում, բարեկարգութիւն աշխարհներու և ժողովրդեան, ծնող հրաշալի գիւտերու և գիտութեանց, և գրեթէ նպատակը, միտքն ու առանցքը մարդու խորհրդաւոր ստեղծագործութեան:

Եթէ ո՛րելիցէ ազգ կամ ժողովուրդ չունենայ յառաջդիմութիւն կամ գօնէ յառաջդիմելու ձգտում, այդ կը նշանակէ առաք ունենալ և չի քալել, աչք ունենալ և չի տեսնել, կեանք ունենալ և չի վայելել զայն ու չապրիլ: Ժամանակը՝ որ նոյն իսկ կեանքն է, առանց յառաջդիմութեան կ'անցնի ստուերի նման՝ անյիշատակ և անզգայ: Յառաջդիմութինէ զուրկ կեանքը չունի համ և հրապար, սոսկ կենդանական կեանք, նախատինք մարդկային բանականութեան, նախատինք հայրենիքի, ազգութեան, նոյն իսկ Արարէին դէմ, որուն մեզ մըւած ձիւքերն յումպէտա կը կորսուին:

Յառաջդիմութիւն չունենալ պարզապէս ինքնամահցում է բարոյապէս և նիւթապէս իսկ, կեանք և ժամանակ միշտ կը յառաջդիմեն անկաց, բնութեան մէջ գաղար կամ անդոր ծութիւն չկա, սա՝ տիեզերական ընթացքի անդամանալի օրէնքն է և բացառութիւն չունի, որ գոյութիւն ունեցող մեծագոյն զօրութիւններէ սկսեալ՝ մինչեւ հրւէներու և աննշնարելի մանրէներու վրայ կը տարածուի, կը կատարէ սահմանեալ բարեշրջումը, որուն չի համակերպիլ անկարելի է՝ տուանց սղարմելի զոհն ըլլալու անոր, ժամանակի պահանջած յառաջդիմական ընդհանուր շարժումն ըսել կ'ուզեմ:

Ժամանակն իր օրէնքներով և յառաջդիմական ստիպողականութեամբ անդիմագրելի է և անողոք, ներել և անտեսել չի գիտեր, փաշին նման կ'անհետացնէ ամէն ինչ՝ երբ իր բնական հսուանքին դէմ ծուանաց:

Ժամանակն իր բնական ընդհանուր պահանջներավ զօրաւոր է, արդար և անխորտակելի ո՛ր և իցէ ուժէ:

Մէնք օսմանցիներս մինչեւ այսօր զուրկ էմք յառաջդիմութեան շատ միջոցներէ, որուն պատճառն էր տիրող հին բէժիմը. մեր այս արտճառը իրական էր և արդարանալի. ստկրն հիմա՝ սահմանագրական ազատ ժամանակին մէջ ալ ներելի չի կրնար ըլլալ ո՛րեկից անտարբերութիւն յառաջդիմութեան նկատմամբ: Սահմանագրութեան պայծառ արևին մէջ՝ ուր կ'ապրինք, և ուր ալ խռուար չիկայ, չի թողունք ուր հոգիները ջնուուցանոց կենսատու ճառապայմբներ իրենց լրւարձակ շաւիդներու ցնդին ընդունացն. մեր իմացական և ամէն տեսակ յառաջդիմուկան ճամբաներն ալ խռուարով քօզարկուած չին, աննշնք բաց են և պայծառ ի սպաս մէր անդուլ գործունէութեան. մեր յառաջդիմութեան արգելք ամբարտակն ալ կարծանուած է անկանգնելի կերպով. որուն տեղ շուտով պարտինք կառուցանել, կանգնել ամէն տեսակ մտադին և յառաջդիմութեան փրկարար փարսսները, որոնց ամբակու հաստատութեան ի նպաստ ունինք այսօր պատրաստէիմ և բարեցակամ կառավարութիւն, որոնք պատրաստակամ սատարելու՝ մեր տմէն յառաջդիմապէր ձեռնարկիներուն և մեր գործին կը սպասեն:

Ուրեմն, ժամանակ է որ անյապաղ գործի ձեռնամուխըլլանք, ոչ միայն մեր ներկան ու ապագան բարելաւելու, այլ և անցելոյն անգործաւթիւնն ու տխուր յիշատակները խոհեմարար գարմանելու համար։ Յառաջդիմութեամբ միայն պիտի կրնանք ցոյց տալ աշխարհի մեր օսմանցիտական լրջութիւնը, կորովամիտ հեռատեսութիւնը և վերջապէս արեւելքցի յատուկ ամէն բարեմանութիւն, զոր ունենալ կը յայտարակնք՝ բայց միայն խօսքով։ Խօսքէն գործի անցնելու ժամանակն հասու, անցումի շրջանը չափած կանխինք զայն գործնականապէս, ոյժ, ձեռք և զարկ տալով յառաջդիմական հանրային պէտքին։

Հայրենակիցնե՛ր, կը տեսնէք թէ հեռատեսութիւն և լրջութիւն բառերը քիչ մը շատ կրկնեցի, պարզեմ այդ կրկնութեան պատճառը. քաջ գիտնալու հնք, թէ մեր արտը գեռուլրութիւն մաքրուած չէ որոմէն, ուստի յառաջդիմական գործէ առաջ մաքրենք այն գետինը ուր պիտի ցանինք յառաջդիմութեան մաքրու սերմը։ ի բաց վանինք մեզմէ ամէն պարծուկ ցուցամուռթիւն, անժամանակ և խակ գաղափարներու յորումներ, վոհնակը մեր արխւնաքամ ձրիտկերներու որոնք առանց աշխատելու կ'ուտեն, չեն աշխատիր և առանց արտադրութեան կ'սպառեն միայն. ընկերական ցեցիր։ Կան դարձեալ մեր մէջ զրախօս շատախօսներ, խարերաներ, գուցէ և թշնամիէ վարձուած դիմակաւոր օժանդակներ իր ռահվիրաց մեր յառաջդիմութեան, սասորին խարերաներ. բայց շրջանայեաց սրատես աչքերու համար շատ թափանցիկ է այդպիտիներու դիմակը, սրուն տակէն կ'երեւի սեւ դէմքը, և աւելի ներսէն՝ սեւ հոգին անոնց։ Քաջ ձանչնանք այդ լիրը արարածները, սրոնք մեր յառաջդիմական ձամրուն վրայ ստէպ պիտի երեւին, անգործ բայց չոխ գրանով, անոնք ամէն բարի գործի և խօսքի գէմ արգելքի համոզիչ և փառագուշ ձառ ունին պատրաստ իրենց բերնին մէջ և շրթներուն վրայ, ունին մէծ կիրքեր՝ հակառակ իրենց փաքրութեան. և անոնց թիւր քիչ չէ կարծեմ։ Յառաջդիմութեան պարմաններէն լաւագոյնն ու առաջինը կը ձանչնամ ևս այսպիսի փառագներու գոյութիւնը նշմարել և զանոնք ոչնչացնել։ Ուշադրութիւն։

Զանգիտելու չէ նաև թէ որչոփ ալ շատ, խարամանի և սոզուկան լլան մեր հայրենիքի ձպտեալ թշնամիք, մենք կարող ենք լանհնք թէ՛ ձանչնուլ և թէ՛ ոչնչացնել. մողագրգեան միահամուռ ուժը զօրեղ է և սարսափեցացիչ, բաւական է որ այդ ժողովուրդն ունենայ բարի կամեցողութիւն, անյողգոզդ գործունէութիւն և խմասուն յորբատեւութիւն՝ իւր արդէն համոզուած և ընդգրկած հայրենաշէն նպատակին գործունէութեան մէջ։

Կը լիշէ՞ք մեր ողատագրութեան առաջին գեղեցիկ օրերուն մէջ ինչ հրապուրիչ գործեր կտտարուեցան. Նիսպեներու և էնդէրներու քով, աղատասիրական միթինիներու մէջ և խոհական հերոսներու չուրչ ի՞նչ կեղծ և գիմակաւոր գէմքեր երեցան, անկիւններու և ծակերու մէջ կծկուած, ոմքած ու ստրկացած, ի՞նչ սեւ հոգիներ յոխորտալով ի հանդէս եկան և միտիտանուեցան հարենասէր մաքուր հոգիներու. արտասահման փախչելով իրենց կաշին աղատող ի՞նչ ողորմելի մարգուիներ քառամբակ արշաւելով՝ վեսորէն և անամօթաբար բաժնեկից եղան ձմարիտ զործիներու նուիրուած փառքերուն, թէեւ այդ կերպով սրատես աչքերէ չի վրիպեցան անոնք, բայց պահ մը մաքրանինգեցին սուրբ իրաւունքը, նախալարաբասելով իրենց ապագայ խայտառակութիւնը, զոր իրենք նիւթեցին տիմարութեամբ։

Եւ գեռ ս'րախի և ս'րչոփ ապուշներ, անտարբերներ, խաչագողեր և հին խաֆիէներու հետ յետադիմականներ ալ ինքինքնին սուղ ժամանակ հայրենիքի «փրկիչ»ն հռչակեցին, յառաջդիմական և համերաշխական դիմուներ հագան, կարմիր ու սպիտակ երիզներով զարգարուեցան, սոնցոցին, և փառաւորուեցան, բայց իրենց փառքն ապրեցաւ այնչափ որչոփ կ'սպրի բանաստեղծին փարզը և սառի վրայ գրուածը՝ արեւուն տաք ճառագայթներուն տակ. սոնցին օրը միայն։

Այսպիսի սրտազեղ և զգլիսի օրերու մէջ ներելի էր մեզ խարուիլ աճապարաներէ, բայց հիմայ՝ մեր առաջին զինութեան սթափումէն եաք՝ ամէն տեսակ փորձառական փուլերէ անցած, ա'լ ներելի չէ՛, և յետ ապօրիկ զիւրաւ ալ չենք խարուիր, ամէն բան չափ ու սահման ունի, ու այդ արգէն լրացած է։

Մարդիկ թէեւ հողեղէն և սխալական, բայց ոչ մէկ չափազանց գործ կ'արգարանայ այդ առումով :

Նոխ որումը բառնանք, արմատախիլ ընենք, այս', զի անբնական է առւն մը վերաշինել ջանալ, երբ նոյն քանդիչն իր մէջէն կամ իր մէջն է արդէն: Ուրիմն, մաքրագործում, և միշտ մաքրագործում:

Գաղտագաղի աւերտուած գործը թէեւ դժուար կ'արգիլուի, բայց չըջահայեցութեան և հաստատ կոմքի առջեւ ամէն խոչ ու խութ կը խորտակուի, որչափ ալ ներսէն և գաղտնի ըլլան անոնք, և մնենք պարտինք իբր նախաքայլ մեր ընելիք յառաջդիմութեան՝ բառնալ և ոչնչացնել այդ արգելքները, որովհետեւ ներդութեամբ խառն ո՛ր և իցէ քայլ միշտ կը սուհի և կը սութաքի:

Մեր ձեռնարկելի յառաջդիմութեան մէծ գործը, որուն սուուերն ունինք այսօր, շատ բարդ է և բազմադիմի. մինք մասնաբաժնելով զայն՝ կ'ոկունք ամոր ամբողջութիւնը կազմող կարեւորագոյն մասը նախ զնել գործադրութեան, այն է կրթականը, արժանի մեր ամբողջ ուշադրութեան, որմէ անբաժան հն լաւագոյն դաստագրքերու պէտքը, նպատակայարմար վարժարանական շինութիւններու կառուցումը, կարող և ուղղամիտ՝ կիրթ ու փորձառու ուսուցիչներու անհրաժեշտութիւնը, զանոնք գոհացուցիչ կերպով կարենալ ունենալու համար բաւական պիտմէի աղբիւրն ու սահմանումը՝ նորանոր հասոյթներով ճախանալու տրամադիր ևլն. ևլն. նոյնպէս այս կարգին մէջ գրադարան-ընթերցարաններ, ո՛րեիցէ օրէնքէ անկաշկանգ ազատ՝ բայց բարոյական լարաններ, գիշերային և կիրակնօրեայ ձրի կամ գոնէ գիւրամատչելի գասախօսութիւններ եւլն: Ասոնցմէ յետոյ կուգայ թատերական հաստատութիւնը կամ թատրոնը, որ ցարդ լոկ զուարձութեան և լիշտեշտի ժամանակամասութեան վայր մը կարծուած էր մեզմէ շատերէն, այն ինչ արեւմտեան ազգեր լուսաւորուած են անկէ և դեռ մեծամեծ բարիքներ կը քաղեն:

Ճշմարիտթատրոնը չափահաններու ամբողջ բնաւանեաց ու ժողովուրդներու դաստիարակութեան կրթարանն է, ուրկէ կրնայ բղխել սուղղակի և անուղղակի մեր մտային գարգաց-

ման լուսաթու ճառագնդթը. պէտք է չի խցենք այլ տւելի ընդլայնենք այդ լուսացնցուղ ակը, բայց լաւ հոկենք որ այն երբեմն ցեխ ու ծծումք և պըրող ու ապականող նիւթեր գուրս չի ժայթքէ, Մասնաւորաբար մանկական թատրոններ, զորս տեսած եմ Եւրոպացի մէջ՝ նուազ կրթիչ և հրահանգիչ չին քան բուն թատրոնը, քան վարդարանը, որ պիտի ազգէ մանուկ սրտերու, տալսվ անոնց հասկնալի ազնիւ գործերու կենդանի պատկերներ, որք եթէ խնամատ հոգածութեամբ պատրաստուած ըլլան, պիտի ստեղծեն մեր զաւակաց ազնիւ նկարագիրը և սրտորատան խոկ անոնց ցանկալի ապագան:

Մեր յառաջդիմական առաջին ակնարկներուն կը հանդիպի պի առողջապակավան հարցը, որուն խխառ քիչ ուշ և խնամք նույիրած են ցարդ, մինչ մնենք պարտինք առողջութեան խնդիրը՝ եթէ ո՛չ նախագամասել կրթտկանէն, գէթ լծորդել անոր, վասնդի գիտենք թէ առողջ միտքը կրնաց գոյութիւն ունենալ միայն առողջ մարմնի մէջ, հետեւարար հիւանդ մարմնէ մը զո՞ւր է սպասել առողջ միտք և հոգի խկ: Այս պէտքերուն վրայ հոս խօսուծ կամ գրած պահուս ի հարկէ անոնց մէն մի միջոցներուն կամ գարմաններուն վրայ չեմ կարող երկարօրէն և գաստականօրէն ընդարձակ միջոցներ ցոյց տալ. իսկ հասուեկտոր միջոցներ ցոյցականապէս մէջ րերելով՝ անհնար է նապատակի համնիլ. ուսուի, աշխատութեան բաժանման սկզբունքով և գործադրութեամբ շատ հեշտ կը լինի ամէն բան իր տեղին, իր կարգին պատրաստել, հոգալ և գործադրել, Օրինակ, քաղաքներու և գիւղերու մէջ բժշկական մարմննը կառավարութեան քաղաքացին վարչութեան հետ համախոն՝ կրնայ շատ օգտակար կերպով և կարելի միջոցներով ստանձնել ժողովրդեան առողջապահական մատակարարութիւնը, գեղարաններ և հիւանդանոցներ հաստատելով, ընդհ. զգուշութեան համար պարբերաբար վարժարաններ և այլ հանրացին վայրեր կանոնաւորապէս այցելելով և այլ անհրաժեշտ եղանակաւորումներով: Ասկայն միշտ ձրի այս ամենը, եթէ կարելի է, խոկ հակառակ պարագային գիւրամատչելի՝ աղքատ գասակարգին:

Երբ հանըացին առողջութեան մասին է խօսքը, կրնանք

անցիշտակ անցնիլ բուսականութեան վրայէն . ի հարկէ ո՛չ ,  
մինչ ո՛չ մէկ գիտնականի ուշադրութենէն չի վրիպիր բու-  
սականութեան ազգեցութիւնը ամէն տեսակ կլիմայի վրայ ,  
և հաշուելով ճոխ բուսուկանութեան քաղաքներու և գիւղե-  
րու ընծայած բարեղարդութիւնը ակնապարար գեղեցիկ տես-  
քը որ հոգերանօրէն մտքեր վերացնելու և սրտազովիկի ըղ-  
գացմանց մոգիչ բնական ազգակն ու ակնի իր մէջ , որ  
երբէք զանցառելի չի կրնար ըլլալ . Մենք ընդհակառակն  
բոլորավին անխնամ թողած ենք զայն :

Եգիպտոսի հին ու նոր կլիմաներուն տարրերութեան  
տեղեակ անձեր ձեզ պիտի համոզին հին տապ ու տօթ , այրող  
թխտիպ կլիմային տեղ՝ այսօրուան աստիճանաբար բարե-  
խառնուած , զպացած , առողջարար և գեղատիպ նոր կլի-  
մայի մը տիրապետումը , միմիայն վերջին 20—25 տարուան  
մէջ մշակուած գեռ ո՛չ բոլորավին ճոխ ու երկրին բուսակա-  
նութեան շնորհիւ : Բուսականութեան բազմաթիւ օգուտներն  
արդէն ծանօթ են ամենուն :

Յառաջդիմութեան անհրաժեշտ պայմաններն են ներքին  
և արտաքին՝ քաղաքային և գաշտային կամ լեռնային ճամ-  
րաներու շինութիւնք , ճամբորգելու դիւրին միջոցներ , ճամ-  
բաներու ապահովութիւն , վաճառականական ապրանքներու  
փոխադրութեան դիւրտգոյն և աժան միջոցներ , ևլն :

Հսներութեան բարյական և նիւթական յառաջդիմու-  
թեան արգելք եղող կարգ մը արմատացած կործանաբար սո-  
վորութեանց բարձումն , որպիսիք են՝ խաղարաններ , բաղ-  
դախաղեր , վաշխառութիւն , կաշտակերութիւն , կիսական  
անհրաժեշտ պիտոյքներու տեսակին և զնոյն վրայ կառտվա-  
րութեան կողմանէ հոկելու անտարբերութիւն , տեղային մա-  
քուր արտադրութեանց կեղծումներու անուշտգրութիւն են :

Ասոնք կամ ասոր նման գեռ շատ կարեւոր պայմաններ  
մեր ցանկացած յառաջդիմութեան ամբողջութիւնը չեն կազ-  
մեր , միայն իրը նիւթեր մեր առաջին գործունէութեան նը-  
շանակուած են անոնք :

## Զ Ա Ր Ե Խ Ա Վ Ծ Ք ։

Հայրենակիցներ , այն մեծ Հայրենիքը՝ որուն համար  
կ'ըսէնք թէ մերն է , և իրօր ալ մերն է , եթէ խզմատորէն  
խստովանինք , գոնէ առանձնաբար՝ մենք մեզի , պիտի տես-  
նենք թէ մեզէ շատերը շատ քիչ բան ըրած են անոր ալ և  
այլ պէտքելուն ի նպաստ : Զի հաշուելով հին դշիւմ ժամա-  
նակը , գոնէ սա անցած երկու բազգաւոր տարիներուն մէջ՝  
նոյն է հաշիւնիս : Մեր երկիրը յառաջդիմելու անեստաձգելի  
շատ պէտքեր ունի , այնչափ շատ՝ որչափ շատ ենք մենք և  
որչափ շատ են մեր բարի բազանքները : Մեր հասկացողու-  
թեան , խելամտութեան և աղճիւ նպատակներուն չափն ու  
քանակը պիտի ըլլան Հայրենիքի յառաջդիմութեան սահմանը .  
ուրիշ կերպով կարելի չէ չափել զայն : Մեր անդադար գոր-  
ծունէութեան հետ մեր բարի կամեցազութիւնը ցայց կուտան  
հետզետէ հայրենիքի յառաջդիմական պահանջները մի առ մի  
և կարգաւ : Այսօր կրնանք խնդրոյ նիւթ ընել մեր երկրին  
հանքալիին հարուստ՝ այլ թաքսւն ստացուածքը , որ ցարդ հողի  
հաւասար և անկէ ալ վար մնացած կ'ապանէ ժիր ձևոքերու .  
որ բանան երկրի երակները , որուն արտադրաւթեամբ բաց-  
ուին և մետաղի ձուլաբաններ , գործարաններ , զտարաններ ,  
վաճառականութիւն եւլն : Վաղը կրնանք մտածել երկրագոր-  
ծութեան կամ բուսային մշակութեան վրայ , որուն այնչափ  
յարմար է մեր արգաւանդ և բերրի հողը , որուն պարարտ  
մակերեսը կը մնայ կարգ շատ զարերէ ի վեր , իսկ անոր վե-  
րաբերեալ մշակումի եղանակ ու գործիք պարզապէս նոյեան  
աւանդներ , առանց փոխանակելու նոր ու կատարելագործեալ  
եղանակներու և գործիքներու հետ՝ կ'սպասեն ապարգիւն :

Կենդանաբուծութիւնն իր ամէն ճիւղերով՝ մնացած է  
անոգ , անուշագրաւ եւ անշահ . չորքստանի և թռչուն , մի-  
ջատազգի և ձռւկ , որոնք քիչ խնամավ շատ շահ կրնան տալ  
մեզ , մնացած են անխնամ , անուշագիր՝ հետեւաբար անոցմէ  
ալ զուրկ ենք օգտուելէ : Զրերը՝ գետերու և լճերու՝ կոյր

ձկնորսի մը բռնածէն աւելի բան մը չեն տար մեզի, բայց աւելի ճիշտը՝ մենք ենք որ բան մը չենք ստանար բնութեան մեզ տուած այդ ձրի պարգևներէն. կամ շատ շատ 4 ձուկ և 2 ափ աղ . . . :

Վանայ ծովակին այնչափ համեղ տարեխը՝ որ կանոնաւոր ձկնաբուծութեամբ ամբողջ վանայ նահանգը կրնայ կերակրել և հարստացնել, աղի մէջ փտած կ'ուտափ, փոխանակ արհեստագիտօրէն աղած, ապիտած, իւղած կամծըլխած կերպով պատրաստուած աշխարհի չորս կողմը տարածուելու, ինչպէս սարտելա ձուկը, որ շատ պիտի նուեմանայ մեր տարեխին քով եթէ այս վերջինս անոր բուծումն ունենայ:

Հապա մեր այն հանքածուխի կամ քարածուխի ահազին հանքերը որ շահագործումի կ'սպասին՝ բանտարկուած իրենց ստորեկրեայ մթին կտյաններուն մէջ, քիչ հարստութիւն են: Եւ գեռ քարիւղի կազ (petrol) անհամար շտեմարաններ եղարի ծոցերուն մէջ, որոնք երրեմն տեղ տեղ ընդվզումի եւ ժայթքումի զուր փորձեր կ'ընեն լոյս աշխարհ զալու և մեզ լուսաւորելու, բայց ի զուր, շատ ոնդում ժայռով կը խըցուին այն երակները որ այդ բարիւքը պիտի մատակարարէն մեղ, և անոնց երեսն խոկ չենք նայիր, մինչ անդին մեղմէ չորս քայլ հեռու՝ Ռումանիա և Ռուսիա ուկու կրյոտեր կը դիզեն միայն քարիւղի արտահանութեամբ: Երեկի մեր ճախճախուած Պաթումը՝ իր կազին չնորհիւ այսօր ոսկեծին քաղաք մ'է դարձեր եւ միլիոններ կը կլէ:

Յիշենք և մեր բազմաթիւ հանքային բուժիչ ջուրերու յայտնի ակերն ու լեհը, և որչափ ալ գեռ այդ կարգի շտեմարաններ վիժելու պատրաստ, որոնք նիւթական և ֆիզիքական մեծամեծ բարիքներ կրնան ընծայել մեղ, սակայն անօպուտ կը հոսին ու կը սահին անպէտ ջրերու նոման և կոչնչանան, իսկ մենք անտարբերօրէն՝ չըսեմ կուրօրէն վիշի կոչուած եւրոպական հանքային ջրին համար հաղարաւոր ոսկիներ կուտանք իրր թէ բուժելու մեր այս կամ այն ախտը, բայց իսկապէս թեթեւցնելու մեր քոսկը, անտեսելով և անտեսել չգիտնալով Պաթուայի և այլ բազմաթիւ մեր պատուական ուժեղութիւ ամենազգի հանքային պատուական ջրերը, ո-

րոնցմէ ամէն տարի կարելի էր միլիոններ շահիւ, թո՛ղ թթվական բարիքը և անով շատ ախտերու բարձումը:

Այս կարգի մեր կորուստներուն շարքը գեռ երկայն է, զոր չէ կարելի մի առ մի մանրամասներ՝ բաւական թո՛ղ ըլլայ առ այժմ անսոնց նկատառաման մեր պարտականութեան յիշատակութիւնը, և հարկին մասնաւոր ուշագրութեան եւ խնամքի առարկոյ ընելու զանոնք:

Այսպիսի յառաջդիմութեան խորհրդածութեան միջոցին չէ կարելի ուշագրութիւնէ վրիպեցնել այսօրուան ծխախոտի րէժին, զոր կաղմակերպողները մեր երկիրը մեղմէ լաւ ճանչնալով, առաջին փորձի համար որոշած երեք տարիներուն մէջ մեծագումար վլասներ ընելով հանգերձ՝ մակարերելով ապագայի յաշողութիւնը և ահազին շահը, համարձակեցան կառավարութեան հետ կնքել երկարամեայ պայմանագրութիւնը, և անմիջապէս աւելի հանգոււն կերպով գործի սկըսեցին եւ անվրէպ հասան իրենց ակնկալած նպատակին, սոսվիթխար գումարնեկու տիրացումին, գումարներ՝ որ անզգաւարար մեր աղքատիկ գրապանէն ցարդ կը հօսին յեւրոպա: Եւ գոնէ այդ շահումու րէժին յարգէր իր պայմանագրութիւնը որ երկգիտմի և առածգական էր, զարձեալ բան մ'էր մեզ համար վիրացեալ իրաւագիտական տեսակէտավ, սակայն այն ալ չըրաւ, այլ միայն ծխախոտ փախցնողներու և գէտերու միջեւ տեղի ունեցած կախւներու արդիւնք՝ սրբեւայրիներու և որբերու մեծամեծ լէզէններ թողուց մեզ, խեղճուկ երկրագործներուն արիւն արցունք թափել տուաւ իր լաւ չուսումնասիրուած պայմանագրութեան ուժով . . . :

Յուսանք թէ գոնէ աշուուհետեւ չի կրնուին այդպիսի ինքնակործանումներ մեր մէջ:

Երբ մեր ներկայ կամ ապագայ յառաջդիմութեան և անոր միջոցներուն վրայ կը խօսինք, պարտաւոր ենք աչքի առջեւ բերել մեր անցելոյն մէջ ունեցած սխալանքը, ապագային անոնց կրկնումին աւզի չի տալու համար: Սխալ գործունէութեան պատահումն անբնական չէ, մանաւանդ զըժուարագուշակելի հետեւանքներ ունեցող մեծ գործերու մէջ: Բայց հին սխալի մը կրկնումը կամ երեքնումը ո՛չ միայն

սաստկապէս դատապարտելի՝ այլ և յուսահատեցուցիչ է եւ ամօթ՝ մեզի նման յառաջդիմութեան յոյսով տոգորուող և անհամար վտանգաւոր փորձերէ և փորձանքներէ անցող ժողովուրդի մը համար. եւ հին դժոխմբեր պատահալներ եթէ վերստին կրկնուին, մեր յուսալից ներկան՝ մթին ապագայի մը զօն ընելու մասնաւոր ու նպատակաւոր դիտումներ կ'ենթագրեն, զորս արձանագրելու համար այժմեան օսմանցիւութիւնը այլեւոյ յարմար գիրք չունի, այդ կարգի տոմար ու մատեան ալ փակուած են դիւաններէն և արտաքսուած. հին սեւ էջերը բաւական են . . . :

Նորագոյն դաւաճաններու համար կան թուք ու մուր, նախատինք, աքսոր կամ կառափնատ:

Մեր յառաջդիմութեան ճամբուն մէջ անսայթաք ընթանալու համար պիտի ունենանք վստահութեան հետ և համոզուած ինքնագիտակցութիւն, միապետականութիւն հանրային սրոշման կամակորութիւն և այլ այս կարգի խոչընդոտներ սուքի տակ պէտք է ջախջախուին, մեզիէ իւրաքանչիւր անկողմնակալ և խելահաս անհատ՝ հսկողութեան (controle) իրաւունք ունի հասարակաց բարւոյն գէմ վնասակար երեւոյթ ունեցող ո՛րեիցէ շարժման և գործի. ոտ ոչ միայն խաֆիյէութիւն չէ, այլ և հանրային շահուն գովելի ծառայութիւն, որ կ'արմէ վարձատրուիլ յառաջ բերած արդիւնքին և եղանակին համեմատ:

Ոգի ի բոին մեր քարոզած կամ քարոզելիք Համերաշխութեան և Յառաջդիմութեան գէմ ո՛չ միայն արգելք են ամէն տեսակ անտարբերութիւն ո՛ր և իցէ օսմանցու կողմանէ այլ և յայնի գուաճանութիւն, քանի որ բնականորէն անտարբերութիւնը կրնաց վարակել շատ մաքուր մաքեր և սրտեր, սրոնք քիչ շատ թոյլ կազմ ունենան բարոյապէս, և շար օրինակ կ'ըլլան շատերու, որով անտարբերութիւնը կարծուածին չափ անվաս վիճակ մը չէ, իսկ երբ այդ անտարբերութիւն կոչուած ախտը յայտնի կամ գաղանի կերպով փրօփականտի ճամբու. մէջ ալ մանէ յիմար պատճառսնքով, ախտավարակումը մտքերու՝ կատարեալ կը լինի, որուն արդիւնքը պարզ դաւաճանութիւն կը դառնայ, և մենք օքը

խանճարուրին մէջ խեղդելու քաղաքականութեամբ պարտինք այդ անտարբերները համոզելով տարբեր վիճակի մէջ դնել, իսկ հակառակ պարագային բոլորսվին տարբեր . . . :

Այսպիսի պարագաներու մէջ ամէն պարտաճանաչ Օսմանցի՝ անպաշտօն վերահսկողութեան պարտականութիւն ունի կատարելիք: Եւրոպայի մէջ բազմաթիւ ընկերութիւններ կան հասարակութեան բարւոյն նուիրուած. անսայէ մէկը վաճառուած կաթերու մաքրութեան և անարատութեան կը հակէ, ուրիշ մը՝ մսերու բժշկական քննութիւնէ խուսափումը կ'արգիլէ. սամանք աղքատ հիւանդներ կ'այցելին և կը դարմանեն. ուրիշ մը՝ պաշտպան կենդանեաց, չի թուլատրեր ո՛չ ոքի իր ձին չափազանց վազցնել, բեռնաւորել կամ չարչրկել: Սանց նման և գեռ տարբեր ընկերութիւններու պէտք սոնի մեր հայրենիքը. բայց նախ քան անսայ կազմակերպումը, մենք պարտինք քարոզելժողով վրդեան այդ պէտքերու անհրաժեշտութիւնը, գործով ցոյց տալով միւնոյն ժամանակ բարի օրինակը: Եւ յառաջդիմութիւնը կը պահանջէ որ շուտով ունենանք կրթական, արհեստական, գիտական, առեւտրական, պաշտպանողական, բարեգործական, թատերական, աղքատախնամ ելն. ելն. ընկերութիւններ:

## Ճ Վ Ռ Ե Ա Ճ Ջ Ա

Յառաջդիմութիւնը պահապան հրեշտակն է աղքերու, գողափարաց վսեմագոյնը և բառերու ամենէն գրաւիչը, իսկ գործնականին մէջ՝ մարգն Սատուծոյ մօտեցնող միակ ճանտապարհը, եթէ սակայն բարոյականութիւնն ալ լծորդի անոր: Ուստի կ'արժէ ստէպ խօսիլ անոր վրայ և յաճախ կրկնել անոր բարիքները:

Կրկերոն համարձակութեան կարեւորութիւնը լաւ հասկցնելու համար կ'ըսէ թէ «կեանքի մէջ յաջողելու և երջանկութիւն գանելու համար երեք միջոց կայ. առաջինն է համարձակութիւն. եւ կրուղը՝ համար ձակութիւն և երլուղը՝

դարձեալ համարձակութիւն, և լո. » : Դարձեալ ուրիշ մէկ անձնաւորութիւն դրամի ոյժն ու կարեւորութիւնը չեցտելու համար միենոյն ասութեան կերպին կը դիմէ .—Դրամ, դրամ և դարձեալ դրամ — ըսելով : Այս ձեւն արտաքսուա որբան ալ ճարտասանական թուի, ունի սակայն ներքուստ խոհուն և խորունկ իմաստ : Կրկնութիւնը նիւթին մեծ ոյժն ու արժէքը կը հաստատէ : Այսպէս ալ մեծարժէք Յառաջդիմութիւնը՝ որ մեր կեանքը պիտի բարձրացնէ, աղնուացնէ և երջանկացնէ՝ ժողովրդեան մատչելի, հասկնալի, սիրելի և լնդունելի լնելու համար պարտինք լաւ քարոզել և ովրեցնել զայն, պարզել և մեկնարանել ամենայն կատարելութեամբ, վասն զի չհասկցուած ճշմարտութիւն մը՝ որչափ ալ վերէն գայ, իր չի պարզուած և չի բացատրուած վիճակին մէջ աւելի տարակուսելի հարկ մըն է, քան սիրով լնդունուած փափաքելի անհրաժեշտութիւն մը : Ուրեմն, գժուար չէ հասկնալ, թէ ինչո՞ւ բաւական երկարօրէն կը խօսիմ յառաջդիմութեան վրայ, այն տիեզերական և համամարդկային պէտքին վրայ՝ որ բնութեան անխուսափելի օրինաց համաձայն մեր կեանքը լնկերն է, անոր զարդն ու վերջապէս՝ պատկը . եթէ սակայն գիտնանք ու գործադրենք անոր պայմաններն ու պահանջներն, ապա թէ ոչ նա մեր կեանքի տէրն է, իսկ մենք անոր ստրուկը :

Ինչպէս գաղափարի միութեամբ՝ նոյնպէս և յառաջդիմութեան գաղափարով պէտք է շաղկապուխն առէն ազգ ու ցեղ որ միենոյն հայրենիքի գաւակներն են, իրենց կեանքն ու գոյութիւնը լաւագոյն կերպով շարունակելու և յաւերժացնելու համար, տիեզերքի կենդանային բարձրագոյն աստիճանին վրայ տիրապէս և արժանաւորապէս կենալ կարենալու և պատուց տեղը բռնելու համար, գոհացում տալու համար իր պէտքին, վառքին և նոյն իսկ նրարձին կամքին, վասն զի Արարէն զմարպ այնպիսի վիճակի մը մէջ դրաւ որ թէ՝ պարտական և թէ լնդունակ ըրաւ յառաջդիմելու : Նկատեցք անգամ մը օրէ օր աճող մեր պահանջները, զորս կ'ըստեղծեն ժամանակն ու մեր բարեկեցութեան պայմանները, որոնք չափ ու դադար չունին, ինչպէս ժամանակը . և մար-

դիկ՝ որ կապրին ֆիզիքական և իմացական կեսմեքը, թէ՝ կ'ստեղծեն և թէ՝ կը գոհացնեն այն պահանջները, բայց միայն յառաջդիմական միջոցներով, իրենց կեանքն այսօր կանոնաւորիու և վաղն ալ երջանկացնելու համար :

Սակայն բառը չէ հարկաւ, որ պիտի կարենայ ընել այս ամէնը՝ այլ յառաջդիմութեան գաղափարի արտայայտած մտքի իրագործումը, գործադրութիւնը, ընականաբար հաւաքական ջանքով և միասնական գործակցութեամբ օսմանցիներու, պարտաքի և իրաւունքի սկզբունքով խորհրդանշած :

Պարտքի և իրաւունքի անվիճելի սկզբունքէն կը ծնի և չաւասարութեան պաշտելի գաղափարը, որ մեր սահմանագրական օրէնքով նուիրագործուած՝ այսօր օսմաննեան յառաջդիմութեան ուղին կը հարթէ, որուն մէջ պիտի ընթանար հաւասարապէս հնահաւաք Մուշօն-Լէվի և Ալի-Օսման պէյը, Հայկ-Ալամ էֆէնտին և կաթնավաճառ Բէնչօն, վաճառական Տիմիթլին՝ ևս և գու Պ. Ընթերցող, նոյնպէս և կասկարա վաճառառ կինն ու երկձի կառքին մէջ լնկողմանած թաւչապատ բազմոցին վրայ և իր հրապուրիչ տեսքով հարիւրաւոր աչքերու նայուածքէն պաշտուած գեղանի տիեզինք . որոնք հաւասարապէս յառաջդիմելու պէտք ունին, բանի կեանք կը վարեն :

Եւ ասոնք բոլորն ալ թէեւ տարբեր վիճակաւ, տարբեր անուննելով մասնաւորուած, սակայն միհեւոյն հայրենիքի զաւակներն են և միհեւոյն չափով պարտուց և իրաւանց տէր՝ հայրենիքի հողին վրայ . անոնցմէ մէկն իր ժրածանութեամբ միւսն իր խօսքով ու զրչով, ուրիշ՝ գրամով, մուրճով, ուղղոցով, ևն . ևն . պիտի նպաստեն հայրենիքի յառաջդիմուածոցու, ևն . պիտի նպաստեն հայրենիքի ամէն բարիքները թեան գործին, փոխարէն վայեկելով նրկրին ամէն բարիքները

Անարգութեան, մերժումի և միհչեւ իսկ լնկերական յարաբերութիւնէ վատրուելու արժանի են անոնք՝ որ անգործ, մէծխօսիկ և միայն քննադատող կեանք մ'ունին հայրենի ծոցին մէջ, և հանրապին չահն ու պատիւը, արգահատանքն ու բարեգործութիւնը ծուրուէն կը շահագործեն . լաւ պէտք է նշանել այնպիսիները, պէտք է խարանել զանոնք, անդա-

մալուծել անոնց ցանցերը, ծուղակներն ու ամբողջ կազմը, ջատել գործունէութիւննին, և վերջապէս արտաքսել դանոնք մեր գործի ասպարէցէն, որ մեր մանուկ կեանքը չի թունաւորեն, Այս բոլորը կատարելու համար՝ հայրենակիցներ, երբէք մեծ ճիգերու կամ ոգեսպառ աքնութեանց պէտք չկայ, կամաւոր շրջահայեացութիւն մը և փոքր գործառնութիւն մը բաւական են, վասնդի մեր հայրենիքը մեղ նման շատ զաւակներ ունի, միլիոնաւոր զաւակներ, որոնց ջանքերու միութիւնը լեռներ կը սարսեցնէ, հասարակաց միացեալ ուժին դէմ անխարստակելի ամբարտակներ դեռ չեն սաեղծաւած։

Ֆրանսացիք, վերջին ֆրանքօ-Բրուսական պատերազմին պատճառաւ՝ իրենց պարտութեան ի պատիմ՝ գրեթէ մէկ եօթնեկի մէջ հինգ միլիոն ֆրանք վճարեցին, հայրենիքի տղատագրութեան համար, բայց այս պատճառաւ անոնցմէ ոչ աղքատացաւ, Անհատ մը կրնայ աղքատ ըլլալ կամ աղքատանալ, իսկ ազգ մը՝ երբէք։ Բայց ազգ մը, ժողովուրդ մը կամ մեծ պետութիւն մ'իսկ կրնայ կործանուիլ, ոչնչանալ՝ եթէ իւր առ հայրենիքն ունեցած պարտքը անկեղծորէն չի կատարեր. օրինակները շատ են ազգերու պատճեան մէջ, որք հարկաւ ձեզի ծանօթ կը լինին։

Խօսքը երբ յառաջդիմութեան վրայ է, անկարելի է տնօր անիւններէն մէկն եղաղ կրթական գործը չի չօշափել, քանի որ արեւու պէս յայտնի է թէ առանց ուսման և կըրթութեան յառաջդիմութիւն կարելի չէ։ Ցաւալի էր, որ ցարդ մեր հասարակական գործերու ծրագրին մէջ կրթական հարցը շատ քիչ տեղ բռնած էր, հազիւ միջին տեղ մը, երբեմն ալ վերջին տեղը, իսկ տեղ տեղ անոր անունն ալ անծանօթ էր, որով մենք ալ աշխարհի շատ անծանօթ էինք և յառաջդիմութիւնն ալ մեղ ծանօթ չէր։ Եւ մեր կրթական յետամասցութեամբ կ'արդարացնէինք սա խորհրդաւոր վճիռը թէ — Մարդիկ աչքերնին գոյց կը ծնին և աչքերնին գոյց կը մեռնին, յաճախ աչքերնին գոյց ապրելով, — և իրաւի, գարերով մեր աչքերը գոյց ապրեցանք, կամ ալգաէս ապրել հարկադիցին մեզ, բայց հիմայ՝ այն դարերուն անցնելով՝ անցան և անոնց ազգեցութիւնը, բացուեցան մեր աչքերը եւ

սահմանագրութեան պայծառ լոյսով կը տեսնենք մեր շուրջը ուր մեծ պակաս մը կայ, գաստիարակութեան կամ կրթութեան պակասն է այն, մեզ անհրաժեշտ եղող մեծազոյն պէտքին պակասը, որուն տեղը բաց է պարտէզի կոյս հողի մը նման, բայց կորդ և անմշտկ. պատրաստ արգասաւորելու և պտղարերելու, եթէ ժիր ձեռքերու հերկումով քանի մը հատիկ սերմերու մի քանի կամիլ ջուր տրամին իրեն։ Կրթական գործը, որ այնչափ մեծ է և օգտակար, հակառակ իր մեծութեան՝ որշափ քիչ բան կը պահանջէ մեզմէ, և ինչ բարիքներ կը խոստանայ և կուտայ։ Նախ չի թողուր աշքերնիս գոյց ապրինք և աշնան տերեւներու նման թարշամինք և հողմատար ըլլամնք անյիշատակ ոչնչութեան ծոցին մէջ։ ապա անվրէպ ճամբով կ'առաջնորդէ մեղ հասնիլ այն բարձր դիրքին, ուր տիրապէս բազմած են մեծամեծ ազգեր, անուանի, զօրեղ և հարուստ, որոնք տիեզերքի և մարդկութեան ճակատագիրը վճռելու չափ անսահման կարողութիւն ունին, ինչու չի ցանկալ այդպիսի մեծ փառքերու, որք կ'սատացուին փոքրիկ զոհողութիւններով։

Ա՛ւ չենք կրնար մենք անմիտ ցնորքներու ապուշ զահերն ըլլալ, որովհետեւ ալ խելամուտ ենք՝ թէ՝ ծովերու վրայ խիզախօրէն արշաւուղ չոգեհնաւուլ՝ որ աշխարհներու խառվք կ'սպառնայ կամ խաղաղութիւն կուտայ, հնարքն է գիտութեան, կամ գիւտն այն մարդուն որ երբեմն կքած գրասեղաններու վրայ, տասնումեայ հասակին մէջ՝ իր ապագայ փառքը կը նախապատրաստէր, ուսումով ու կրթութեամբ բնութեան անհամար գաղտնիքներուն բանալիններն գարբնելով և ստանալով վարժարանի մէջ։

Ելեկտրական թելաւոր և անթել հեռագիրը՝ գիւտ մը գիտունին, իսկ հրաշք մը տգէտին համար, նոյնպէս գպրոցներէ ծնունդ առին, և այսօր անգնահատելի ծառայութիւն կը մատուցանին մարդկացին ազգին։ Նոյնպէս և Ռումիկենեան ճառագայթը, գեղեցիկ սինէմաթուկրաֆը եւն. եւն որոնք ամբողջովին դպրոցներէ ծնունդ առին, երբեմն իրենց ձեռքերն ու հագուստները թանաքով աղտատող մանուեկ ուսանողներու ձեռքով։ Ուրեմն, ալ ժամանակ է, և ճիշտ ժամա-

նակը գպրոցներ բանալու մեր մատաղ սերունդին, գպրոցներ  
և միշտ գպրոցներ, խելքի, գիտութեան, հանճարի և հե-  
ղինակութեան ստեղծագործող հաստատութիւններ, ուր պի-  
տի ցանուի, աճի և ուռանաց և վերջապէս արտափայլի ան-  
կէ օսմանցի ցեղերու ապագայ փառքն ու մնձութիւնը:

Օսմանցի ծնողք, իբր թէ ծնողական ծայրացեզ փափկա-  
սերութեամբ ձեր զաւակները մի զրկէք գպրոցէ, յետոյ զա-  
նոնք բանտերու բնակիչներ կ'ընէք. Վարժապետի մէկ խո-  
ժոռ նայուածքը ձեր ծոյլ կամ պարտազանց զուկին երեսին  
ունելի քաղցը է քան հարցաքննիչ դատաւորին խոստավա-  
նութիւն կորզող փաղաքուշ խօսքերը: Զեմ յիշեր հիները,  
բայց նորերէն իզմիրի մէջ (50—60 տարի առաջ) Քաթրճեան  
մը իր խումբով, իզմիտի մէջ էցիթէր ու Սանու, և գեռ  
ցայսօր հրապարակի վրայ Զաքրճալի աւազակապեաններ՝ զո-  
հերն են անկրթութեան և անուսումութեան: Արգահատելի  
դոհեր: Եւ ասոր համար է որ Վիքթոր Հիւկօ մնձ իլրաւամք  
կ'ըսէ. «Ո՛վ որ գպրոց մը կը բանաց, բանա մը կը գոցէ»:  
Բանանք ուրեմն գպրոցներ, որ փակուին մեր բանտերը. և  
այս վերջիններուն համար ծախսուած տարեկան խոշոր գու-  
մարները առատապէս պիտի բռեին բանալիք գպրոցներուն:

Հարցուցէք Զուիցերիոյ բանտապին և սատիկանական ծա-  
խուց գումարը. շատ աննշան, ծիծաղելի բլաւու չափ փոք-  
րիկ գումարը մը պիտի գտնէք. իսկ լոնդհակառակիը կրթական  
ծախըն անոր՝ մեծագոյն մասն է կառավարութեան պիտո-  
մէին. այնպէս որ կարելի է լսել, թէ Զուիցերիս՝ աւելի  
գպրցական մնձ վարչութիւն մ'է քան քաղաքական իշխա-  
նութիւն. ասոր համար սրախօսորէն կարելի է լսել թէ հոն  
սատիկաններն աւելի ճանճ կը բռնեն, քան թէ սճրագործ  
ու յանցաւոր: Տաքարիւն Ֆլունսայի մէջ ալ տեսայ գատա-  
գաններու և գատաւորներու ցանցառ թիւը, բազդատմամբ  
մուռքիոյ և Ռուսիայ, վասնզի Ֆլունսա աւելի հարուստ է  
վարժարաններով քան թուրքիս և Ռուսիա: Վարժարանը  
գուռ մ'է ուրկէ երկնից ճանապարհը կ'երեւի. բանանք այդ  
փրկարար գուռը:

Տրուած այս բարենպատակ խորհուրդներէն բնականա-

րար ամէն հայրենատաէր օսմանցի կ'զգածուի, կը հասկնայ  
խուարապտա տգիտութեան մահացու տիրտպետութիւնը,  
Արարէն մարտը ստեղծած կեանքի թունաւորումը, և անոր  
հանդէպ ուսման ու գիտութեան փրկարար ազգեցութիւնը,  
բայց բաւական չէ միայն լուսին ու խուարին տարբերու-  
թիւնը, պէտք է խուասիիլ խուարէն և զիմիլ գէպ ի լոյս,  
որպէսզի այնչափ ջատագովուած և ստոցած մեր տպառու-  
թիւնը առաջնորդուելով մեր յառաջդիմական ձգտումներէն  
և գործերէն, տայ մեզ այն ամէն բարիքը, զորս որտի մնձ  
գոհունակութեամբ կը վայելին այսօր ազատագրեալ բայց յա-  
ռաջագէմ ազգեր: Ըլլանք անոնց հետեւորդը, հոգ չէ', բայց  
ոչ իրեք յետագէմ. կամաց քալինք, հոգ չէ', սակայն քա-  
լինք միայն:

## Զ Լ Ո Ւ Կ Ա Ծ

Մեր զաւակներու կրթութեան մտոին խօսուած ժամա-  
նակ պէտք չէ մեր անձնական կրթութեան պէտքն անտես  
ընենք, վասնզի մենք ալ կամ լսենք, մեզմէ ումանք գդալի  
պականներ ունինք աղդ մասին. գեռ հին մարդը կոչ մեջ  
թթու մակարդ մը, զոր պարտինք ի բաց վանել մեր մէջէն,  
այլամերժ հին ինքնամուացութիւնը, որ մեզ պատած էր և  
որուն զոհն եղանք դարերով. մոռնալու ենք, մերկանալով  
այց փոտցուցիչ կեղեւէն, որ չի պահուիր, այդ թերադրական  
ախտը նախոնձի, զրկումի, անիրաւութեան և քանդումի.  
բովերէն անցուց մեզ, և քիչ մնաց ցնդէինք այդ հալացին մէջ,  
վասնզի վայրագորէն մինչեւ իսկ սպաննելու փորձեր ըրինք  
այն տարրը՝ որուն հետ կազմուած էինք Ամբողջութիւն մը  
կոչուեշու, և սատկած ձաւերու նման սկսանք հոսանքն ի  
վար տարուիլ. մօտ էր գետարերանը, կարուստնիս, բայց  
փրկարար Սահմանագրութիւնը յետ խլեց մեզ մեր անզիտա-  
կից կորուստէն, ինքնագիտակցութեան եկանք, բայց գեռ  
ոչ ինքնակրթութեան, բարեշրջումի զօրաւոր միջցցին, ո-  
րուն ուժ տալու ենք հանապազ:

Մեր այս պէտքը պիտի լրացնեն Գրագարան. Ընթերցաբաններ, որոնց յարկին տակ մեծ ու փոքր, ծեր և երիտասարդ, մանուկ և պատանի, Հայ և Թուրք, Յոյն և Հրէտ, Պուլկար և Ռուս, Ան. Ան. պիտի գտնենք մեր մտաւոր պահասութեան լրացումը. հոն պիտի սորվինք մեր չգիտցածները մեր համայն օսմանցի ընկերներէն կամ թղթեայ ուսուցիչներէ (զրքեր), որոնք չի պիտի ծաղրեն մեր տգիտութիւնը, և որոնց առջեւ մեր տգէտ մնալուն համար չպիտի ամէնանք, վասնզի գրքերը մարդ չեն կարող ծաղրել, բայց կարող են կրթել և դաստիարակել. անոնց մէջ պիտի գըտնինք հմուտ, փորձառու և իմաստուն ուսուցիչներ, որոնք պիտի սորվեցնեն մեղ իրենց երթեմնի ունեցած յաջողութեան գաղտնիքը. անոնք աննախանձ և ծրի պիտի տան մեզի ինչ որ իրենք ունեցած և վայելած էին. պիտի ըսեն և խօսին մեր ականջներուն, մեր սրտերուն թէ լինչպէս մեծ մարդիկ եղած էին իրենք, թէ ի՞նչով անուն և հոչակ հանած էին և երջանկացած. ու մինք ալ անոնց պէս ընկով պիտի կարենանք անոնց պէս ըլլալ և անոնց նման երջանիկ ապրելէ վերջ՝ միծ անուն ալ թողուլ:

Դո՛ւ Պ. ընթերցող. կը յիշե՛ս, քանի՛ քանի՛ անդամներ ինքնակրթութեան կամ ինքնագաստիարակութեան միջոցներդ օգտիւ չի գործադրելէ յետոյ ելար գատապարտեցիր, ըստ երեւութին իրաւացի՝ բայց ըստ արդարութեան անիրաւ կերպով, սա որոշ պատճառու՝ թէ անիկա իր պարապայ ժամերուն մէջ անշահ և անպատիւ տեղեր՝ խաղարժն և գինետուն կ'այցելէ, և այդ վայրերուն մէջ գրամ, կեանք և պատիւ կը կորսնցնէ. բայց չի սորվեցուցիր անոր թէ ո՛ւր յաճախէ և իր գրամն ու կեանքը և պատիւ պահէ և աւելցնէ, որովհետեւ գու ալ չէիր գիտեր պատշաճ տեղը, ուր պարտէիր զրկել զայն, ու գրեթէ չիկար ալ այդ տեղը.

Ուստի միայն քննագատեցիր ընկերդ, վասնզի երթեմն գու ալ քննագատուած էր. ուրեմն, կարելի է ըսել, թէ աւելի գրէտ մը կը լուծէիր քան թէ քննագատութիւն կ'ընէիր, թէեւ այս գիտողութեանդ կեղծաւոր վրէժխնդրութիւն մը մինելը գու ալ չէիր գիտեր, վասնզի գու եւս արթնցած

չէիր, միայն մեքենաբար առածիդ պէս կը ծախէիր. և մեղադրելի չէիր՝ չեղածիդ պէս երեւալու և չունեցածդ ունեցած երեւնելու մարմաջդ այսպէս կը թելադրէր ընել քեզ. և գու շատ հարեւանցի կ'ըմբռնէիր թէ պակաս մը կայ քու մէջ. քեզ չըջապատող հանրային սովորոյթը, քեզ պարփակող միջամայրը և փոքրիկ բնագգում մը՝ միսանաբար կ'ազգէին քեզ սոյն իմացականութիւնը, տեսնել պակասի գոյութիւնը, որ էտպէս կար, սակայն գու զայն կը տեսնէիր ընկերիդ վրայ, ծանօթներուդ մէջ եւ վերջապէս քեզմէ զատ ամենուն վրայ: Ճիշդ քեզի նման կը մտածէին ուրիշներ ալ բոլոր ուրիշներու վրայ, որովհետեւ կատարեալ ինքնուճանուում չիկար: Գրագարան ընթերցարանները պիտի լնուն մեր այդ պակասը:

Շուտով բանանք գրագարան. ընթերցարանները, առանց կորսնցնելու յարմար առիթը. որ այսօր է, նոյն խոկ հիմա, ամէն օր և ամէն ժամ մէջ մէկ գործի ժամանակներ են, և անոնց զուր վատնումը՝ մեր կեանքի կորուստն է: Աճապարենք, երբէք ուշ չէ, ամէն ժամ փրկութեան ժամ է, փըրկուիլ ուզողին, մեր մոքերը մաայլամած խիտ խաւարով պրկուած ու ճնշուած են, չտանիք անոնց հօրիզոնը պայծառացնել եւ մթնոլորտը լուսաւորել. որպէսզի անկաշկանդ միտք ունենալով կարենանք ազատ թուիչք տալ մեր մոքերուն, ազատ, մաքուր և խոնուն մտածելու, եւ կարսութիւն՝ ըմբռներու Յառաջդիմութիւն նշանակութիւնը և Համերաշխութեան ոգին:

Այստեղ ալ գուցէ նիւթականի մարտիկ՝ ընթերցարաններու բացման համար ըլլալիք նիւթական ծախքը մտածին, չկամէութեան տեսակ մը ձեւ, բայց վատահ ըլլալու է որ մեղ գէպ ի կորուստ առաջնորդող ծխախտատի, օղիի, թղթախաղի, նարտի և այլ այս տեսակ յիմտր ծախքերու գումարը շատ առատապէս կը բաւէ ընթերցարաններու պահպանման, խոկ եթէ յիշենք եւ հաւատական նպաստներ կառավարական. բարգապետական եւ բարեգործական կազմութիւններէ, ինչպէս և անհատական օժանդակութիւններ և մինչեւ խոկ կը տակներ, կարծիմ ալ ամեն տարակոյս կը փարատի եւ պատճառանքի ո՛չ մի նիւթ կը մնայ գործի սկսելու:

շատ բերաններէ շատ գեղեցիկ խօսքեր կը լսուին, բայց խօսքը գործ չէ, առանց գործի խօսքը կը նմանի ծաղկի մը որ բոյր չունի. ցարդ մեր խօսանները բաւական եւ շատ իսկ են, խօսքն գործի անցնինք, յառաջդիմութեան միտկ միջոցն եղող ընթերցաւունները շուտով բանանք, տեսնելու հոն վաճառականին քով արհեստաւորը, ասուր քով ալ աստիճանաւորը, ուսուցիչը, բեռնակիրը եւն. եւն, որո՞ք գլուքերու հետ առանձնացած՝ ժրաշան մեզուներու նման նախանիւթը կը պատրաստեն մտային եւ բարոյական մեղրին, որ մեր սրտերը, մեր հոգին եւ մեր զգացումները պիտի քաղցրացնէ:

Եւ որովհետեւ հոն պիտի վազեն պարապոյ ժամեր ունեցող մարդիկ, եւս եւ անգործ մարդիկ, ուսուի ա՛լ չպիտի լուսին որճարաններու աղմուկը եւ զինետուններու ժխորը. շատ աներէ արցունք եւ շատ երտիններէ արիւն չպիտի վահենն տգիտութեան երեսէն, ու մեր բանտապահներն ալ պիտի սկսին նաեն բնելիք ձանձրանալով՝ կարգալ: Եւ եւրոպացի բուրփարը իր տեղը վերագարձին՝ չպիտի կրնայ պատմել թէ թուրքիցին — սուրճ խմել, ծխել և թէղպիհ քաշել միայն գիտէ. — եւ զարձեալ ուրիշ մը թէ — թուրքիցին կամ թուրքը մոմ և նալին շխնել միայն զիտէ: — Ցաւալի սոսորոգմունք, բայց իրականութիւն, թէեւ հին:

Ուրիմն, անյապազ բանանք ընթերցարանները, լիցնինք հոն գիրք, հանդէս եւ լրագիր ամէն լեզուէ. գրինք խոչոր տառերով անոր գրան վրայ — Մուտքը ազատ է — հրաւերարանը, ուր հաճոյքը պիտի ունինանք տեսնելու քիչ ժամանակէն արագ աճումը բազմաթիւ օսմանցի մաքերու, բարեփսիսում մը բարքերու եւ վարքերու, սոեղծագործում մժնուրոտի մը՝ յորում շաղապատած պիտի լինին սէր, բարեկամութիւն, ջանասիրութիւն, եղբայրակցութիւն, միութիւն եւ յառաջդիմութիւն եւ վերջապէս կատարեալ համերաշխութիւն օսմանցի ամէն ազգերու, որ պիտի ընդգրկէ իր մէջ Հայրենիքը:

Խաղաղ զարգացումի առաջին եւ գերազոյն միջոցն՝ այս, բացարձակապէս անվրիպելի եւ արգիւնաւոր, մարդ-

կութեան նպատակն ու փառապստիլը, որուն կը ճգախի բուգանդակ մարդկութիւն:

Զանանք ուրեմն պապախի գեղեցիկ ձեռնարկի մը գործ համահացումին սկսիլ անմիջապէս: Այս գեղեցիկ պարտականութեան կտմ փրկարար գործին առաջին գործադրութիւնը, մանուանդ գաւառներու մէջ, սպառելուէ Օսմաննեան մեծանուն թօմիթէէն, իրբեւ պարտականութիւնը իր գրօշին: Առաջին օրինակներէն յետոյ՝ հետեւողականութիւնը տեղական միջոցներով չի յապաղիր յաջորդական օրինակները գործին շարունակութիւնն ի հանդէս բերել և պահպանել:

## Պ Լ Ո Ւ Տ Ծ Զ Ա

Ընկերական պայմաններ մեր մէջ բալորովին եթէ ո՛չ անգոյ, բայց շատ տկար և ստորին տատիճանի վրայ գտնուելուն գտուար կը լինի մնայ անմիջապէս ստեղծագործել ամէն տեղ գաղափարի միութիւնը, որ հողը պիտի պատրաստէ մեր բաղձացեալ համերաշխութեան: Փօքրէն դէպի մեծը, կամ նուազէն դէպի շատը և գիւրինէն դէպի գտուարը յառաջանալու բնական ճամբան է՝ նախ բարի գրացնաւթիւն և մշակումն ընկերական կեանքի, և հետզհետէ այս ուղղութեամբ յառաջանալով՝ հասնիլ բուն նպատակին՝ պահնիքն ազգերու համերաշխութեան մեծագոյն խէտալին, որ զօրեզ կենաւունակ չիղը պիտի ըլլայ մեր համայնական կեանքին: Ազգերու ապրելուկերպի ճանաչողութեան և կեանքի բարայական կազմութեան ողջ հանգամանք՝ կը հաստատեն այս ուղղութեան յաջողութիւնը, միակ միջոցը Համերաշխութեան:

Ուր չին յարգութիր ընկերական պայմաններ, թաղային կտմ քաղաքային փոխագարձ օժանդակութեան անհրաժեշտութիւն, հոն բնականարար կ'ապրի ամէն մարդ, տառնձնացած իր տան գրան ետեւ՝ լոկ իրեն կամ շատ շատ իրեն ներուն համար, բարի գրացնութեան և աստիճանաբար ընդգրածակուող քաղաքացիական և վերջապէս ընդհանուր հայ-

բենակցական վսեմ հասկացողութիւնը տեղ չունի հոն, հետեւաբար ամէն մորդ իր շահը կը մտածէ իր կաշին պահպանելու համար. եւ այնտեղ հանրային ապահովութիւնը ոչ յարգուած եւ ո՛չ ալ պաշտպանուած կրնայ ըլլալ ընդհանուրի կողմանէ, և հոն՝ կարելի է ըսել թէ հանրաւթիւն չկայ, քանի որ ընդհանրական տիրող գաղափար մը գոյութիւն չունի։ Այս ստորին երեւութէն յայտնի է, թէ ոչ մէկ բարի բան կրնայ սպասուիլ, ո՛չ բարայական եւ ոչ նիւթական, սիրոյ և համերաշխութեան խօսքերն հոն տերեւներու ոսապիթիւն են միայն, որ չեն հասկցուիր։

Ի՞նչ կը լինի սակայն այդպիսի համայնքի մը կեանքը բնական կամ քաղաքական վտանգի մը հանդէպ. ուրիշ ո՛չ մէկ բան՝ եթէ ո՛չ լինոր և ապիրատ ոչխարապին համակերպութեամբ խղճալի զոհն ըլլալ ամէն տեսակ դժբաղդ արկածներու։ Անօգնական խորովուիլ բացերու մէջ՝ հրդեհի մը պահուն, փլատակներու տակ ողջ կամ կիսակենդան թաղուիլ՝ երկրաշարժի մը արկածամիջոցին, եւ քաղաքական կամ աւազակային արկածախնդրական դէպքերու ենթարկման ժամանակ՝ գերութեան անուրին խոնարհեցնել խոտապարանց գլուխինին կամ թշնամու արիւնարբու որին ձարակ գտոնալ անմռունջ։

Իսկ եթէ այդ կեանքի ներքինը քննենք իրենց փակ դոնէն ներս, հոն ալ սիխթարական ոչինչ կայ, վասնզի ընկերային շինարար պայմաններ՝ երբ քաղաքի մը բնակիչներուն մէջ գոյութիւն չունին, նշան է՝ թէ տան մէջ ալ չիկան անոնք, հետեւաբար տան բնակիչներն ալ զուրկ են այդ պայմաններու բարիքներէն։ Հոն ալ տանը մէջ, թէւ մէկ քանի անդամներ միասին ապրին, միայն կենդանական կեանքը չի մտածելով հաւասարապէս մէկը միւսի համար, որովհետեւ ընկերական կեանքը բարոյական խմաստով՝ կամ գաղափարականութեամբ չէ կազմուած այդ տան բնակչութիւնը այլ կենդանական սիրումով միայն. ուստի, վտանգի պահուն ամէն մարդ իր գլուխն ազատելու միայն պարտական կ'զգայ իր անձը, և այդպէս ոլ կ'ընէ, անսարքերուէն հանդիսատես ըլլալով իր քովինին տաժանելի տուայտանքին, որմէ

ինքը պատահմամբ զերծ քացած է։ Բաց թողունք այս տը-խուր պատկերի գովելի երեւոյթը, որուն ամբողջ գծերը սեհն և ատելի։

Ընկերական պայմաններու պէտքը չզգացող մէկը՝ ըլլայ անհատ մը կամ համայնք մը, միշտ դժբաղդ է, և այդպիսին կամ Աստուած մը պէտք է լինի կամ սատանայ, բայց յաճախ վերջինը, եթէ նայլինք մի անգամ կենդանի անասուններու վրայ, խկոյն կը տեսնուի, թէ անսուց մէջ իսկ կայ ընկերական կեանք, խմբով կ'ապրին և գիրտը կը պաշտօնենին, սկսեալ գեռուններէն մինչեւ վիթխարի գաղաններ։

Իսկ ընդհակառակը՝ տեղ մը՝ ուր կը յարգուին, կը պահպանուեին և կը գործադրուին ընկերական պայմաններ, փոխագրծ պարտաւորութիւն, և ուր մարդիկի բնութեան տըւած համերաշխական զգացումը պահած և բարոյական իմացականութեամբ առաւել եւս բարեկարդած ու պահպանած են զայն, հոն կը տիրէ սէր, հաւասար գործադրութիւն պարտքի և իրաւունքի, հոն գտնուած բարիք՝ քիչ կամ շատ սեփական են ամենուն, մեծին և փոքրին, հարուստին և աղդքատին հաւասար կերպով և հոն բոլոր մարդիկ և համայնքողութիւնիկ կրնան երջանիկ ըլլալ։ Մենք եթէ չունինք այսօր ընկերական ազնիւ պարտաւոնաչութիւնը, ամօթ չէ, բայց ամօթ է, երբ զայն ունենալու պէտքը չի ճանչնանք։ Մարդ մը կամ համայնք մը չի մեռնիր իր թերութիւնները խոտովանելով, բայց կը մեռնի զանոնք պահելով և անոնց կառչած մնալով։

Այս մեծ և զօրաւոր ազգերը, որոնց փառքն ու զօրութիւնը նախանձելի է, երբեմն յար և նման էին մեզ, բայց յաջողեցան, զօրացան և փառաւորուեցան, երբ կարգի եւ կանոնի գրին իրենց ընկերական պայմանները, երբ պարտքի և իրաւունքի գիտակցութիւնն ունեցան և երբ վերջապէս թողով մոլեսանդ խաւարամութիւնը, աչքերին բացին, ինքնաճանաչումի հկան և հասկցան թէ ո՛ւր կը գանսւին, գիտցան իրենց գտնուած աստիճանին շատ վար լինելը՝ ընկերական միջավայրին մէջ, և անմիջապէս հաւաքերով իրենց ամէն տեսակ բարոյական ուժն ու կորովը, յարդարեցին ըն-

կերական պարտականութիւն կոչուած գեղեցիկ կեանքը, ուրպի ապրեցան ու կ'ապրին երջանիկ։ Մենք ինչո՞ւ չի կարևանք ընել նոյնը, հոգ չէ թէ հետեւողաբար, այնինչ անշափ անոր զգալի հարկը կը ներկայանաց մեղ ամէն օր եւ գրեթէ մեր ամէն քայլափոխին։ Ժամանակ մը կաշկանդած էր մեղ խուարի «աեղդ կեցի՛ր» նշանաբանը, որուն կուրօրէն հպատակիլ ստիպուած էինք, բայց հիմա՝ երբ գերծ ենք ամէն տեսակ նիւթական ու բարոյական ճնշումէ, և ազատ օդի նման, լսե՞նք լուսաւոր գարօւս պատգամը, որ կ'ըսէ. — Յառաջիմէ; — Լսե՞նք և կատարենք այս գեղեցիկ պատգամը։

## ԳՏԵԱԾԽ ԾՅ.

Գաղափարի միութեան և լնդհանրականութեան մասին կ'ուզէի գիտնալ, թէ սկզբնաւորութիւն մը ըրած ենք արդեօք, և եթէ ըրած ենք, որո՞նք հն ապացուցները։ Համապատասխան ապացուց չունինք կարծեմ, մէկ օրինակ այդ մասին։ Աւասիկ, Օսմանցի հայրենիքին երիտասարդ ճակատագիրը վճռելու սահմանուած մեր Մէպուսական ժողովի անդամներու ընտրութեան միջոցին՝ հիասթափելի սխալսնք գործեցինք, տալով մեր քունէերն այնպիսի անձերու որոնք ընդունակ չէին (ի հարկէ բացառութեամբ) այդ վսեմ կոչման։ մարդահանձութիւն, շահասիրութիւն, կուսակցութիւն և աղուսողութիւն աւելի գեր ունեցան մեր այդ ընտրութեան մէջ՝ քան թէ նկատառումն Հայրենիքի շահուն, և պահ մը վարկաբեկ եղաւ մեր ընտրողական կարողութիւնը, և մեր խիթը, եթէ մաքուր էր, բաւական տանջուեցաւ՝ մեր գործին իսկ արդիւնքն, երբ աչքովնիս տեսանք մեր ապիկար ընտրեալները իրենց բոլոր անդարմարութիւններով, որոնք ապացուց եղան չգոյութեան՝ մեր գաղափարական միութեան։ Մեր այդ բաղդաւոր ընտրեալներէն բաւականաչափ անձեր, անդէտ իրենց կոչումին, ցոյց տուին զարմանալի խոճի հանդարտութիւն, և փոխանակ 50,000 մարդ ներկայա-

ցնելու՝ գոնէ ինքզինքնին չի կարտղացան շնորհքով ներկայացնել — բացառութիւնը յարգելով, — « կուռթիւնը սոկի է» տուածը արդարացուցին, ամսական 50 սոկի պաշտելով, և հրապարակելով իրենց մտքի և խղճի աղքատութիւնը իրենց ընտրողներուն գուցէ անձանօթ էին անոնք, բայց զոնէ լիքզինքնին ճանչնային, և խղճմտօրէն՝ գոնէ իրենց պաշտօնի բնոյթն ու պահանջը հասկնալէ յետոյ թողէին այն աթուները՝ որոնց վրայ աւելորդ բեռ մէին իրենք, գոնէ այս երկրորդ կարգի առաքինութիւնը գործողներ եղան։ Հեմ գիտեր, Ահա ընդհանրական աիրող գաղափար կամ գաղափարի միութիւն չունենալիս, որով կ'աւնենանք Փառլամէնթի մեր մէծ աթուներուն վրայ շարժուն արձաններ, որք կ'ուտեն սակայն։

Մեր հանրային գաղափարի բացակայութեան արդիւնքներէն մէկն ալ՝ փոխանակ պաշտօնական անխօսներու (երեսփոխան) անդաշտօն պառուտխօսներ ունենալինիս է, ո՛չ միայն պառուտխօս և անգործ՝ այլ և ձրիակեր, անհանդարտ և պարծուկ գաստկարդ մը, զուրկ ամէն ազնիւ զգացումէ, խաչագողեր ու կիղծ հերոսներ, որք մեր ճպնաժամի և չտրուտանչ օրերուն մէջ արտասահման ապատանած՝ տարիներով ժողովրդեան անունավ խօսեցան։ խօսք շոալեցին միայն, տուանց ժողովրդին կամ հայրենիքին երեսը տեսնել և անոր օգնել ջանալու։ իսկ աղատութեան ծագման միջոցին արշաւակի Պոլիս հասան և իրենք բերած եղան Ազատութիւնը, չգիտեմ ո՛ր ֆապրիքայէն, և միամիտ ժողովրդեան մահասարսուռ օրերուն մէջ շահած կամ պահած կեանքին լուման առատապէս քաշեցին, կորպեցին և տոին իբր փրկանք անոր աղատագրութեան, և իբր վարձք իրենց ներոսական ջանքերուն։ ջանքեր՝ որոնք եթէ ստոյգ ալ էին, ալ վճարուած են, և հաշիւը փակուած։ Սակայն կեզծ փրկիչներ գիտագար չունին, զեռ կը մուրան, գեռ կը կեղծեն և կը շորթեն, տղրուկներ՝ փակած աղքի և երկրի երակներուն ծուլորէն և անսմօթաբար կ'ուզին ծծել մեր արեան վերջին կաթիւն իսկ Եւ մենք, որովհետեւ չունինք մեղ անհրաժեշտ եղող գաղափարային միութիւնը, որով միասին խորհինք,

ութեան, կը մնան անուշադիր և անօրինակելի, որոնց հետեւելու այնչափ պէտք ո՞նինք ամբողջովին: ինչո՞ւ այս անտարբեռութիւնը, վաղ կամ անազան մեր գնալիք ճամբու ուղեւորութիւնը, մեր բարի տրամադրութեանց իրականացման յապաղումը. ինչո՞ւ, ի՞նչու այս բոլոր անհաճութիւնները. — Անոր համար միայն, որ չունինք գեռ համերաշխութեան գաղափարի ամբողջութիւնը կազմող տարրերէն կարեւութիւնը, անհամերաշխութեան գաղափարի ամբողջութիւնը կազմող տարրերէն կարեւորագոյնը, անոր կառուցումին համար պէտք եղած հիմնաքարը, ընդհանրական Տիրող Գաղափարը: Զանք ընենք որչափի հնար է, չուտով սկսիլ տարածելու Գաղափարական Միութիւնը ամէն տեղ:

## ԳՏԵՂԴԱՑ ԺՇ

միասին վճռենք և միասին գործելով՝ զարնենք; զգետնինք և չիք ու անհետ ընենք այդպիսի ցեցերը:

Իսկ անդին իսկական հերոսները, գործիչները և իրենց ստացուածքն ու երիտասարդութիւնը հայրենիքին փրկութեանը նույիտները, լուս ու համեստ կը մնան, դեռ անձանօթ, դեռ չի յարգուած, որոնց արձանները պարտէինք կանգնել մեր հրապարակներուն վրայ: Դարձեալ արդիւնք գաղափարներու անհամերաշխութեան:

Ո՞ւր են անմահանալի մեր ինպէլներ, Անդրանիկներ, Նիազիներ ու անոնց նմանները, անոնք ինչո՞ւ լուս ու անխօս, խաղաղ և համեստ՝ իրենց աշխատութեամբ կ'զբաղին, որոնք ճշմարտապէս հերոսներն ու փրկիչներն եղան Օտանեան Հայրենիքին և միլիոնաւոր դժբաղդ Օսմանցիներու:

Անոնք չեն երեւեր հրապարակի վրայ, որովհետեւ խօսքի մարդ չեն անոնք, գործի մարդ և իրապէս հայրենասէրներ են, որոնց երբ պէտք ունեցու Հայրենիքը, կայծակի արագութեամբ օգնութեան հասան, աշխատեցան ոգի ի բախն, տքնեցան, լացին ու արիւն թափեցին, ըմբռատացան ծառացան օսմանցիութիւնը ճղակտոր ընող դանակին գէմ, քաջարար մարտնչեցան մարտիրոսանալու աստիճան, և երբ յաջողութեամբ սուրբ գործը գլուխ հանեցին, ցանկալի աղատութիւնը տուին տառապած և զրկուած ժողովրդեան, խղճի և սրտի խորունկ գոհունակութեամբ, ալ ետ քաշուեցան հրապարակէն՝ լուս ու մունջ, հրաժարեցան ամէն փառքէ և պատիւներէ, որոնց մեծ իրաւունք ունէին, և այս կերպով մեծանձնութեան, արիւն թեան և անշահամնդրութեան երկրորդ առաքինութեան օրինակ մ'ալ տուին: Իսկ մենք ի՞նչ ըրինք մեր այս կարգի հերոսներուն ըլսեմ ի վարձ այլ ի պատիւ, շատ քիչ բան, ոչնչութեան հաւասար, որ ըսել է, այս պարագային ալ զաղափարազրկօրէն՝ եղանք պարտազանցներ, Բայց բաւական է կարծեմ մեր այս մտքի պղտորութիւնը, որմէ կ'օգտուին միայն մեր թշնամիները ներքին և արտաքին. վեսակար տարրեր մեր մէջ կ'աւերին, կը պղծեն ամէն ներդ աշնակութիւն և ամէն սուրբ բան, իսկ օգտակար անդամները մեծ ընտանիքին, օսմանցի-

Մաքրտգործելու ենք մեր հասարակաց գործունէութեան հրապարակը, որպէսզի մէկ կողմէն հանրային մաքուր գաղափարականութիւն մը ստեղծագործելու հոյակապ ջանքերնուս դէմ՝ միւս կողմանէ կեղծ հերոսներու շահամոլ ձգտումները չի գան պղտորել մեր մաքրել ջանացած մտքերը, եւ մեր աշխատութիւնը գառնայ՝ ծակ կարաս մը լիցնելու ջանքին, որ երբէք հնարաւոր չէ, քանի կարասը ծակ մնայ: Պէտք է գուրս նետուին խլուելով իրենց բունէն և արմատներէն մեր ներքին թշնամիք, որոնք պղտոր ջրի մէջ բաւական ձուկ որսացին. պէտք է խոպոտ անհետանան անոնք որ կը սպառնան մեր ներկայ նախաքայլին և ապագայ երշանկութեան. պատիւ և նույիրականութիւն վաճառողներ են անոնք որոնց մէջ երեւացին տարիներով՝ հաւատք ու հայրենիք, կրօնք և ազգութիւն, գաղափար և գործ սրբապղծողներ, ուրացողներ, ազգի անունով եկեղեցին զոհողներ և եկեղեցաւ անունով ազգը մատոնողներ, պարզ չնացողներ, իրենց անձն իսկ ծախու հանողներ՝ միմիայն անարգ շահու համար. իրենց խղճէն ու պատիւէն մերկացած անբարոյիկներ, որ անխոստովակար անցեալով և կասկածելի ու դիմակաւոր ներկայով

գեռ կը շարունակեն մանուածապատ ճամբաներով ու շպարուն միջոցներով յառաջ վարել իրենց անիծապատ նպաստակը . այս՝ զուրս անոնք հանրային հրապարակէն , խոչագուղերը , որոմ ցանուլները , ազգին բարեմտութիւնը շահագործողներն ի նպաստ իրենց անյագ քառակին . կործանարար եւ ապականիչ ցեցերը մեր ընդհանուր եղբարակցութեան :

Որպէսզի մեր ընկերային բազմազան պայմաններ հասկնալի ըլլան , մաքուր գաղափարներ զօգուին իրարութերդաշնակութեամբ գարգտնան , պէտք է խապատ ջնջուին մեր մէջէն ամէն պատոր տարրեր , և անզամ մը ինքնամուացութեամբ խարսուած ժողովուրդը՝ կրկին չի խարսուի կեղծարարներէ , չի կորանցնէ իր նորաբայս մտքի անդորրութիւնն ու մաքրութիւնը , իր հայրենասէրի եռանդին թարմութիւնը , յաւսահատելով սուտ հայրենասէրներու անվերջ և խառնակիչ ներկայութենէն իր մէջ :

Թիւրիմացութիւն , անհեռատեսութիւն կամ շուարում ներելի սխալներ կրնային համարուիլ մեր առաջին քայլերուն մէջ , սուկայն այսօր այդ տեսակ սխալանք ալ ներելի չին , այդպիսի թերութիւնք հեռի են այլ եւս մեղմացուցիչ պարագաներ նկատուելէ հանրային գարծին մէջ . և անոնք առկէ վերջ սոսկալի վատանգ , մահացու հարուած և անվրիտելի կործանումն են՝ մեր թանկագին արեսամբ վաստկուած տղառութեան , մեր կեանքին և մեր գեռ նոր շունչ առնել սկսող Հայրենիքին : Աւստի մեր ամենուս նու իրական պարտքն է ընդհանրապէս ջանալ և անպատճառ մաքրել մեր գործունէութեան հրապարակը բայրու կեղծ ու պատիր գործիչներէ , խարաներով անոնց ճակատը՝ յարմար գատուած ամէն աւեադրում նշաններով , որպէսզի լսու նշանակուին և լսու ճանչցուին ամէն տեղ և ամէն ժամանակ : Այս կը պահանջէ մեղմէ մեր պարտականութիւնը , մեր պատիրը , մեր շահք և վերջապէս մեր Հայրենիքն ալ , և այս պահանջը շուտ պարտուրիչ է և հրամայտկան , պարտենք խիստ շատ գոհացամտալ անոր :

Իսկ եթէ , ընդհակառակը , մենք անտարբեր միանք իւ մեր հասարակական գործիչներու շարքերուն մէջ գեռ զբա-

նուին յետին մտքով գիմակաւոր գործիչներ , անկարելի է մեզ ո՞ր և իցէ կերպով հասնիլ մեր բաղձացեալ նպատակին . անկարելի է , որ ժողովրդեան վատակութիւնը կատարեալ ըլլայ նոյն իսկ ազնիւ գործիչներու վրայ , և իրաւուի , քանի որ անոնց մէջ գտնուին գաւաճաններ , վարանք և տարակուանք չին պակսիր մեր մէջէն , և չիրագուծուիր ո՛չ միութեան և ո՛չ համերաշխութեան գաղափարը , և չենք կընար մեր ժպառուն ներկային հետեւելի երջանիկ ապագայ մը յուսալ :

Հայրենակիցնե՛ր , ըսի արդէն , թէ՛ այսօր մեր յառաջդիմական նախաքայլերը դիտող արգոսական աչքեր ամէն կողմէ շրջապատած են մեզ անքթիթ , թէ մեր քայլերը չափողներ և համբաղներ կան , թէ սխալ առնուած քայլերուն և անոնց գայթումին սպասողներ կան եւլն . կը վախնամ թէ ձիշտ այդպիսի շարակամներ՝ դիմակներով սքողեալ մեր մէջ ալ սողոսկած ըլլան , մանուանդ մուտ գտած՝ մեր գործօն շարքերուն մէջ , չարագէպ կամ յարմար առթիւ կործանման հարուածը տալու մեր յառաջդիմական քայլերուն և համերաշխութեան գաղափարին . ուստի , պէ՛տք է , և պէ՛տք է մեր ներքին գործերու ասպարէզը մաքրուի մեծ զգուշութեամբ :

Քանի որ աշխարհի վրայ արեւ կայ , բնականաբար ամէն առարկայի ետեւը ստուեր ալ կայ , և ձիշտ ձրագի տակն է բուն խսւալը , ուստի շատ յուետես մի՛ նկատէք խօսքերուս միտքը . աշխարհ ամէն տեսակ բան ունի իր մէջ , չարին քով եթէ բարի կը գտնուի , բարւոյն քով շարը կայ ու կայ , միշտ արթուն և զգոյշ ըլլալը մեծագոյն խոնեմութիւն է . եթէ նոյն իսկ անտեղի լինի մեր շրջահայեցութեան հոգածութիւնը , բան մը չենք կորանցներ : Քոլոմպոս Հնդկաստան երթալու արեւմտեան (կարձ) ճամբան վինտուելու տակն Ամերիկան գտաւ : Ինչպէս բանաւոր չէ լնդ միշտ և առհասարակ կասկածու ըլլալ , նոյնպէս՝ մանկական վարդագյն ապագայի թուուցիկ յոյսերով ապրիւն ալ շատ տրամաբանական մանաւանդ գործնական չէ : Մեր լսւագոյն ապագայի

գոյութիւնը՝ որուն կ'սպասենք, անվիճելի է, որ նա կրնայ մարմնանալ, իրականանալ միայն և միմիայն մեր շրջահայեց, լուրջ, հեռատես, ուղղամիտ և իմաստուն գործունէ-ութեամբ, որուն պարտինք փարիլ միշտ մաքուր ձեռքերով, ուժովցած մաքուր սրտերէ բղխած ազնիւ զգացումներու թեւագրանքն է: Ո՛չ մէկ չար նպատակ, ո՛չ մէկ անարդար գործ չեն կարող երկար տեւողութիւն ունենալ, որչափ որ լաւ ճարտարարուած ըլլան անոնք. անոնց մեր մէջէն բարձումն ու վտարումն է, որ պիտի տանի մեզ գէպի փրկութեան ուղին, գէպի համերաշխութիւն:

## Գ Լ Ո Ւ Խ Ծ Բ Յ

Բաղդը կրնայ շատ բան տալ մարդոց, բայց խելացիները միայն կ'օգտուին բաղդի բարիքներէն: Մեր մէջ, որովհետեւ շատ կան բաղդի բազինին զոհուած մտքեր, անոր քղանցքէն չի զատուող երեւակայութիւններ, որոնք նախասահմանութեան մը ետեւէն երթալով՝ ուրիշ ճամբայ չեն կրնար ընտրել՝ պէտք է ըսել այնպիսիներուն թէ՛ ամէն մարդ. իր բաղդին ճարտարապետն է, և ո՛վ ի՞նչպէս ուզէ, կը չինէ իր բաղդը, շատերը չգիտնալով՝ իսկ քիչերը գիտնալով կը հիմնեն և կը կառուցանեն իրենց բաղդը, համաձայն իրենց թոյլ կամ զօրաւոր կամքին և գործունէութեան: Այո՛, բաղդը՝ որ ուրիշ բառով պատահումն է, կրնայ ըստ գիպաց բարիք կամ չարիք հասցնել մարդուն, բոլորովին անգիտօրէն, առանց նախասահմանութեան կամ խորհրդի, այլ միայն պատահաբար, լաւ եւս կուրօրէն: Բաղդի չաստուածը նկարակերտըւած է հիներէն՝ մէկ աչքով՝ կոյր. այս խորհրդաւորութիւնը լաւագոյն գաս մ'է բոլոր ողջախոն մարդոց համար:

Մեր թանկագին Սահմանադրութիւնը, պարտինք քա՛ջ գիտնալ թէ կոյր բաղդին տուրքը չէր, այլ Հայ և Թուրք ազատասէր և արդարասէր դասակարգի մը հոգեմաշ ջանքերուն արդիւնքը, և անոնց մէկ մասին թափած արեան:

պտուղը. ուրեմն, Հաւատքով, ջանքով և յուսով տնկուած և արիւնով ուռոգուած ծառ մը, որուն հովանիին տակ հանգստանալու և ապահով ու երջանիկ ապրելու կոչուած ենք մենք այսօր, բայց այդ ուուրբ ծառը ամէն կերպով պահելու և պաշտպանելու անխուսափելի պարտականութեամբ, այդ ծառը մեր Հայրենիքն է և մեր կեանքը:

Ո՛րեկիցէ հայրենիք կամ պետութիւն, ըլլայ մերը կամ օտարինը, կրնայ միշտ վտանգներ ունենալ, երբ անոր զաւակները չի վայելեն հաւասար իրաւութիւն և չի կատարեն հաւասար պարտիք, վիճակ մը որ հոմանիշ է ներքին վտանգի (Զի յիշելով արտաքինը):

Պարտուց և իրաւանց անհաւասարութիւնը՝ ըլլայ կայսրութեան մը, քաղաքի մը կամ նոյն իսկ ընտանիքի մը մէջ միշտ քալքացիչ է, կործանարար, մահացու. վանզի չունի իր մէջ արդարութիւն, և ուր արդարութիւնը՝ բացակայ է, անոր տեղը պիտի բունէ աւելածութիւն, և վաղ կամ անագան հոն պիտի ամիրն՝ այսօր խառնակութիւն, վաղը՝ քանդում և աւեր, և օր մ'ալ ոչնչացում. ո՛ր և իցէ կերպով խուսափում անբնական է, անարամարանական և անկարելի է: Ազգերու պատճութիւններ հաստատ, անվիճելի փաստեր ու վկաներ են յայսմ: Ազատ ենք այս կամ այն կրօնը հաւանիլ կամ գաւանիլ, ընդունիլ կամ մերժել, իսկ մերժել պատճութեան փաստերը. չարաչար սխալիլ է և կատարեալ կուրութիւն մտքի, գատաղութեան մասնկութիւն և միշտ անկարելի, վասնզի անոնք ճշմարտութիւններ կը պարունակեն և ունին շատ գասեր յառաջգիմասէր ժողովրդեան համար:

Առնենք իրը օրինակ տուն մը, ընտանիք մը, որուն անդամները չունին իրենց մէջ սէր և համերաշխութիւն, հաւասար վայելումն իրենց սեպհական բարեաց և ո՛չ հաւասար պարտականութիւն, անոնք լինին իսկ այր և կին, ծնողք և որդիք, միշտ պատրաստ թշնամիներ են մէկ մէկու, թէեւ ստէպ լուռ և ծածուկ, և եթէ անոնց կեղծ համակերպումը՝ պարտանդեալ ստիպողական հարկ է. գրուն թշնամական պարտանդեալ ապահովական հարկ է. գրուն թշնամական պատահանգամբ նշոյլ մ'իսկ ստանայ, առաջին առթիւ գոզիչ, գրգուիչ ուժի նշոյլ մ'իսկ ստանայ, հետո ողիուն միահայ հերքին զըւկ-

եալը, ըմբոստացով ուժով մը կուտակեալ վրէժինդրութեան պայքարը պիտի մղէ իր բռնաւորին դէմ, թշնամուն աջակցութեամբ մէկին պիտի միանայ և ուրիշ զրկեալ ներքին անդամ մը և ազատութեան յուսով պիտի գործակցին օտարին, ընտանիքն իր մէջ պիտի բաժնուի յօգուտ թշնամուն և կործանումը տեղի պիտի ունենայ, վասնզի տուն մը կամ թագաւորութիւն մը բաժանեալ ինքն իր մէջ, չէ կարող կանգուն մնալ: Իսկ ընդհակառակը, երբ տուն մը՝ համակուած է ընտանեկան սիրով, ուր հաւասար յարգումն պարտքի և իրաւունքի գոյութիւն ունի, ուր գտնուած քիչ կամ շատ բարիք սեպհական են տանը մեծին ու փոքրին, և ուր վերջապէս կայ հաւասար արդարութիւն, վտանգի պահուն այդ տունը անառիկ բերդ մ'է արտաքին թշնամիաց դէմ, այդ տան մէն մի անդամը, այր կամ կին, տղայ կամ աղջիկ մէյմէկ ռազմիկներ են ընտանեկան յարկի պահպանութեան համար. զօրապետ և զօրք և ամազնն պատրաստ են հոն, այդ տան բահը վահան կը լինի, բըլէլ՝ հրացան, խորովածի շամբուրը սուրին կը գառնայ, աղն ու պղպեղը վառօգի կը փոխուին և մոխիրն ուժանակի ընտանեկան սուրբ բայնի վտանգաւոր թշնամոյն դէմ. և այս վերջինը չի կրնար մօտենալ սեմէ մը ներս՝ ուր կ'ապրին սիրով և համերաշխութեամբ խմորուած և արդարութեամբ ակաղցուն սրտեր: Այսպիսի տուն մը, սիրելի հայրենակիցնե՛ր. երկրաւոր գըրախտ մըն է, որուն մէջ երբէք մուտ գործել չեն կարող՝ ոչ ներքին ատելութիւն և ոչ արտաքին գող կամ ասպատակ. և ահա հոն է որ կը գործադրուի «Մէկը ամենի համար, եւ ամէնը մէկի համար» վարդապետութիւնը. և հոգ չէ, թէ այս տողերը վերեւ նախագրած և հոս եւս կրկնած ըլլամ: Ես կը փափաքէի մինչեւ խոկ իրը հաւատոյ հանգանակ ամէն օր կարդալ ու կարդացնել ամենուն՝ այն ամէն խօսքերը, գըրուածները՝ որոնք ազգերու համերաշխութեան շուրջը կը գառնան, գաղափարներու լուսաւորութեան և միութեան վրայ կը խօսին, անկեղծ հայրենակցութեան օգուտները կը պարզեն, հաւասարութեան և արդարութեան փրկարար դերը կը լուսաբանեն, այս՝ այս բոլորը մեր ամենօրեայ աւետա-

րանը կամ աղօթքը կը նշանակէի, մինչեւ որ այդ բարի եւ օգտակար ունակութիւնները մեզ բնոյթ գտանալին, մեր կազմութեան, արեան և մարմնոյն հետ տարրաձուլուէին, և ըլլայինք ա՛լ անկեղծ, անկասկածելի և ճշմարիտ օսմանցիներ, այսինքն երջանիկներ:

## Զ Լ Ո Ւ Վ Պ.

Երեմիական ողբեր կամ Լորտ Պայրընի ողբացեալ տողեր թէեւ շատ պատշաճ են մեր տխուր և հին կեանքին, բայց աւելի յարմար է մտածել հոսկմէսկան ահեղ կայսրութիւնը, որ բազմազիմի տխուր անցքերէ յետոյ, օր մը վերջապէս կ'ունենայ իր սոսկալի անկումը... որուն նման սեւ օրեր ունեցաւ մեր կայսրութիւնն ալ, հոգեվարքի, գահավիժումի մօտ սարսափելի և գերեզմանային օրեր, քոնդումի, կործանումի և կորստեան սկզբնուորութիւն, յորմէ հազիւ յաջողցան յետ խել արագահաս էնքէրներ և նիւաղիներ, իրենց գաղափարակից և նիզակակից քաջերով, ու պարգեւեցին անոր վերտուն ծնունդ, նոր կեանք և կենդանութիւն, մարտիրոսներու տաք ու թարմ արիւնը ներարիելով անոր հիւծեալ երակներուն մէջ, որով Հայրենիք ոտքի ելու կազդուրեալ, քաջ և մանկունակ, զոր պարտինք այժմ, խրատուած տխուր և անխորհուրդ անցեալէն, գնել ուզիղ ճանապարհի վրայ, նորափթիթ ծազկի նման խնամել զայն և գուրգուրտ անոր վրայ:

Հայրենակիցնե՛ր, մեր մարտիրոսաց այն թանկագին առիւնները, որ գետերու նման վաթեցան մեր հայրենիքի վերաբենցազումին համար, պարտինք մտածել թէ գուցէ ժամանակը զլանայ ուրիշ անգամ անոնց նմանը տալ մեզ, կամ ի դէպո ամէն անհրաժեշտութեան չի բաղգաւորուինք մեր մէջէն հանելու հերսոներ, որ անձնուիրաբար մահուան գիրկը նետուին ժողովրդի մը համար որ չգիտէ նուիրագործել հայրենասէրի սուրբ տրիւնը: Մեր կարգ մը գործեր կը թելա-

դրեն ունենալ մեղ այս խորհրդածութիւնը, որոնց յիշատագրեն որչափ հասկնալի՝ նոյնչափ ալ տւելորդ է, բայց գիտնալ՝ թէ այդ թափաւած արիւններ որչափ անգին են և պաշտելի, շատ անհրաժեշտ սուրբ պարտականութիւն է. և մենք միայն մտածելու, այլ և հաստատ հաւատալու ենք, թէ երբ ո՞ր և իցէ կերպով հայրենիքի շահերուն դէմ դաւաճանենք, թէ՝ երբ հայրենիքի յառաջդիմութեան նպաստելու անտարբեր գտնուինք, և այդ արիւններու գինն եղող մեր այսօրուան ազատագրումն արգարութեամբ չի բարեկարգինք, այդ արիւնները պիտի բողոքին մեղ դէմ և անոնք անէծք պիտի դառնան մեր գլխուն:

Արդարութիւնը, նոյնպէս և եղբարութիւն և հաւատարութիւն, ո՞չ միայն թափաւած արիւններու պահանջն են, հապա և Աստուծոյ հրամանն ու տուրքը և ամէն մարգու բնական և իրաւաբանական անբանաբարելի իրաւունքը, անվիճելի և անհերքելի, նոյն խոկ ամենախիմատակ արամարանութեամբ: Ամէն արգար օրէնք՝ կը պարունակին իրենց մէջ Արգարութիւն, Եղբայրութիւն և Հաւատարութիւն: րուածային բառեր՝ երբ կը գրուին, բայց փրկարար և տառգեղցիկ բառեր՝ երբ կը գործադրուին:

Հաւատարութեան արգար սկզբունքը, որ յարգուած եւ պաշտպանուած է բոլոր յառաջադէմ ազգերէ, պէտք է հասպաշտանուած է բոլոր յառաջադէմ ազգերէ, պէտք է հասպաշտանուած է իր ամենալայն առումովն ու ըմբռնումովը, և ի գործադրութեան լինի այն միշտ և ամէն տեղ: Ո՞չ մէկ վիճակ, աստիճան, դիրք կամ ծագում իրաւունք կրնայ տալ մեզմէ մէկուն բարձր նկատել լինքինքը՝ քան ուրիշ ո՞ր և իցէ զաւակը հայրենիքին: մեծութեան, գերազանութեան և տառջնութեան փափաքող մը կրնայ տառաւելութիւն ցոյց տալ հայրենիքին մատուցած իր նշանակելի մեծ ծառայութիւններովը որոնք միշտ յարգելի են: մեր մեծութիւնը՝ մեր մեծ պարագանաւթեան մէջ միայն կրնայ արգարանալ, ուրիշ տեսակ մեծեր և գերազաներ գտնուելու չեն մեր հանրային կեանքին ու գործունէութեան աթոռներուն կամ տատիճաններուն ցանկացալ: Մեր անհամար նահատակաց արլւնները վարէն՝

իսկ հոգիները վերէն՝ զայտ կը պահանջին, անոնք տեղ ու գիրք, աստիճան ու չափ չի փնտռեցին, չարչարուեցան՝ որչափ կարելի էր, և զոհուեցան երբ հարկ եղաւ. հետեւինք անոնց օրինակելի օրինակին, պահենք անոնց սուրբ յիշատակը, և հաւասարութեան արգարութիւնը՝ որ միտք միջոցն է Օսմանցիութեան անպատճելի փաղանգը կազմելու մեղ ռահվիրաց ընելով՝ յառաջ երթանք ազգերու համերաշխութեան և գաղափարի միութեան ճամբան մէջ: այս է առաջին ճամբան փրկութեան, և այս պիտի լինի վերջին ճամբան մեր յաղթանակին ու փառքին: ուրիշ ճամբաներ խոտոր են և զարտուզի: Մեր հայրենիքը, զոր այնչափ կը սիրենք, հաստատ հմերու վրայ ամրակուռ կառուցանելու համար, եւ այդ կառուցումն անվտանգ պահելով և վայելել կարենալու համար՝ երեք բանի պէտք ունինք, և ասոնք ին Հաւատարութիւն, Արդարութիւն և Համերաշխութիւն: եւրեք յինակէտեր նկատեր նկատել իր կամ գամական մասաւագութամբ, զօրաւոր և փառաւոր յարատեւութեան ի նպաստ: Անկեղծ օսմանցիութեան երջանիկ նշանաբանը, որ անոր գրօշը յաւէտ կընայ բարձր պահել անսասան:

## Զ Լ Ո Ւ Ե Խ Ա Յ Ա Ր Ա Կ

Հայրենիքը կազմող տարրը կամ որ նոյնն է, ո՞ր և իցէ թագաւորութեան ժողովուրդը՝ գրեթէ լնդհանրապէս միացեղ և միալեզու անհամաներէ չէ կազմուած ամէն տեղ, մասնաւանդ երբ այդ հայրենիքը փոխանուկ սահմանափակ եւ փոքր թագաւորութիւն մ'ըլլալու, լոյնատարած երկիր մը և մեծ կայսրութիւն մը լինելու բաղդին է տիբացած, ինչպէս մեր օսմանեան հայրենիքը, որ բագկացած ըլլալով բազմազգի տարրերէ, պէտք ունի իմաստուն կասպարաւթեան, քան մի ո՞ր և իցէ Յաւնաստան, Զուիցերիս կամ Գարատաղ, և եթէ մեր ժողովրդեան դաստիարակութեան մակարգակին ալ ի նկատ առնունք, աւելի կը չետաւի և զզալի կը

լինի երկրին իմաստնագոյն կառավարութեան պէտքին հետ՝  
սիրոյ և համերաշխութեան պէտքն ալ, յառաջ բերելու հա-  
մար լնդհանուր միութենական գործակցութեան անհրաժեշ-  
տութիւնը բոլոր օսմանցիներու մէջ։ Մեր ապագային ունե-  
նալիք նպատակայարմար և ախպար ուսումնաբաններու բա-  
ցումէն առաջ, առ այժմ կրօնական պիտեր ու պաշտօնեալք  
ճամփէն, եկեղեցիէն ու սինակուկէն զօրապետներ և սպաներ  
մեր բազմաթիւ զօրաբանակներու սրտէն, իսկ աշխարհիկ  
ողջամիտ ամէն բեմբասացներ, հուսուրներ և ուսուցիչներ  
մէկ միտք, մէկ գաղտափար և մէկ նիւթ միայն պարախն ու-  
նենալ մեծածայն և մեծաբարբառ բարողելու։ — Ազգերու  
համերաշխութիւնը։

Այս է օրուան կարգախօսը մինչեւ մի սրոշ ժամանակ,  
այս է մեր այսօրուան հացը, մեր մարմնոյն և հոգուն մնոն-  
դը, ազգերու կազմական կենառնակ չիղը, առանց որոյ ըս-  
տոյգ կեանք չիկայ, ո՛չ ժողավարնի մէջ։ ուր կեանք եւ  
թիւններու յառաջդիմական աշխարհի մէջ։ ուր կեանք եւ  
թագուորութիւնը կանգ պիտի առնեն, եթէ լնկերացած չեն  
համերաշխութեան, իսկ յառաջ պիտի ընթանան քաջակրավ  
և ահեղ զօրութեամբ ու փառքով՝ եթէ իրենց մէջ ունին  
ազգերու համերաշխութիւն։

Մեր օսմանցի հայրենակիցներէ ոմանք պարզմորէն կը  
կարծեն թէ տարբեր կրօնք ունեցող ազգերու մէջ համե-  
րաշխութիւնը քիչ մը գժուար է։ շատ անխորհուրդ կար-  
ծիք, վասնզի կրօնքն ըլլալով յարաբերութիւն մը մարդոց  
և Աստուծոյ միջեւ, անկախ է անհատէ անհատ, և կրօնք մը  
շատ տկար, անզօր և խարխուլ ըլլալով է, որ կարենայ վը-  
նասուիլ տարբեր կրօնք ունեցող անհատի մը հետ շփում,  
մերձեցում կամ եղբայրակցութիւն ունենալով, և լնդհակա-  
ռակը, աւելի ճիշդ խօսելով՝ կրօնքը կը պահանջէ իսկ այս-  
պիսի բարի մերձեցում և եղբայրակցութիւն միշտ կազմել և  
ունենալ տարբեր գաւանանք ունեցողներու հետ, յառաջ բե-  
րել սէր և համերաշխութիւն՝ եթէ այդ կրօնքը աստուածա-  
յին է, վասնզի Աստուծոյ ինքը սէր է և սէր կը պահանջէ։  
Հնդկաց Վէտան, հրէից Թալմուտը, քրիստոնէից Աւել-

տարանը և մահմետականաց Ղուրանը միահամուռ սէր կը  
քարոզէն, որովհետեւ իրենց մէջ սէր կը պարունակեն, հե-  
տեւաբար սէր ալ կը պահանջէն իրենց հետեւողներէն կրնա՞ք  
ցոյց տալ կրօնք մը կամ աստուածային ազգեցութեամբ մար-  
գարէներու և առաքեալներու ձեռ բոլ գրուած յայտնի կրօ-  
նական գիրք մը, որ ատելութիւն քարոզէ ո՛չ և ո՛չ, վասն  
զի չիկաց այդպիսի յիմարական կրօնք մը և չէ կարող գո-  
յութիւն ալ ունենալ։ Ուրեմն բոլոր տկարամիաներ՝ որոնք  
կը վախնացին ցարդ, թէ տարբեր կրօնք գտւանող անհատ-  
ներու հետ ո՛ր եւ իցէ եղբայրակցութիւն կամ համերաշխու-  
թիւն Աստուծոյ կամքին գէմ կուգալ, թա՛ղ սթափին իմա-  
նալով՝ թէ շորաչար սիսալ է իրենց այդ կարծիքը, և նոյն  
իսկ այդպիսի մատածում մը մեծ մեղք է Աստուծոյ գէմ, ու  
չի գործին ալ յանցանք մը, մեղք մը և վերջապէս ոնիր մը  
Աստուծոյ և Հայրենիքի գէմ։

Մեր նսպատակը չլինելով կրօնական ներքին խնդիրներ  
հարցանիրել հոս, բուռ կը համարենք այսափը, թէ ազգե-  
րու համերաշխութիւնը բացարձակապէս Աստուծոյ կամքն  
է, հրամանն է, թէ կրօնքը անհատական ներքին համոզիւն  
խնդիր է և ո՛չ մարդիկ իրարմէ անհատելու սիջոց։ թէ օս-  
մանցիները կրօնան շատ շատ իրենց աղօթատեղիներով իրար-  
մէ տարբերիլ, իսկ անկէ գուրս՝ հրեէ՛ք, և մինչեւ իսկ ա-  
նոնք փոխագարձ աղօթատեղիներու մէջ ալ թող աղօթեն։  
լնդունիլ կամ ո՛չ Աստուծոյ գործն է, Աստուծած մոլհոան-  
գութիւնը միայն կ'ատէ։

Ազգութիւններու կամ կրօնքներու տարբերութիւնը չէ,  
որ կը կրծանէ հայրենիք և գահ, այլ անոնց չարաչար ըմ-  
բռնումը մոլիսանդութեան կողմանէ։ կարգացէք հին և նոր  
պատմութիւնը, ուր պիտի տեսնէք համակրօններու մէկզմէկ  
տաելը, գատուիետելը յանիրաւի և մինչեւ իսկ հազարնե-  
րով և բիւրերով զիրար մորթելն ու փողոտելը, իսկ լնդհա-  
կառակը՝ լուսաւորեալ երկիրներու մէջ՝ ուր կրօնի մաքրու-  
թիւնը ըմբռնուած է ազնիւ գաստիարակութեամբ, հոն եր-  
կիրներ, աշխարհներ լուսաւորուած և մարդիկ՝ թէեւ տար-  
բեր կրօնքէ և տարբեր ազգութիւններէ կազմուած՝ երջան-

կութեան բարիքներուն մէջ կ'ապրին գոհ և ազատ կերպով։ Եւ եթէ քիչ մը բնութեան խորերն իջնենք, ուր ամէն ցեղի այլազան տեսակներն ունի, այն տատեն պիտի համոզուինք թէ անհատներու կրօնուկան կամ ազգայնական տարբերութիւնը մինչեւ իսկ բարիք մ'է, և մէկը՝ միւսին լրացուցիչ։ անզգայ տարբերն իսկ կապտկից և օճան զգացուն էակներու հետ։

Խնդրեմ, ըսէք ինձ, ի՞նչ կ'արժեն թռչնոց թեւերն՝ երբ երկիրն օդ չունենայ. ինչը՝ վեր պիտի բռնէ թռչունը, և ոս ի՞նչ բանի վրայ կամ մէջը պիտի կարենայ ուրալ և լողալ. վերցուր օդը տիեզերքէն, և ահա հսկաց արծիւն իսկոյն գահագէժ վար պիտի իջնայ իր բարձր և անմատչելի բոյնէն, քարերու պիտի ընդհարի և ողորմուկ գեռունի նման՝ գիաթաւալ պիտի մնայ գուեհի ցեխին մէջ. սրաթոիչ ծիծառն ու անհանդարտ ճնճղուկը, քաղցրերգ սոխակն ու յարգելի արագիլը՝ ո՛ւ պիտի կրնանին իրենց գեղեցիկ և հիանալի կեանքը շարունակել. երբ բնութեան ներգահակութիւնը իրենց հետ ունեցած կապակցութիւնն իսոյս տուած է. — Կարծեմ ո՛չ. բայց կարծեն աւելորդ է. բացարձակապէս ո՛չ։ Ուրեմն, թող մնայ ամէն բան իր տեղը, ինչպէս բնութիւնն է տեղաւորեր, սովորութիւնն է լնդուներ, հաստատեր և ժամանակն է վաւերացուցեր և յաւերացուցեր։ Բնութեան մէջ ո՛չ սոսում կայ և ո՛չ բռնազրուիկ գործ։ Մարգկային խոհուն միտքը կրնայ հանձարեղ գործունէութեամբ բնութիւնը բարեղարգել, բարոյտկանութեան ճնունդ տալ, իմանալ արգարութեան և հաւասարութեան բարիքը, և զործադրել զանանք, որոնք մարդկութեան կոչման պոտակը կը կազմեն, բայց փոխուլ բնութեան կարգն ու սահմանը, այդ անկարելի է և ծիծադրելի միանգամացն։

Բնութեան լեզուն ամենէն գեղեցիկ լեզուն է. հասկանք զան. քննենք զայն, և որչափ քննենք, այնչափ շատ կը հասկանք և մեր միտքն ու հանձարը՝ այնչափ աւելի կը ճնշանան ու կը պիերանան։

Նկատի առնենք մեր տեսնելու զգայարանքը՝ աչքը, այդ կրաշակազմ երկու մօխ կտորիկները, որոնք ճշմարտ-

պէս եւ անխտրօրէն կ'իմացնեն մեզ միլիոնաւոր իրերու, առարկաներու գոյութեան հետ և անսոնց ամենափաքը տարբերութիւնն իսկ, և ո՛չ մէկ անգամ կը հրապուրեն մեզ կարծել քարը՝ փայտ կամ մարգը՝ ձի հեն. այնչափ հաւատարիմ են անմնք. փոքրը միծ չեն տեսներ և ո՛չ սեւը՝ ճերմակ. բայց վերցո՞ւր, անհետացո՞ւր մէջտեղէն լրացը, ա՛լ ոչինչ կը տեսնեն այդ հրաշալի աչքերը, ա՛լ անսնք պիտի գագուին միծ արժեք մ'ունենալէ, ու պիտի գաւանան հասարակ մսի մասնիկներ։ Ուրեմն լրացն է որ կ'արժեցնէ զանոնք, ինչպէս օդը կ'արժեցնէ հաւազգիներու թուիչքը։ Չի ջանանք խաթարել բնութեան կարգը, որ անկարելի է. բայց չանանք ամէն ագահութեամբ արդիւնքներ քաղել անկէ, որ թէ՛ կարելի է, թէ՛ արդար եւ թէ մինչեւ անգամ պարտաւորիչ։ Երբ բնութիւնը մեզի Անդրանիկ մը կուտայ՝ իրեւ արծիւն ազատագրութեան, բարձրէն կարենալ թռչելու համար եւ մանաւանգ անսր իր որսին (նպատակին). հասնելու համար բարյական օդն լլլալ պարտինք մինք անոր, որ թուչի ազատ, սուրայ, սոււառնի համարձակ և հասնի ճիշտ նպատակին։ Անդին՝ Հայրենիքի գոյգ մը փայլուն եւ եռանդալից աչքերը՝ ինքէր և նիտղի, սեւեւած միեւնոյն լիշեալ նպատակին։ Երբ կը բացափայլին արտացոլելով Ազատութիւն և Արդարութիւն, եւ երբ իրենց մարդասէր եւ անքթիթ հայեացքով կ'ելեկտրականացնեն բռլոր զիլենք գիտող աչքեր, մտքեր, որտեր ու հոգիներ կը հիփնոսացնեն հայրենասիրական թելագրութեամբ, մենք ամենքս պարտինք ամբողջավին լրաց գառնալ այդ գեղեցիկ Աչքերուն, որպէսզի անոնք լու եւս գիտեն, յառին ու սեւերին եւ բեւերին ճիշտ նպատակին։ իրենց մագնիսական ուժգիններազեցութեամբ եւ բնական օրէնքով մէկ գոյացութիւն իրը լրացուցիչ միւսին՝ միախառնուելով՝ անպարտելի ուժով յառաջ լնիմանան գէպի միծ նպատակը։

Մէնք, նախասարող հայրենիքի ազատագրութեան, երկար ժամանակ թագուն միջոցներով և անհաշուելի զոհողութեամբ ըրինք՝ ինչ որ կարելի էր. մեր գաղտնի շարժումներուն և գործերուն մասնակից էին շատ հայրենասէրներ,

բայց մեր հտեւէն կային խաւարամիտներու լէգէսններ, անհամար արգելք, բանտ, աքսոր և կախաղան. սակայն ազատասիրական բնազդը՝ միացած բարոյական աղնիւ ըմբռնումներու հետ՝ ստացաւ մեծ յաղթանակը. գահավէժ տապալեցաւ անիրաւ բռնապետութիւնը, կորաւ թագապսակ մոլութիւնը և պատռեցաւ խաւարի սեւ վարագոյրը:

Այժմ ազատ ենք, սրտերնիս ուրախ. մեզ չեն հետապնդեր յրտեսներ մեր բարի գործերը խափաննելու. բանտի եւ աքսորի փոխարէն յարգ, պատիւ և պաշտում կ'ընծայեն հայրենասէր անշահախնդիր գործիչներու. մեր թագաւոր կայսրը՝ վեհափառ Սուլթան Մէհմէտ Ռէշատ՝ աւելի բարեգութ Հայր մ'է մեզ, քան մեր վրայ իշխող գահակալ մը, բիւրեղացեալ մաքուր սրտով նո կը սիրէ իր բոլոր օսմանցի ժողովուրդը. կը քաջալերէ ամէն բարի ձեռնարկ։ Ուրեմն, ո՛վ օսմանցի հայրենակիցներ, լուէ՛ք ինձ, ի՞նչ կերպով պիտի ապացուցանենք թէ մենք անցելոյն մէջ հայրենասիրական ջանքերով վաստակած ազատութրութեան զինւորներ էինք, Խօսքով, ո՛չ երբէք, այլ անկեղծ համերաշխութեամբ ապրելով և գործելով անխտիր մեր բոլոր հայրենակիցներուն հետ. և փութանք՝ քանի գեռ ժամանակ ունինք, եւ անմռաց կերպով մեր սրտին մէջ սերտենք թէ՝

Համերաշխութիւնը ազգերու կենութակ ջիղն է։

Ա Յ Բ Զ



*thz*

ԳՈՐԾԻՍ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԻՒԹԱՊԵՄ

ՆՊԱՍԱՌ

---

Գեր. Դանիել Արմեպսկ.	Յակոբեան,	Պատր. Տեղ.	Երուսաղէմի
		Ֆր.	20
Մեծ. Տիար Ղազարս Մերկերեան		Ֆր.	40
Շեհզրդ. Եղիա Շ.	Վարդապ.	Յովհաննէսեան	Ֆր.
Տիարացու Ֆակոփ Յովսէփեան			10

2013



